

51

2949 55

430-664

# ՀԱՏՈՒԹԻՒՆ

## ՄԱՆԿԱՆՑ

Ի ՊԵՏԱ ԱԶԵՈՒԱԶԱՐՄ ՏԻՐԱՆ  
ՄԱՆԿԱՆ ԱԼԻՔՍԱՆԵԱՆ

Ի Հայր Մինաս Վարդապետէ Բժշկեան  
Ի Մխիթարեան Մխարանութէ.

Բաժանեալ ՚ի չորս Ժամանակ :

Մ Ա Ս Ն Ա



Ի ՎԵՆԵՏԻԿ

Ի ՎԱՆՍ ՍՐԲՈՅԵ ՂԱԶԱՐՈՒ

1818

9555-52

27

2949

12004



37

10 24 12

10 24 12

10 24 12

10 24 12







Ե՛րբ ըզձեզ մանկունք տեսից յայն կատար,  
գեղասպասի ճեմեալ յաթենեան տաճար :

# ՀՄՏՈՒԹԻՒՆ

ՄԱՆԿԱՆՑ

ՄԱՍՆԱՆ



Ա. ՀԱՄԱՐ

ԳԻՐ

Երեւնագիր .

Ա. Բ. Գ. Դ. Ե. Զ. Է. Ը. Թ. Ժ. Ի.  
 Լ. Խ. Ծ. Կ. Հ. Ձ. Ղ. Ճ. Մ. Յ. Ն.  
 Շ. Ո. Չ. Պ. Զ. Ռ. Ս. Վ. Տ. Ր. Ց.  
 Ի. Փ. Բ. (Օ. Ֆ):

Բարեգիր .

ա. բ. գ. դ. ե. զ. է. ը. թ. ժ.  
 ի. լ. խ. ծ. կ. հ. ճ. զ. զ. մ. յ.  
 ն. շ. ո. չ. պ. ջ. ու. ս. վ. տ. ը.  
 ց. ռ. փ. ք. (ւ. օ. ֆ):

## Նորոգիք .

ա . Բ . Գ . Դ . Ե . Զ . Է . Ը . Թ . Ժ . Ի .  
 Լ . Խ . Ծ . Կ . Կ . Զ . Ծ . Ծ . Ծ . Ծ .  
 Զ . Ծ . Զ . Ծ . Զ . Ծ . Ծ . Ծ . Ծ . Ծ .  
 Ծ . Ծ . Ծ . ( Ծ . Ծ . Ծ ) :

## ՎԱՆԿ

**Ս** էկ || տը || զայ || մը || պար || ծե ||  
 նա || լով || կը || սեր || թէ || ես || շատ ||  
 գի || տուն || մարդ || տե || սեր || եմ ||  
 գի || տուն || եմ : Քի || լի || սո || փայ ||  
 մը || լը || սե || լով || ը || սայ || թէ || ես ||  
 ալ || շատ || հա || բուստ || մարդ || տե ||  
 սեր || եմ || բայց || հա || բուստ || չեմ ||  
 ե || դած || :

## ԲԱՌ

Կա-պի-կը || իր || մէկ || ձա-գին ||  
 վըրա || կը-խեն-գե-նար || գի-շեր ||  
 ցո-րեկ || սի-րե-լով || կը-պագ-նէր ||  
 ու || գըր-կին || մէջ || կը-սըխ-մէր || :  
 Լ. Ե . Ե || ան-կարդ || սե-րը || մե-ծ || վը-  
 նաս || ար-վաւ || ձա-գին || զի || օր ||  
 մը || սի-րե-լով || գըր-կեց || ձա-գը ||

այն-չափ || սրխ-մեց || որ || ճա-գին ||  
շուն-չը || հա-տաւ || մե-ուաւ || :

ԲԱՆ

Սոկ-րա-տէս փի-լի-սո-փան իր  
շա-տա-խօս աշ-կեր-տէն կրը-կին  
վարձք ու-զեց || . մէյ-մը լը-ուել սոր-  
վե-լու հա-մար || . մէյմ-ալ խօ-սիլ  
սոր-վե-լու հա-մար || :

Լճից խորհուրդ ունին :

1. Արուհետե ամէն բանէն առաջ  
պէտք է գիր գիտնալ . յետոյ վան  
կերը զատելով բառերն որոշել և  
շիտակ կարդալ բանը : Լճով կրնայ  
հասկըցվիլ թէ գիրը ճանչնալով  
վանկը կորոշվի , վանկով բառը կամ  
խօսքը կիմացվի . բառով ալ բանը  
կամ խօսակցութիւնը յայտնի կըլլայ :  
Լճա այս խորհրդով նախ գրերը  
դրի . ետքը վանկերը գծով որոշե-  
ցի . յետոյ բառերն ալ զատեցի .  
վերջը՝ բանը կամ խօսքին միտքը  
յայտնի եղաւ . ինչպէս յետոյ ալ  
աղէկ պիտի հասկընաս ( 3 ) :

Լճից հարկ է որ նախ գրոց և գրա-

զրու թէ հմուտ ըլլաս մինչև բանաստեղծութիւն. յետոյ օրէնքներուն և բարոյական խրատներուն առջի մասին մէջ :

Երկրորդ մասին մէջ պիտի կրթութեամբ սորվիս . որպէս զի կատարելութե հասնիս երջանկութիւն (151) :

Երրորդ մասին մէջ աշխարհիս ազգերուն պատմութիւնները կարդալով սորվածներդ լաւ հասկընաս , ու կրթըվիս :

Իսկ չորրորդ մասին մէջ եւրոպայի խելացի ազգերուն , և նոր աշխարհի գայրենիներուն բարբը հասկընալով կատարեալ ըլլաս (419) :

### Ի՞նչ է գրագրութիւն :

2. Գրագրութիւնը գրին և կարգաւորեն զօրութիւն ու արեւտը հասկըցնելով տեղեակ կընէ քերականական հմտութեանց , որով կընաս գիտնալ և օրոշել կարգացածդ ու լսածդ :

Նոր համար առջի համարիդ մէջ գրագրութիւնը սորվեցնել ուղեցի . որպէս զի լաւ հասկընաս թի , գիրը ի՞նչ է և ի՞նչ զօրութիւն ունի . ի՞նչ-

պէս կը կապվին իրարու հետ, և  
 ինչ կերպով հնարված են: Արդ՝  
 վերը տեսար թէ հայոց գիրը երե-  
 սունրվեց է. եօթը ձայնաւոր են.  
 Ա. Ե. Ի. Ը. Ի. Ո. Ի:

Անոր համար ասոնք ձայնաւոր  
 կրտսին. զի առանց լեզուդ կամ՝  
 պահուենքդ շարժելու իրենցմէ ձայն  
 կը հանեն. իսկ մէկալ գրերը ա-  
 ռանց ասոնց ձայն չեն կրնար հանել:

Այնպէս Յ. Յ. գրերը տեղ տեղ  
 բարակ ձայն մը կը հանեն. զորօրի  
 նակ՝ ալ. ուհ. ևն, բայց ինքիւ  
 ներնուն չեն կրնար հանել առանց  
 քովի ձայնաւորի. ուստի և ձայնա-  
 ւոր ալ չեն կրնար սեպվիլ: Դարե  
 ձեռք ինչպէս վերը տեսար՝ ամէն  
 վանկ ձայնաւոր գրով կը շինվի. և  
 այս պատճառաւ բաժնած գրի, որ  
 հեշտ կարգաս ու գիւրին վանազա-  
 նես բազաձայն գրերն որ ձայն չու-  
 նին, և ձայնաւոր գրերով կը կապ-  
 վին ու վանկ կըլլան (3):

Իսկ և օ ֆ գրերը անոր համար  
 գծի մէջ դնելով ուրիշ ձևով գրե-  
 ցի. որովհետև եւր կիսատ եջէ և  
 լիւնէ ձևացած ըլլալով՝ ինքնիրեն  
 գիր չի սեպվիր, որ եաքի ատենները

հնարեցին . անոր համար երկաթա-  
գրին կարգն ալ չի գրի , և չի ալ գոր-  
ծած վիր :

Եւ օին տեղը մեր նախնիք եր-  
բեմն ո՛վ , և երբեմն աւելի գրեին ,  
ինչպէս ձեռագիրներուն մէջ կերե-  
նայ : Իսկ թէ ի՞նչպէս կը կարգային ,  
մենք խնդիր է քերթողաց մէջ . ազ-  
գային սովորութիւնն օ՛՛՛՛ ձայնը բռներ  
ինչպէս մեզի հասուցեր է :

Աստի օ գիրն ալ զիւրութե հա-  
մար ետքէն մտած է ուրիշ ազգերէն՝  
վեց հարիւր տարի առաջ . ինչպէս Ք  
գիրը , որ օտար ազգերուն բառը  
գրելու համար հնարված է . զի ա-  
նոր տեղն առաջ փոքրէն Քուէնկ  
ըսելու տեղը , փռանկ կըսէին . վասն  
զի մեր լեզուին մէջ Ք գրով բառ  
չի կայ :

Ի՞նչպէս իշխանութե գրերը :

3. Ա երբ տեսար թէ ձայնաւոր գր-  
րերը բաղաձայներուն քով գալով  
ձայն հանեցին , ու վանկ ձեռնալով  
վերի պատմութիւնները կապեցին ( 1 ) :  
Եւ հա քեզ աւելի պարզ օրինակ մը .  
աղ , աւ , բան , գեր , գեծ , դա , էն , լէն ,

Ինչ, լաւ, Ռժ, հար, ոնք, որն, առ :  
 Ասոնք ամենքը վանկ են, որ մէկ  
 հնչմունքով բերնէն կելլեն : Սա  
 կայն թէ որ ասոնք բան մը նշանա-  
 կելու ըլլան, անատենը կըստին Բա-  
 կամ Խօսք :

Այս ամէն մէկ բառը պէտք է  
 միշտ նշանակու թիւն մը ունենալ .  
 ինչպէս են Բան, գեր, գիծ, ևն : Այս  
 նշանակու թիւ չունեցող վանկերն ալ  
 իրար քով դալով բառ կը ձևանան .  
 զորօրինակ՝ առ-ոնք, աղ-որ, հար-դա՛ :  
 Ահա ասոնք ալ բառ եղան, որ բան  
 կը նշանակեն :

4. Թէ որ այս բառերը վերը դրած  
 մէկալ վանկերուն հետ միատեղ շա-  
 բէն կարգով՝ Բան կամ Խօսակցու թիւ  
 մը կը ձևանայ այսպէս . Ասոնք աղ-  
 որ գեր են՝ գիծ չեն, լաւ հարգա՛ որն  
 Ինչ Ռժ Բան են :

Տեսա՞ր որ բաղաձայնը ձայնաւորին  
 քով դալով վանկ կապեցիր . վանկն  
 ալ իրարու քով դալով բառ եղաւ .  
 բառերն ալ կարգաւ որ շարեցիր  
 խօսք եղաւ :

Ուրեմն գիրը վանկ կը շինէ . վան-  
 կը բառ . և բառն ալ բան կի՞ խօսք  
 կը շինէ, ինչպէս որ վերը տեսար :

Սակայն խօսքը երկու կերպ է .  
 մէկը կը սովի արձակ, ինչպէս հոս գրի .  
 մէկա՛ն ալ կը սովի սոսնաւոր, որ չա-  
 փով և ստքով կերթայ . զորօրինակ  
 վերի արձակ խօսքը թէ որ չափի  
 տակ գնէս՝ կըլլայ ասանկ ստանաւոր  
 խօսք մը .

Մտնի գիծ չէն՝ աղւոր գիր էն ,  
 լաւ կարգա տէս՝ էնչ թեք բան էն :

Մտ՝ թէ որ այս խօսքիս կարգը  
 փոխէս՝ կըլլայ արձակ բան . թէ որ  
 իրարմէ զատէս՝ ամէն մէկը մէյմէկ  
 բառ կըլլան . թէ որ բառերն ալ կի-  
 սէս՝ վանկ կըլլան . եթէ վանկերն  
 ալ քակէս՝ կը մնան գիր . զորօրինակ  
 ա, ս, ո, ն, ր, գ, ի, ծ, ևն :

Մտ ալ պէտք է գիտնալ որ ասոնք  
 գիծ չէն, հասպա քառ էն, որ ձայն  
 հանելով բան կը ձևացնեն, կի՛ ի-  
 րար քով գալով խօսք մը կիմացնեն .  
 ուստի գրին ձևը կրնայ փոխուիլ ինչ-  
 պէս ուզէս . բայց տառին հնչմունքը  
 չի փոխուիր ամէն ազգի մէջ միա-  
 կերպ է :

Ի՞նչ զարմանալի է, ի՞նչպէս իրաւայ :

5. Խօսքը ի՞նչ կերպ գիր կրլայ՝ երկրորդ համարիդ մէջ կիմացնեմ երբոր լեզուադրու թիւ դաս տամ : Բայց որչափ հարկաւոր և զարմանալի գտում ըլլալը՝ բան մը պատմեմ որ լաւ հասկընաս :

Արբոր վերի աշխարքի մարդիկ վարի աշխարք գնացին, հոն տեղի մարդիկ որ ամերիգացի կըսվին՝ երբոր գիր կարդալ կը տեսնէին, զարմանային կը մնային թէ ի՞նչպէս խօսքը գառնայ գիր կրլայ, կամ թէ գիրը լեզու չունի ի՞նչպէս կը խօսի :

( )ը մը իրենց մեծին գիրք մը տվին, առաւ ահանջին տարաւ որ խօսելու ձայնը լսէ : Սմանք ալ բան կը հարցընէին գրին որ իրենց պատասխան տայ : Ասն զի կը կարծէին թէ մարդու պէս լեզու ունի, կամ աներևոյթ հոգի մը կայ վրան, որ կը հասկընայ ու կը խօսի ( 445 ) :

## Ինչպէս հնարեցին :

6. Գիրը այսչափ հարկաւոր ըլլալով՝ կրնանք ըսել թէ Մ. դամայ ատենէն հնարած ըլլայ, վասն զի իմաստուն մարդիք անատեննալ չէր սրակս սեր. թնյ որ հարկաւորուիր անանկ մէկ իմաստուն վարպետ մընէ, որ, էն տգէտին ալ հրաշքներ ընել կուտայ :

Իայց ջրհեղեղէն ետև առջի գիրը կորսըվելով կամ ամենուն չիհասնելով, եգիպտացիք առաւել բարակ գտնըվեցան ու նախ նշանագիր հնարեցին. որ ամէն բանին մէյմէկ նշան գրելով կը կարգային :

Աստի արեգակը իր ձևովը այսպէս կը գրէին ☉ : լուսինը այսպէս ☽, աստղերը այսպէս \* : Սակ երկինքը՝ երկիրը՝ տունը՝ և ուրիշ բաները մէյմէկ նշաններով կը գրէին : Մ.յս նշաններէն մինչև հիմա կը գտվին հին գրքերուն մէջ և տնկած քարերուն վրա. ինչպէս Խեթիւ գաղին վրան ալ կան, որ հին ատենը եգիպտոս գրեր են. և ետքէն ստամպոլ բերեր են հուսի ատենը :

Մ.հա գրին սկիզբը ասանկ եղաւ .

որոնց վրա նայելով քիչ քիչ դեր ալ  
 հնարեցին : Ա երջը Փիւնիկեցիք ալ  
 ասոնց նայելով, և ուրիշ ազգերն ալ  
 տեսնելով հնարեցին իրենց գիրը ան-  
 կատար կերպով : Յետոյ հետոյ հետե  
 կատարելագործեցին :

### Ա՛լ կատարելագործեց :

7. Նին բաներուն վրա խօսողները  
 կրտեն թէ քաղղէացոց գիրը Նայր  
 արբա համ գտաւ : Նրէաներուն գիրը  
 Սօվսէս հնարեց :

Իսկ յունաց գիրը Ապոմոս թագա-  
 ւորը ամբիկէէն բերաւ յունաստան  
 իրէք հազար տարի առաջ, որ ան ատե-  
 նը տասնըվեց էր, ետքը Մ. դէքսանդր  
 թագաւորին ատենը աւելցնելով կա-  
 տարելագործեցին :

Մնկէ ետև Աիկոսարատոս յունաց  
 գրէն հանեց լատինացոց գիրը . իսկ  
 Նայոց գրին համար Ա արդան պատ-  
 միչ կրտէ թէ հին կռայաշատ թէ ա-  
 տենը հնարեր էին քսանւերկու գիր .  
 բայց անկատար ըլլալուն համար  
 ձգեր էին, ու հռմի և ասորիի գիր  
 կը գործածէին մինչև յա Սետրո-  
 սին ատենը :

Իսկ սք Մեարոս Տաղար չորս հարիւր տարի առաջ շատ աշխատելով՝ նոյ օգնութիւն գտաւ հնարեց կամ լրացուց վերի դրած երսունը վեց գիրը՝ խիստ գեղեցիկ և կատարեալ. առնանկ որ քիչ ազգի մէջ կայ ասանկ գիր :

Մեր գիրը ե՞նչ ճեղք էր :

8. Սք Մեարոսին գտածը երկաթագիր էր, որ կամ երկրթով կը գրէին, և կամ երկրթի սևով. ուստի հին ձեռագիրները երկաթագիր գրած են :

Այս գիրը քիչմը դժւար գրվելուն համար ետքը տանգլուխ ըրին ու բուրգիրը հնարեցին եօթը հարիւր տարի առաջ. որ աւելի դիւրին գրվելուն համար գործածական եղաւ : Յետոյ երկու հարիւր տարի ալ անցնելէն ետև նօտրգիրը կամ նօտարի գիրը հնարեցին. և հիմա բոլորգիրն եղաւ տպագիր, որով գիրք կը տպենք. և նօտրգիրն եղաւ գործածական ձեռաց գիր :


## Լ՛նչպէս էր գրվի :

9. Ս՛եր գիրը և եւրոպացոյր նաև շատ ազգերունը ձախ դիէն աջը կերթայ . իսկ արապներուն և հրեիցը աջէն ձախը կը գրվի , որ աւելի յարմար կերևնայ կրսէն : Բայց Չինիմաչիններուն գիրը վերէն ՚ի վար կերթայ :

Սակայն վարի աշխարք շատ տեղ գրի տեղ չուան կը գործածեն՝ վրանս կերպ կերպ կապեր ընելով , որ Գոթա կը կոչեն . և ետքը նոյն կապերը իրար քով բերելով կը կարգան ու իրենց համրանքն ալ անով կը վճարեն (444) :

Նստատան ալ կայ ասանկ գիր , որ մարդու չեն սորվեցնէր . իրենց արգաքն ալ մինչև որ աղէկ մը չափահաս չըլլան՝ չեն սորվեցնէր (194) : Չինիմաչիններուն բուն գիրը նշանագիր է . որ ամէն բանին ձևը գրելով ութսուն հազար նշանագիր եղած է :

Լ՛նկէ ՚ի զատ երկու հարիւր տասնըչորս գիր ալ ունին , որ տեղ տեղ կը գործածեն : Ուստի անոնց մէջ



9355-52  
 2949  
 1927

կարգալ գիտցողը շատ մեծ գիտուն  
կը սեպիլի (207) :

Ի՞նչպէս գրան պատգրուելի :

10. Իբր չորս հարիւր տարի առաջ  
նէմցէստան ոսկերիչ մը փայտի վրա  
փորեց գրերը ամէն մէկ երեւին հա-  
մար, ու անանկ տպեց նախ կիկերո-  
նին գիրքը :

Որուն նայելով ուրիշներնալ ե-  
տեէն եղան, ու ամէն մէկ գիրը կա-  
սարէ թափեցին և հետզհետէ կա-  
տարելագործեցին. անանկ որ քիչ ա-  
տենին մէջ հազարաւոր թղթեր կը  
տպիլի, որ հազար հոգի չեն կրնար  
գրել : Եւ հա՛ այս գիւտս ալ շատ հար-  
կաւոր և սխտանի եղաւ ուսումնա-  
կաններուն :

Հարիւր տարիէն ետե սկսաւ հայոց  
տպագրութիւն :

Ի՞նչպէս կը կարգան հոյրերը :

11. Կոյրերուն համար անանկ գիրք  
կը տպեն որ գրերը վեր մնալով մա-  
տով կորսչեն, ու անանկ լաւ կրթու-  
թի կընեն մատերնին միայն դայցընէ-

լով որ մեզի պէս կը կարգան :

Իսկ անլեզու համբերուն և խուլե-  
րուն համար ալ հնարեցին որ պը-  
կունքնին և լեզունին շարժելով ձայն  
մը հանեն . և այս ձայներս գրի վրա  
կապելով իրենց սորվեցուցին գրել  
կարգալ և ուսում սորվիլ . անանկ  
որ ինչ գրես իրենց հարցընես մէկէն  
սյատասխան կուտան գրով : Այժմ ի  
թագաւորին գրագիրները բոլոր ա-  
սանկ համը են :

### Ի՞նչպէս գրելու է ծածուկ :

12 . Հին ատենը երկու շիտակ դա-  
ւազան միաչափ իրարու կը զըկէին .  
երբոր մէկը ծածուկ բան մը ուզէր  
գրել՝ երկան թուղթ մը կը փաթ թէր  
գաւազանին վրա՝ անանկ կը գրէր :  
Երբ այս թուղթը մէկաշին կերթար,  
անալ իր գաւազանին փաթ թէլով  
կը կարգար : Սակայն հիմա թուանը-  
շանով կը գրեն . գործինակ թէ որ  
12 թիւը զնես սյքի տեղ և 20 թիւը  
զատի տեղ ու գրես 12-20, կըլլայ առ :

Ի՞նչպէս որ գրես ջանա՛ որ արագ  
վարժեցընես գրել քանի որ ջիղերդ  
կակուղ են : Հին ատենը արագ գրե-

լու համար զանազան նշաններ հնարեցին որ քիչ ատենին մէջ ուրիշին բերնէն ելածը մէկէն կը գրէին :

Ի՞նչ է հեռագրութի :

13. Եւրոպացիք միշտ գրի վրա նոր նոր գիւտեր կը հնարեն : Պատերազմի համար հեռագրութիւնը հնարեցին , որ զանազան նշաններ կը դնեն բարձր տեղեր իրարմէ հեռու , և հետզհետէ իրարու դրած նշանը դիտելով քիչ ատենին մէջ լուրը հեռաւոր տեղեր կը հասցընեն :

Կաև գործիք մը հնարեցին ուղղագրութեան համար , որուն մէջ թուղթը գիր առանց վրան նայելու գրէ , ուղիղ և շիտակ կը գրվի : (Սող գեղեցկագրութիւն , որ մէկ գրչով զարմանալի գծերով գեղեցիկ գրեր և ճիգրաներ կը գրեն :

Եւ յաջախս հիմա բառական է գրի վրա . ասոնք աղէկ սորվելէդ ետև ջանա՛ գրաբառ ալ սորվիս , որ ճեմարանին առջի մասն կարդաս՝ որ աւելի հմտութի ունենաս :

## Պատճառներ :

Հնաստանն պարունին մէկը լեռն-  
ցի գերի մը ունէր , որ ամենեին գիր  
կարգաւ չէր տեսած : ( )ը մը տէրը  
իր քարեկամին տունը ասոր հետ ըն-  
ծայ կը դրկէ , հետն ալ գիր կուտայ :  
Դառան ճամբան կը գողնայ ընծան  
ու մինակ թուղթը կը տանի :

Երբ որ թուղթը կը կարգան , կու-  
զեն իրմէն բաները : Իսկ գերին կու-  
րանայ թէ բան չի կայ . գուք ուսկից  
գիտէք որ ասանկ բան կայ . ես մինակ  
էի , ձեզի ոմ պատմեց : Ընոնք ալ  
ըսին թէ ահա թղթին մէջ գրած է .  
ժառան զարմանալով կըսէր թէ գիրը  
սուտ կը խօսի , անանկ բան չի կայ .  
կարելի է որ ծուռ տեսեր է :

Արիշ անգամ ալ որ տարաւ , նախ  
թուղթը քարի մը տակ պահեց , որ  
տեսնելով իմաց չի տայ . և թղթէն  
ծածուկ գողցաւ , ետքը տարաւ  
թուղթը տիւալ : Բայց թուղթը կար-  
գալով նորէն գողութիւնը իմացվե-  
ցաւ : Իսկ ժառան կաղաչէր անոնց  
որ սուտ է՝ մի՛ հաւատօք գրին . զի  
թուղթը բան մը չի տեսաւ : Սակայն

խիստ շատ գարմացաւ և խելքը չէր  
մտնէր թէ ի՞նչ զօրութի ունի գիրը ,  
և ի՞նչպէս կը խօսի թուղթը :

Ահա դուն այսօր մանուկ աննման ,  
եկար մօտեցար՝ պարտեզին դրան .  
Նայէ՛ որչափ ներսն՝ ազնիւ ծաղիկ կան ,  
որ պիտի խելքիդ՝ զարգարանք ըլլան :  
Եթէ նոյն ջանքով՝ ամէն օր հոս գաս ,  
կը թւաւորիս՝ շուտ ներս կը մանաս .  
Մեղուի նման՝ անուշիկ կըլլաս ,  
դիտութե՛ ծաղկով՝ սիրուն կերևնաս :

## Բ. Հ Ա Մ Ա Ր

## Ի՞նչ է լեզուն :

14. **Լ**րարիչը **Լ**գամ **Լ**լա ստեղծելին ետև՝ կարողու թի մը տվաւ իրենց որ մտքերնէն անցած բանը լեզուով իրարու յայտնեն . որպէս զի մարդու թիւնը յայտնըմի , և ամէն մարդու խելքը հասկըցմի :

**Լ**հա՛ լեզուն է այս ամէն բան կատարողը . և մարդուս խորհուրդը յայտնողն՝ որ աննշան բանը խօսք կըլլայ , և խօսքն ալ դրի հետ կապելով նիւթական բան մը կը ձևանայ :

Իբր զի՝ երբոր մտքէդ անցած բանը կուզես զուրցել , լեզուդ պրուկունքներովդ կը շարժես , խռչակիդ (պողազիդ) մէջի օդը՝ լեզուովդ դրսի օդին դպչելով ձայն կելլէ . և այն ձայնը լեզուդ մտքիդ բանին հետ կապելով կիմացնէ :

**Լ**հա՛ այսպէս խորհուրդդ բերնէդ ելլելով խօսք կըլլայ : Ինչ որ նոյն

Ճայնը գրի վրա կապես՝ խորհուրդդ  
 դառնայ գիր կըլայ: Օ որորինակ թէ  
 որ մտքէդ անցնի թէ օ մը գրեմ. լե-  
 զուդ շարժելով միտքդ խօսք կըլայ,  
 ու կիմանան թէ օ կուզես գրել. թէ  
 որ գրելով ալ գրես խորհուրդդ՝ գիր  
 կըլայ:

Ուստի առաջ մտքիդ մէջ մինակ  
 դուն գիտէիր, խօսելովդ ուրիշին աւ  
 կանջը լսեց. և գրելովդ ալ ուրիշին  
 աչքը տեսաւ, կարդաց:

Ինչպէս նըլայ:

15. Եղուն զանազան ջիղեր և կա-  
 պեր ունի. անանկ որ մարդուն ու-  
 զած ատենը կը շարժին: Ուստի եր-  
 բոր կուզենք բան մը խօսիլ այն կա-  
 պերը կը շարժենք. որ երկրննալով  
 և կարճելով պուկունքին ջիղերուն  
 հետ միատեղ խօսք կը կապեն, և  
 մտքին խորհուրդը կը յայտնեն:

Ե՛հա այս պատճառաւ լեզուն սրը-  
 տին գործիքը կըսվի. վասն զի սրտէն  
 անցած բաները կիմացնէ. և այս  
 մտքով ամէն ազգին խօսակցութիւնը  
 լեզու կըսվի. հայու խօսք, Ֆռէնկի  
 խօսք ըսելու տեղը, հայու լեզու,

Ֆուէնկի լեզու կըսենք . ինչու որ  
 լեզուով կը խօսինք :

Լ. Դամ Ի՞նչպէս կը խօսեր :

16. Լ. յս բանին վրա շատ մարդիկ  
 շատ բան զուրցեցին , բայց չի կրցան  
 բան մը հաստատել : Լ. յս չափ յայա  
 նի է թէ Կժ ամենաբարին էրբոր  
 Լ. դամ ընկերական ստեղծեց՝ ու  
 ըիչ կենդանիներէն զատելու համար  
 խելք միտք և խօսելու կարողութի  
 տվաւ , որ ընկերուի ընեն և իրարու  
 հաղորդեն իրենց սիրտը : Սակայն  
 Լ. դամին ու Լ. ռային խօսակցութիւ  
 մեզի պէս քիչ քիչ կատարեալ չեղաւ ,  
 հապա՛ մէկէն կատարեալ ստեղծվե  
 ցան . և Կժ ձեռքով ստեղծվելուն  
 համար՝ շատ իմաստուն ճարտասան  
 և դեղեցիկ էին , ինչպէս կըսեն վար  
 դապետները :

Նիմա կոյ նոյն լեզուն :

17. Նին վարդապետներէն ըսող է  
 զաւ , թէ որովհետև Կժ աշունչը նախ  
 եբրայեցոց լեզուովը գրեց Ս. ովսէս  
 մարդարէն , պէտք է որ Լ. դամայ խօ.

տաճ լեզուն ըլլայ : Բայց այս բանը  
հաստատ չէ . վասն զի անժաշունչը  
հրէաներուն համար գրվեցաւ . պէտք  
էր անոնց լեզուովը գրել . որպէս զի  
հասկընան չէ թէ Մ. դամայ լեզու  
ովը . մանաւանդ որ անոնց լեզուն քա-  
նիմը լեզուէ խառնած ըլլալով՝ ի՞նչ  
պէս կըլլայ առջի լեզուն :

Երեսները խօսելով՝ հին լեզունե-  
րուն մէջ փնտրուելու ըլլանք՝ հայոց  
լեզուէն յարմարը չի կայ . և ամէն  
ազգէն աւելի մենք կրնանք պնդել,  
թէ մեր լեզուն է առջինը :

Արոյհեաւ գրախարհ հայաստան  
էր . տապանը Մ. րարատ լեռան վրա  
նստաւ . նոյնահասպետ ալ հոն ելաւ  
և հոն շինեց առջի քաղաքը՝ Վախիճան  
անունով . և անկէ տեղ մը չի գնաց,  
որդիքներով և թուներով հոն մնաց :

Վաւ լեզուները Պաղտատ խառ-  
նըվեցան . ուրեմն հայաստան եղօղ-  
ներուն լեզուն չի խառնըվեցաւ, նոյն  
առջի լեզուն մնաց :

Մեր համար հայու ազգը ամէն  
ազգէն հին կը սեպվի, և ամենէն ա-  
ւելի կրնայ հաստատել իր լեզուին  
հնու թիւր . որ է գրաբառ լեզունիս :

## Ի՞նչպէս շարացան լեզուները :

18. Ի՞գամ ստեղծվելէն ետև հազար եօթը հարիւր յիսուն տարի անցաւ, մարդիկ այն ճամբայէն դուրս ելան ու պատւիրանները չի պահեցին, անտէր քարկանալով ջրհեղեղ տվաւ, անանկ որ քառսուն որ դիշեր ցորեկ դետի պէս անձրև կուգար. և ջուրը ելաւ մինչև լեռները կոխեց :

Ի՞նչատենը ամէն մեզաւոր մարդիկ ջրով կորան. միայն նոյնահասակաւ իր զաւկրներով և հարսներով ութ հոգի ազատեցան տապանին մէջ: Ծուրը քաշվելէն ետև նորէն մարդիկ առեցան հայաստանին մէջ. այնչափ որ տեղը քիչ եկաւ իրենց, շատ մարդիկ միաբանեցան ելան դէպ ՚ի Պաղտատ գնացին, Սենէար դաշտին մէջ բնակեցան :

Հոն ուղեցին մէկ մեծ աշտարակ մը շինել, որուն ծայրը մինչև երկինքը հասնի. որպէս զի կարենան ջրհեղեղէն ազատիլ, թէ որ նորէն ըլլալու ըլլայ, և մեծ յիշատակ մը ձգեն ետքի եկողներուն (191) :

Եւ յս բանս այն դէմ ըլլալով, աշ-

տարակը շինելու ատենը անանկ յան-  
կարժ քան մը եղաւ՝ որ մէկը մէկալին  
խօսքը չի հասկընալով իրար անցան ։  
Եւ ասանկ շփոթելով անկատար  
ձգեցին նոյն գործքը , մէյմէկ դի-  
քաշվեցան , ու զանազան տեղեր քա-  
ղաք շինեցին քաղմացան , և մէյմէկ  
ազգ եղան զանազան լեզուներով  
( 157 ) ։

Ընոր համար այն տեղը կոչվեցաւ  
բարեւոն . որ կը թարգմանի խառ-  
նակումն ։

Քանի՞ լեզու բաժնըլեցան ։

19 . Կրտսեն թէ եօթանասուններ  
կու նահապետութի կին . ամէն մէ-  
կը մէյմէկ ազգ ըլլալով՝ այնչափ ալ  
մայր լեզու ունեցան ։

Բայց յետոյ իրարմէ առնելով և  
իրարու խառնըվելով շատ լեզուներ  
առաջ եկան . ինչպէս եւրոպացոց  
շատ լեզուները լատինէն ելած են .  
լատինն ալ հռոմի լեզուէն ։

Ի՞նչպէս է Չինեբուն լեզուն :

20. Եւս ազգին ամէն բանը արտա-  
բոց ըլլալով՝ լեզունին ալ զարմանա-  
լի է . ասոնց լեզունին բառերը միա-  
վանկ են . բայց կերպ կերպ ձայն հա-  
նելով նշանակութիւր կը փոխվի :

Մէկ բառը կամաց զուրցես , ու-  
րիշ բան կը նշանակէ , բարձր զուր-  
ցես կամ ծանր՝ ուրիշ նշանակութի  
կունենայ . անանկ որ երբոր կը խօսին  
որը ցած որը բարձր , կարծես թէ  
բան կերգեն :

Երեքացոյցը Ի՞նչպէս է :

21. Եւմերիգացոյ լեզուն ամէն ազ-  
գէն կոշտ և անկարգ է . որովհետև  
վայրենի ըլլալով ոչ գիր ունէին և  
ոչ ուսում : Աստի ինչպէս որ գազա-  
նի կեանք ունէին , անանկ ալ լեզու-  
նին էր . որ երբ կիրք մը և ներքին  
ուրախութիւր կուզէին յայտնել , գա-  
զանի ձայներ կը հանէին , և շան սկէս  
կը հաչէին ( 425 ) :

Տէս թէ մէկ ազգ մը ուսում և  
կրթութիւր որ չունենայ , գազանի բա-

ներ կրնի . և նրչափ աւելի կրթ ըլի ,  
այնչափ ազնիւ և բարակ կըլլայ : Ինչ-  
պէս միւս մասերուն մէջ ազգերուն  
պատմութիւն որ կարդաս , աղէկ կը  
հասկընաս :

### Ո՞ր Լեզուն է գործածական :

22 . Եւ այն ազգերուն լեզուն աւելի  
կը գործածվի , որ թագաւորութի  
ունին և շատ վաճառականութիւն .  
ինչպէս հին ատենը մեր թագաւորու-  
թիւն որ զօրաւոր էր ու շատ ազգերու  
կը տիրէր , օտար ազգերն ալ հայե-  
րէն կը խօսէին ( 171 ) :

Սակայն գործածական լեզու անոր  
կըսենք , որ շատ գրքեր այն լեզուով  
շինած կան , և ամէնքը կարդան և  
կը խօսին : Ինչպէս արասներուն  
մէջ շատ գրքեր շինվելուն համար՝  
մայր լեզու ըսվեցաւ :

Յետոյ յունաց փիլիսոփաներն է-  
լան գրքեր շինեցին . ետքը լատինին  
լեզուով շատ գրքեր շինվեցան . անոր  
համար մայր լեզու ըսվեցան , և գոր-  
ծածական եղան . անանկ որ շատ ազ-  
գեր կը սորվին :

Իայց հիմա եւրոպացոց ամէն ազ-

դի դիտունները իրենց լեզուով գիրք  
շինելուն համար, կրնամ ըսել թէ  
ամենուն լեզուն ալ գործածական է:  
Սանաւանդ դալիաններուն, Քրան-  
սրզներուն, նեմցներուն և ինկիլիզ-  
ներուն . որ ամէն որ նոր նար գրքեր  
կը հանեն, և ուրիշ ազգերն ալ կը  
թարգմանեն:

Ո՞ր լեզուն պէտք է նախ սորլել:

23. Ըմէն ազգ պարտական է որ  
նախ իր մայրական լեզուն աղէկ սոր-  
վի . իրեն լեզուն կարողալ գրելը  
լաւ կատարէ, ու գրաբառն ալ սոր-  
վելով ազգին տեղեկութիւնը գիտ-  
նայ: Յետոյ պէտք է ուրիշ լեզուներ  
ալ սորվի որչափ որ հարկաւոր կըլլայ:

Ուստի ամէն ազգի մէջ խիստ մեծ  
ամօթ է որ իր լեզուն կը ձգէ՝ ու-  
րիշներուն լեզուն կը սորվի . և իր  
ազգը մէկ դի կը թողու՝ ուրիշ ազ-  
գաց պատմութեւ տեղեակ կըլլայ:

Ըհա՛ ամենէն աւելի մեր ազգին  
մէջ կայ այս պահասութիւր . ջանա՛  
որ մէկն ալ գուն չըլլաս: Պէտք է  
որ մանկութե՛ լաւ հասկընաս հայոց  
լեզուն և գրադրութիւր: Յետոյ ջա-

Տա՛ քերականութե՛ կանոններն ալ  
միտք առնես , և ուսումնասէր ըլլա-  
լով գրարառն ալ սորվիս . որպէս զի  
երբոր մեր նախնեաց գեղեցիկ շա-  
րագրութիւններն ու պատմութիւները  
և աշխարագրութիւնները կարգաս ,  
հմուտ ըլլաս և զմայլիս ուսումնասէր  
մանկանց նման : Անկէ ետև սորվէ  
ուրիշ լեզուները :

Այս կարգով , նոյն զարմանալի  
հմտութիւնները անանկ կանուշիան  
քեզ , որ կարծես թէ մէկ պարտեզի  
մը մէջ մտեր ես , որ զանազան ծաղ-  
կրներով լեցուն է . և անոյշ հոտե-  
րուն և գեղեցիկ գոյներուն վրա ա-  
նանկ կը զմայլիս , որ շիջտես թէ որ  
մէկը փրցընես . մինչև ամենեին չես  
ուզեր անկէ դուրս ելլել :

### Պատմութիւն :

Արեօսս թագաւորին տղան շատ  
գեղեցիկ էր . բայց լեզուն կապված  
ըլլալով չէր կրնար խօսիլ : ( )ը մը  
թշնամիները եկան կոխեցին ու բռ-  
նեցին թագաւորը պիտի մեռցընէին :

Տղան տեսաւ որ սուրը վերցուցեր  
են հօրը պիտի զարնեն , աղաղակեց

որ հայրը ազատէ : Աստի այնչափ բը-  
նու թէր ոյժ տվաւ , որ լեզուին կա-  
սը քակվեցաւ , ու համր տղան լեզու  
ելաւ կանչեց որ իմ հայրս է՝ մի մեռ-  
ցրնէք :

Անատենը ամէնքը զարմանալով  
տղուն հայրասիրու թէր վրա ազատե-  
ցին Արեսոս թագաւորը : Անկէ ետեւ  
տղան համարձակ կը խօսէր :

Իմ ազնիւ մանուկ՝ քեզ այսօր բերի ,  
դոյզդոյն ծաղկանց՝ մէջը մոցուցի •  
Տես ի՞նչ գեղեցիկ՝ գունով հոտով են ,  
ժողվէ որչափ քեզ՝ կըլլայ պիտանի :

Տեսար հեռուէն՝ խիստ զըւարձալի ,  
այն դրախտին լեռներն՝ անոյշ ծաղկալի •  
Գիտուէ ծաղկունքն՝ հոն դանես պիտի ,  
որ իմաստութի՛ն հոգիդ զարդարվի :



## Գ. Հ Ա Մ Ա Ր

Ի՞նչ է Քերականութի :

24. Քերականութիւն է շիտակ խօսելու և գրելու արւեստ : Արովհետև խօսքը մարդուս յատկութիւն է , ահոր համար այս ուսումնաւ ալ մարդուս խիստ շատ հարկաւոր է . որպէս զի շիտակ խօսի և շիտակ գրէ :

Այսչափ հարկաւոր և գեղեցիկ ըլլալով պէտք է որ սիրտդ վառվի այս ուսմանը վրա . ջանա՛ որ լաւ սորվիս կանոնները , և աղէկ ուշադրութիւնէս , որպէս զի ասով գրաբառ լեզուին բալլիքն ստանաս , ու գիտութիւն հետեիս :

Սակայն այս համարով չէս կրնար կատարեալ սորվիլ այս արւեստը . միայն ինչպէս ըլլալը և ի՞նչ մեծ զօրութի ունենալը հասկըցնեմ :

## Ինչո՞ւ կըսվի արուեստ :

25. Քերականութիւն մարդուս լեզուին արեւտան է . որ անանկ կարգով կը շարի իրար քով բառերն , որ առանց սխալանաց շիտակ խօսիլ և շիտակ շարադրել կըսորվեցնէ ինչ լեզու որ ըլլայ :

Անոր համար ամէն ազգի մէջ հին ատենէն 'ի վեր շինած կայ . ինչպէս որ հին բանաստեղծներուն գրքվածքներէն կերևնայ : Ասն զի ամէն ազգի ուսումնականները ջանացեր են իրենց մէջ հնարել :

Աս եզրիպտացի գիտունները ատեն որ տղաքը աւելի դիւրին կը սխալին , և քանի կերթայ լեզունին կաւրի , ջանացին կանոններ դնել . որպէս զի նոյն կանոններով խօսակցու թիւը շտկելով լեզուն չաւրի : Ահա այս կանոններէն քերականութիւնը ըսկըսաւ : Այսպէս են ըրեր և ուրիշ ազգերն ալ :

Իսոյց հետզհետէ որչափ որ ազգազգի հետ խառնըվելով լեզուները փոխվեցան , այնչափ ալ քերականութե կանոնները աւելցնելով կատա-

ընկառնործեցին : Իսկ Ետքի ատեն  
 ներս ջանացին կերպ կերպ քերական  
 նութիւն հնարել , մանաւանդ Եւրո  
 պացիք . որպէս զի դիւրին կերպով  
 տղաքը սորվին ու գիտութեան համն  
 առնեն :

### Ե՞րբ սկստու մեր :

26. Թարգմանչաց ատենը դիրք  
 գտնելէլէն Ետքը ( 7 ) , յունաց քե  
 րականութիւն հայերէն Թարգմանե  
 ցին . ու մեկնութիւներ տալով երկնցու  
 ցին , որ անկատար էր :

Անոր համար Ետքի գիտունները  
 շատ աշխատելով կատարելագործե  
 ցին : Եւ վենետիկի վանքէն հիմակ  
 վան Եւաժ քերականութիւն էն կատա  
 րեալն է մեր ազգին մէջ . որով հայ  
 կական հարուստ լեզուին ճոխութիւն  
 կրնաս սորվիլ :

### Ի՞նչպէս պիտի սորվինք :

27. Առաջ ըսի թէ ամէն ազգ ի  
 բն յատուկ լեզու և խօսակցութի  
 ունի . որը մայրական լեզու է , որը  
 խառնած կամ իրարմէ Եւաժ : Արձն

լեզուն ազքատ է քիչ բառ ունի ,  
ինչպէս են քանի մը Ֆուէնկի լեզու-  
ներ . որունը հարուստ է շատ բառ  
ունի , ինչպէս է հայունը , հումինը ,  
արապինը , և այլն :

Արդ այս ազգերը իրենց լեզուին  
ամէն բառերը մէկ տեղ մը բերեր ու  
զատեր են , նայելով թէ քանի տե-  
սակ բառ կայ : Աւ ահա զատելով զա-  
տելով գտան որ ութը տեսակ բառ  
կայ . ու ամէն լեզու այս ութը ցեղ  
բառերէն կը բաղկանան :

Օ որորինակ պարտեզէն վարդ մը  
կը կտրես ու կուզես հասկընալ թէ  
այս վարդը քանի ցեղ բանով բաղկա-  
յած է . մէկիկ մէկիկ ամէն մէկ կտո-  
րը կը զատես :

Ախ վարդը կը փեթթես զատ կը  
դնես . երկրորդ՝ կոկոնները ( խոնջա-  
ները ) , երրորդ՝ տերեւները . չորրորդ՝  
վարդին մէջ տեղի դեղին ծաղիկը .  
հինգերորդ բարակ ճիւղերը . վեց-  
երորդ երկան ճիւղերը . եօթներորդ՝  
բողբոջները ( Ֆիլիզները ) . ութ-  
երորդ՝ փուշերը մէկ դի կը զատես :

Յետոյ կը նայիս որ վարդ չի կայ ,  
զի բոլոր վարդը ութը կտոր բաժնը  
վեցաւ : Ասով կը հասկընաս թէ նոյն

վարդը ութը ցեղ բանով շինված էր:

(Թ) է որ այս կտորները նորէն իրենց տեղը փակցընէս, նայիս որ նորէն վարդ կը լայ: Այսպէս ալ մարդուս բոլոր խօսքերը զատես, ութը տեսակ բառ կը լայ. (Թ) է որ նորէն իրենց տեղը շարե՛ս՝ նոյն խօսքը կը լայ:

Ա՛հա՛ այսպիսի բանմընէ քերակա նութէ արուեստը. որ խօսքերը քակելով ամէն մէկ բառին վրա կը խօսի, և իրենց յատկութիք կը բացատրէ: Յետոյ իրարու քով բերելով՝ նորէն խօսք կամ բան կը շինէ քերականա կան կանոնով, որ կըսվի շարագրութի:

Ի՞նչ կըսվին այս բառերը:

28. Առջինը անոն կըսվի, որ բանի մը ունուն կուտանք, ինչպէս Վարդ, Բան, Խելք, Կուլուի: Արկրորդը դերանուն կըսվի, որ անունին տեղը կը դրվի. ինչպէս, Աս, Դուն. զի մանուկ ըսելու տեղը դուն կըսեմ: Արրորդը Բայ կըսվի, որ ըլլալ մը և ընել մը կը յայտնէ. ինչպէս Աս, Սորվէ, Ստացիր: Չորրորդը Ընդունելութի կըսվի. որ բային ու անունին մէջն է. ինչպէս Խօսող, խօսած:

Հինգերորդը նախադրուելի կըսվի, որ  
բառի մը վրա դնելով աւելի բան  
կիմացնէ. ինչպէս Առանց: Աւ-  
ցերորդը Մակեայ կըսվի, որ Քային  
վրա դնելով գործողութիւն կերպը կը  
հասկըցնէ. ինչպէս Միշտ: Առթնե-  
րորդը շողհաղ կըսվի, որ բառերն ու  
խօսքերը իրար հետ կըկապէ, ինչպէս  
ու: Աւթերորդը Ռշաբհուելի կըսվի,  
որ սրտին կիրքը կը յայտնէ. ինչ-  
պէս ո՞հ:

Այս ութը բանով կը ձևանան  
ամէն խօսքերնիս, և ասոնցմէ դուրս  
ուրիշ բառ չի կայ. անոր համար  
ասոնք կըսվին Մասունք Քանի. որով-  
հետև բանին կտորվանքն են, և  
ասոնցմով բան կը շինվի:

Աստի քերականութիւնը այս բառե-  
րը զատելէն ետև կը բերէ կանոնով  
իրար քով կը շարէ, որ բան կը ձևա-  
նայ. զորօրինակ վերի բառերը թէ  
որ իրար քով շարես, ասանկ խօսք մը  
կը ձևանայ. Վուն մարդ էս խօսող,  
ո՞հ միշտ բան սորվէ՛ առանց ծուլուէ,  
ու խելք ստացիր:

Առջեմ Գրան Երևելի Էր սորվեցնէ :

29. Վերականու թէ առջի մասին մէջ պիտի սորվիս նախ հօլովները . որ կը յայտնէ թէ մէկ անունը քանի կերպ կը փոխվի . զորօրինակ ուղղական հօլովով մարդ կըսենք , սեռականով մարդու , տրականով մարդու , հայցականով մարդը , բացականանով մարդէն , և գործիականով մարդով :

Թէ յոքնակի ըսենք . մարդիկ , մարդերուն , ևն . ինչպէս . մարդն եկաւ , կամ մարդիկ եկան . մարդու էր . մարդու տըվաւ . մարդը կանչեց . մարդէն առաւ . մարդով շինեց : Ահա ասոնք են հօլով :

Երկրորդ պիտի սորվիս Վ ծորդու թիւները . որ մէկ բայը կերպ կերպ կը փոխվի . զորօրինակ կարդամ , կարդացի , պիտի կարդամ . կարդացին . կարդալով , ևն :

Ասոնցմէ 'ի զատ պիտի սորվիս անոնց յատկուիւր , քննելով թէ ամէն մէկը ինչ զօրութի ունին . ածականն են թէ գոյական . մինանկ են թէ բաղմաւորական : Ասե քանի տեսակ ու .

նին . ի՞նչպէս ածականը մակբայ կըլ-  
լայ , ևն :

Երկրորդ մասն ի՞նչ կը սորվեցնէ :

30. Այս ութը բառերուն յատկու-  
թիւր քննելէն ետև , երկրորդ մասին  
մէջ կը սորվեցնէ թէ նոյն բառերք  
ի՞նչ հօլովով և ի՞նչ կարգով պիտի  
իրարու հետ շարադրես որ բան և  
խօսք ըլլայ , աղէկ հասկըցիլի , և քե-  
րականութի գէմ ծուռ չըլլայ :

Ահա վերի խառնիխուռն բառերը  
զատ որ կարգացիր խօսք չեղաւ , բայց  
երբոր կանոնով շարեցիր բան եղաւ  
(28) : Այս պատճառաւ քերական-  
նութիւր կըսվի արւեստ շիտակ խօ-  
սելու :

Ի՞նչ է տոռոգանալի :

31. Առողանութիւն պիտի սորվիս որ  
շիտակ և հարթ կարգաս գրվածք մը :  
Ամէն մէկ բառը շեշտով զատես և  
յտակ արտաբերես ամբողջ :

Երբոր հարցական նշան կը տես-  
նես այսպէս (՞) , ձայնդ բարձրացուր  
ու բարակցուր . իսկ երբոր կոչական

( ' ) , լաւ մը զանրկ նոյն բառին վրա .  
 Արբոր ստորակէտ կըլլայ ( , ) քիչ մը  
 կանկ ան , բայց մի կտրեր . երբ միջա-  
 կէտ կըլլայ ( . ) աւելի կանք ան . եր-  
 բոր վերջակէտ կուգայ ( : ) բոլորովին  
 կտրէ :

Նա՛ն այսչափ քերականութիւն Տաս-  
 կընալէն ետեւ սլարտական ես որ ջան-  
 քով և սիրով սորովիս . որպէս զի  
 անով կարենաս գրաբառ լեզուն Տաս-  
 կընալ դեղեցիկ շարագրութիւններ կար-  
 դալ և շինել . մինչև ըլլաս երեւելի  
 իմաստասէր , և ազգին մէջ գովելի  
 պիտանի և փառաւոր :

### Պատճառներ :

Սա միկ մարդ մը գնաց Արիստիպ-  
 պոս փիլիսոփային հարցուց . թէ որ  
 տղաս գարատուն դնեմ , ու քերակա-  
 նութի սորովի նէ՛ ի՞նչ շահ կընայ ըլլալ :

Պատասխան տրվաւ . թէ որ ուրիշ  
 օգուտ մը չըլլայ , ստուգիւ այս շահը  
 կըլլայ , որ տղագ անպիտան քարի պէս  
 ծանրութի չի տար աշխարհքիս . այլ  
 ուսումնական ըլլալովը բանի կուգայ ,  
 ու ազգին և քաղաքին օգուտ մը կը-  
 նէ : Արովհետեւ բան չգիտցող մար-

դը անպէտ քարի նման միշտ ծանրու-  
թի է. իսկ սորված մարդը միշտ պի-  
տանի է կրթըված ճիւղ պէս :

Ղաուն պարտական էս որ որդուդ  
անանկ բան սորվէցնէս, և անանկ մե-  
ծութի տաս՝ որ նաւակոծութե ալ  
հանդիպի նէ՝ չի կորսըվի նոյն մեծու-  
թիբ. այլ միշտ իրեն հետ մնայ :

Քերականութե՝ մտեցար դրան ,

հասկըցար արեւսա՝ քերականութե .

Ո՛ւշ դիր փափաքով՝ որ առաջ երթաս ,

դեղեցիկ հասնիս՝ դուռն ամէն ուսման :

Թէ լրած բանիդ՝ ալէկ ուշ դնես ,

ամէն մէկ խօսքդ՝ կանոնով զուրցես .

Քերականութի՝ միտքդ կըլլայ քեզ ,

գիտութի արեւսա՝ հոն տեղ կը գանես :

## Գ . Հ Ա Մ Ա Ր

Ի՞նչ է ճարտասանութի :

32. **Ճ**արտասանութիւնը կը նշանաւ կէ ճարտար ասութի . որ է արւեստ բարւոք և գեղեցիկ խօսելու . և ասով կը զանազանի քերականութիւն , որ է արւեստ շիտակ խօսելու :

Ս ասն զի ճարտասանութիւնը անանկ կանոններ կուտայ , որ քերականական պարզ խօսք մը գեղեցիկ կը զարդարէ , և զանազան պատճառներով և օրինակներով կը ճօխացնէ : Ի՞նչանկ որ երբ կը կարդաս մէկէն սիրտդ կը շարժի , ու ընել կուզես կամ նորէն լսել կուզես :

Ի՞նոր համար այս ուսումը հին ատենը մեծ յարգ ունէր , և ամէն գիտութիւն ետքը կը սորվեցնէին :

Կաւ ամէն արտութի կուզէր որ երևելի ճարտասաններ ունենայ . որ պէս զի մեծ բան մը պէտք որ ըլլայ , ելլէ : ճարտասանը կամ ատենաբանը

բան խօսի խորհրդականներուն . որ սրտերնին շարժելով շուտմը կատարեն նոյն բանը : (Թ)է որ ընելու բանն է ետ կենան :

Ի՞նչ կանոն ունի :

33. Չեաւ որ և գեղեցիկ բան շինելու համար շատ կանոններ կան . որ նախ պատճառները պէտք է գտնել և կարգի դնել . յետոյ գեղեցիկ բաներով և զանազան ձևերով ճոխաբանել, կամ զարդարել խօսքերը . որ պէս զի լսողին սիրտը շարժի :

Օրորինակ երբոր ճարտասանը կուզէ պատերազմ մը պատմել, առանկ նկարագրական ձևերով կը շինէ որ կարծես (Թ)է աչքով կը տեսնես . մինչև սիրտդ ցաւելով կը տրտմիս :

Ի՞յս պատճառաւ ճարտասան մարդուն խօսքը մէկէն կը դաչի մարդուն, և ամէնքը կուզեն խօսքը լսել . որ միշտ ձեաւոր պիտի ըլլայ :

Բանի՞ են ճեւերը :

34. Ճարտասանական ձևերը շատ են . ոմանք կը գեղեցկացնեն խօսքը ,

ումանք ազգու կրնեն, ոմանք կը հա-  
րուսայնեն. ոմանք ալ ուրիշ բան  
կիմայնեն. զորօրինակ կեղծաւ որ ը-  
սելու տեղը որճ բռեալ ըսաց Պօղոս  
առաքեալը քահանայապետին :

Նարեկային մեղաւ որ հողին խոր-  
տակած նաւով կը նկարագրէ : Ալ  
Յոհաննէս կաթողիկոսը լուսացաւ  
ըսելու տեղը՝ կըսէ թէ լոյսն զգիշերն  
Տերիանայր . և այլ անբաւ ձևեր :

### Ի՞նչ են հանդէսները :

35. Ղարտասանական հանդէս անոր  
կըսենք որ հանդէսի մէջ ձեւաւ որ  
ճառ մը կամ քարոզ մը կը խօսվի . որ  
ընդհանրապէս իրեք կը բաժնւրվին .  
հայրդական, բաղնոհական, և արեւնական :

Ապրդականը անանկ խօսակցութի  
է որ մէկ բանը զանազան ձևերով կը  
գովէ և կամ վար կը զարնէ . անանկ  
որ գոված առեւնը կը սիրես . և վար  
զարկած առեւնը կանարգես և կը  
գանիս :

Օրօրինակ երբոր աղւոր բառե-  
րով և ձևերով գիտութիւն կը գովէ,  
և ագիտութիւն վար կը զարնէ, մէկէն  
սիրտդ կը բռնկի որ գիտութիւն սոր-

վիս, ու տղիտու թէ հեռու փախչիս :  
 Բաղխոհական ճառը առ ջիդ կը-  
 դնէ, թէ այս բանը վայելուչ՝ օղտա-  
 կար՝ և հարկաւոր է. նաև դիւրին՝  
 զուարճալի և փառաւոր է, պէտք է  
 որ ընես : Կամ թէ ասոնց հակառակն  
 ըլլալով՝ պէտք չէ ընես :

Սակայն ճարտասանը անանկ ձևով  
 կը խօսի՝ որ մի և նոյն բանը երբեմն  
 գովելով կը համոզէ քեզ որ կուզես  
 ընել. և երբեմն հակառակ խօսելով  
 կը համոզվիս որ չընես. զորօրինակ  
 աշխարհք ժուռ գալը նրջափ աղէկ  
 բան է, կամ նրջափ վնասակար է,  
 կրնայ համոզել քեզ երկուսն ալ  
 ընելու :

Իսկատենական հանդէսն է անանկ  
 ճառ, որ դատաստանի մէջ կըլլայ՝  
 մարդ դատաստարտելու և արդարացը-  
 նելու համար. որ աւելի վարպետու-  
 թի կուզէ. որպէս զի անանկ շարժէ  
 դատաւորին սիրտն որ կամ ազատէ  
 անպարտը, և կամ դատաստարտէ յան-  
 ցաւորը : Եւ հա՛ ասոնց վրա կը պըտըտի  
 ճարտասանու թէ արւեստը. և նոյն  
 կանոններով կը շինվին քարոզը՝ խրա-  
 տը՝ գերեզմանի ոտանաւորը, և հա-  
 նելուքը. զորօրինակ :

Անթե խօսնակ՝ միշտ շարժական ,  
 աղւոր կերդէ՝ բայց չէ կենդան .  
 Բունին մէջէն՝ կիմացընէ ,  
 պէտք եղածը՝ ամէն մարդկան :

Որ է ժամացոյց . ահա՛ հոս բառե-  
 րը ուրիշ են , միտքը ուրիշ :

Ետ զարմանալի բաներ կան գիտ-  
 նալու . ջանա՛ որ ճարտասանութիւն  
 կարդալու արժանի ըլլաս . ետքը բա-  
 նաստեղծութի ալ սորվիս ու զուար-  
 ճանաս :

Ի՞նչ է Բանաստեղծութի :

36 . Բանաստեղծութիը քերթողու-  
 թի կրտսի . իբր թէ մէկ խօսքը քեր-  
 թելով և չեղած բաներէն հնարե-  
 լով ստեղծաբանութի կընէ . նաև  
 ուրիշ բան խօսելով տարբեր բան կի-  
 մացնէ :

Ուտի բանաստեղծական արւես-  
 քը այս բանիս վրա կը կայանայ , որ  
 պզտիկ բան մը ստեղծաբանելով  
 անանկ գեղեցիկ կը մեծցընէ , որ լսա-  
 ծիդ պէս կը զմայլիս :

Հին ուսումնականները տեսնելով  
 թէ այսչափ զուարճալի է , ետևէ ե-

ղան ծաղկեցուցին . որոնց մէկն էր  
 Հոմերոս յոյն բանաստեղծ . որուն  
 մինչև հիմա մարդ հաւասար չեղաւ :

Ի՞նչ պօրութի ունի :

37. Բանաստեղծուիք այնչափ մեծ  
 պօրութի ունի . որ կուսպաշտութե  
 ատենը կուռքերուն սուտ պատմու  
 թիները չեղած բաներով կը խօսէին  
 և բանաստեղծութի ճշմարիտ կերև  
 ցընէին :

Երբեմն կուռքերուն բերնէն մուծ  
 բանէր ստեղծելով այնպէս կը խօ  
 սէին . մինչև ռամիկ ժողովուրդին  
 խելքը չի հասնելով կը սարսափէին .  
 որուն կերպ կերպ մեկնութիներ կու  
 տային :

Վանի է :

38. Եւսուսումը երկուս կը բաժնը  
 վի . մէկը կըսվի հաճութիութի . որ է  
 բանաստեղծական գովեստ մեծամեծ  
 գործքերու երևելի մարդկանց . ինչ  
 պէս է Վարեգին ազնուական տղուն  
 գործքը , որ հաւատքի համար թա  
 քաւորը պապանձեցուց (145) :

Մասնկ դովէստ երբոր լսես սիրտդ  
կեփի թէ դուն ալ անանկ գովելի  
բաներ ընէիր : Ինչպէս Մղեքսանդր  
Թագաւորը երբոր կարգաց Նովերո  
սին բանաստեղծութիւն Մ. քիլէս քա  
ջին վրա , երանի կուտար որ այնպիսի  
բանաստեղծական գովէստի արժանի  
եղած է :

### Ո՞րն է Գէաւը :

39. Մէկալ մասը կըսվի դերասա  
նական բանաստեղծութի , որ նոր  
բան մը ստեղծաբանելով կը ձևաց  
նէ . նաև ատենօք եղած բանը ձևաց  
նելով կը խաղայ դերասանը զրուցե  
լով , կամ երգելով . որպէս զի ատե  
նօղներուն սիրտը շարժի :

Ուստի Տին ատենը ասով իրենց  
չմտններուն ծնունդը մահը և սուտ  
հրաշքները կամ դիւցազանց գործ  
քը կը նկարագրէին . հիմա միայն  
Տին բաները և մեծամեծ մարդկանց  
գործքերը կը ձևացնեն :

Մնոր համար կուսարշաները բա  
նաստեղծութիւն իրենց անձաբանու  
թէ հետ կը խառնէին . և անձաբան  
կըսվէին բանաստեղծները :

## Ի՞նչ պահպանում է ասի :

40. Յայտնի է թէ բանաստեղծութիւնը և ճարտասանութիւնը քերականութեան կը վերաբերին, և մէկ անունով քերթողութիւն կը սովին. ու ամէնը միատեղ գրականութեան կը վերաբերին : Արովհետեւ այս արւեստները մարդկային խօսակցութեան ձևերը կը սորվեցնեն :

Օրորինակ՝ քերականական ու ճով կրնայ ըսվիլ, թէ ինչպէս որ լուսը ծագելով խաւարը կը հալածէ. այսպէս դիտութիւնը մարդուս միտքը լուսաւորելով տգիտութիւնը կը հալածէ :

Եւս խօսքս ճարտասանական ձևերով անանկ գեղեցիկ կը ձևանայ որ կը գանիս տգիտութեան. ինչպէս Սարգիս կը սէ, թէ ո՞ր լոյս այնպէս կրնայ լուսաւորել մարդուս աչքը, ինչպէս դիտութիւն միտքը, ևն : Սակայն եթէ ուզես այս խօսքը բանաստեղծական ոճով խօսիլ, կը նկարագրես մէկ խաւար անգունդ մը, մէջի մարդիկ չիյտեն ուր երթան և ինչ ընեն. նայիս անդիկն լոյս մը ծագեր է :

լուսին մէջի եղօղները կը զուարճանան . մութը եղօղները կը ջանան լուսին մտենան :

Բայց խաւարը կըսկըսի լալ և կը ջանայ որ լոյսը իրմէն հեռացնէ . որ պէս զի չըլլայ թէ զինքը հալածէ : Երբոր կը տեսնէ թէ չըլլար՝ կը ջանայ որ իր խաւար կապովը պզտի տղաքը կապէ . անանկ որ չի ձգէն զինքն ու լուսին երթան : Եթէ լուսը զինքը հալածէ՝ նոյն տղաքն ալ հետը տանի , որ լոյս չի տեսնէն :

Ե՛հա այսպէս կը ձևանայ տղի-տուժի՛ր . որ տղոցը միտքը կապելով խաւար կը պահէ : Բայց թէ որ այս խօսքս ոտանաւոր շինվի , շատ գեղեցիկ բանաստեղծութի կըլլայ , և աւելի կը շարժէ սիրտը :

Ե՛րդ՝ ահա խօսակցութե՛ վերաբերեալ բաները կ'արձ 'ի կ'արձոյ հասկըցուցի : Ե՛սկէ ետև պէտք է որ տեղեակ ըլլաս մարդուս վերաբերեալ բաներուն , պատմութեանց , օրէնքներուն , և օգտակար հմտութեց . որպէս զի ոչ միայն լաւ խօսող , այլև աղէկ ապրող և կատարեալ մարդ ըլլաս :

## Պատմութիւն :

Բիք անունով ազնուական տղան՝ մանկուծիէն այնչափ ճարտասան և ուսումնասէր էր որ ամէնքը կը զարմանային վրան : Ինը տարւան էր՝ որ մը մեծամեծներուն մէջ նստած շընորքով և աղւոր կը խօսէր , մինչ զի ամէնքը կը վամայլէին անոր խելքին և խօսակցութեանը վրան :

Հոն նստող ազնուականներուն մէջէն մէկ տգէտ ծեր մը չի քաշելով ըսաց տղուն՝ թէ երբոր տղայ մը մանկուծիէ ատենը շատ խելք կունենայ , մեծուծիէ ատենը յիմար և կսպիտ կըլլայ :

Ինչատենը խելացի տղան ասանկ պատասխան տրվաւ խոնարհ կերպով մը : Պարոն , թէ որ իրաւ է ըսածդ՝ պէտք է որ հրամանքդ ալ մանկուծիէ ատենդ շատ բարակամիտ և խելացի եղած ըլլաս :

Իուն մի զարմանար՝ մանուկ շնորհալի ,

Թէ ինչ բաներ կան՝ որ ես չիյտէի .

Տես ասկէ ետև՝ ինչ զարմանալի ,

տեղեկութիւններ՝ ըստանաս պիտի :

Պէտք է նախ գիտնաս՝ մարդ ես մտացի,  
սորվէ՛ տես մարդուս՝ ի՞նչ բաներ պիտի,  
Թէ ուսմամբ միտքդ՝ գեղեցիկ ըլլայ,  
բարի գործքերով՝ պէտք է զարդարվի :



## Ե. Հ Ա Մ Ա Ր

Ի՞նչ է պատմութիւն :

41. Պատմութիւնը անցած բաներն  
առաջ բերելով և կարգաւ պատմե-  
լով կրթութի կուտայ և կը զօրաց-  
նէ մարդն՝ որ աղէկին հետեւի իր  
նախնեացը նման : Սակ վախ կու-  
տայ տղոց ուրիշին օրինակովն՝ որ  
գէշ ճամբայ չերթայ ու անխելք չի  
մնայ :

Որովհետեւ կը տեսնէ որ անխելք  
մարդիկ աշխարքիս մէջ աղէկ բան  
մը չեն կրցած ընել. այլ միշտ ան-  
շահ բանի հետեւելով անանուն և  
խեղճ մնացեր են : Ինչպէս էր Ար-  
տաշիր Թագաւորը հայոց. երբոր  
վարքը կարդաս կը տեսնես, որ ման-  
կութեն զինքը չի կրթելով և աղէկ

բանի ետևէ չըլլալով՝ Թագաւոր եւ զած ատենը մէկ աղէկ բան մը չընեւէն ետև, մոլի կառավարութիւնը գէշ բաներ ըրաւ, ամենուն գանելի եղաւ. մինչև այնպիսի փառաւոր Թագաւորութիւնը Վրչակունեաց՝ կորսընցուց. ինքն ալ գերի եղաւ, ազգն ալ գերի ըրաւ Վճէմներուն, և անանկ կորաւ (172):

Աւ ընդ հակառակն Վրչոտ Սմբատին որդին մանկութեն քաջութե և իմաստութե ետևէ ըլլալով այնչափ մեծ անուն ունեցաւ ամէն ազգաց մէջ, և այնչափ խոհեմութիւն ազգին օգուտ ըրաւ կեանքը չի խնայելով, մինչև Թագաւոր կոչվեցաւ և Վրտաշիրին կորսընցուցած տէրութիւնը գտաւ ու նորէն հայոց Թագաւորութիւնը կանգնեց, և բազրատունեաց առջի Թագաւորն եղաւ (173):

Սոյնպէս Վերսէս շնորհալին մանկութե ատենը այնչափ ուսումնասէր էր որ կարդալէն՝ ի զատ ուրիշ բան չիցատէր. հազար անգամ անձաշունչը դարձուցեր բերնուց էր եղեր:

Վ.յս սլատառաւ շնորհալի անուն դրին իրեն մանկութե ատենը: Աւերբոր մեծցաւ կաթողիկոս եղաւ

տյնչափ ծաղկեցուց ազգն ու իմաստութեան անուն հանեց, որ հռովմի թագաւորը և մեծամեծ մարդիկ կը փափաքէին զինքը տեսնել, և շնորհալի խօսքը լսել:

Ահա այս պատմութիւնները լսելով և կարդալով բնութիւնը կը գանձի անկիրթ տգիտութիւն, ու կը թուութեան և ուսման ետեւէն կը լլայ:

Խեղք ունեցող տղան Արտաշիրին պատմութիւնը լսելով ոչ միայն կը ցաւի թէ մեր թագաւորութիւնը կորսրվելուն պատճառ է եղեր, այլև կը վախնայ որ ինքն ալ անխեղք և մոլի չըլլայ. որպէս զի իր տանը կործանման պատճառ չըլլայ, ինչպէս շատերն եղած են:

Խոհեմ տղան Շնորհալիին և Աշոտ թագաւորին պատմութիւնը լսելով կը բռնկի որ անոնց հետեւի. պարապ տեղը ժամանակ չի կորսընցընէ. գիշեր ցորեկ ուսման հետ ըլլալով բան սորվի. որպէս զի մեծութեան ատենը ալէկ բաներ ընէ թէ իրեն, թէ իր տանը, և թէ ազգին:

Վասն զի պիտի գիտնայ թէ աղէկ ըլլալու և աղէկութիւնը ընելու համար է ստեղծված, չէ թէ դէշուութեան հա-

մար : Մնոր համար կըսէր մէկ փիլի-  
սոփայ մը թէ մարդս մեծ է , և մե-  
ծամեծ բաներու համար եղած է :

Քանի՞ նը բաժնուլի :

42. Սատմութիւնը կը բաժնուլի եկե-  
ղեցական , բաղաբանական և ազգային : Ա-  
կեղեցական սատմութիւնը հոգևոր  
բաներ կը ստամէ . և եկեղեցնայ  
ժողովքները կը գրէ :

Ինչպէս Աւստրիոս հոռոմ սատ-  
միւր կը ստամէ Մրիոսին հերեաի-  
կոսութիւնը և նիկիոյ նք ժողովքին  
սատմութիւնը . որ 318 հայրապետ  
նշովեցին Մրիոսը և հաւատամքը  
գրեցին . որոնց մէջն էր Մրիստա-  
կէս հայրապետը լուսաւորչայ պղտի  
որդին :

Իսկ քաղաքական սատմութիւնը՝  
կը ստամէ զանազան քաղաքներու  
մէջ ինչ դիպւածներ եղած են . ինչ  
պատերազմներ , և ինչ մեծամեծ  
մարդիկ եկեր գացեր են : Մնհամար  
դիպւածներ ստամելով շատ խելք  
և կըթուլի կուտայ մարդուս , տղոց  
միտքը բանալով . որպէս զի բարինե-  
րուն հետեին ու իրենք ալ մեծա-

նուն ըլլան , և չար մարդկանց ճամբան չերթան :

Գրեթէ նոյն է ազգային պատմութիւն ալ որ զանազան ազգաց վրակը պատմէ , թէ ի՞նչպէս մեծցեր և ի՞նչպէս սղտիկցեր են . ինչո՞վ պայծառացեր և ինչո՞վ խաւարեր են : Ի՞նչ մեծութիւն և ի՞նչ քաղաքներու նոր եղեր են . և ետքը ի՞նչպէս գերի եղեր են :

Ընտանաւ շատ սիրտ կուտայ տղուն , որ աղէկ բանէն ետ չի կենայ . որչափ դժուար բան ըլլայ , իրեն կըթուփուի ընէ . և ամէն ազգաց պատմութիւն տեղեակ ըլլալով՝ նախ զինքը լաւ կացութիւն մէջ պահէ . և իր ազգին պատմութիւն ալ աղէկ տեղեակ ըլլայ . որ ընկերութիւն մէջ ուրիշներուն ալ պատմէ , խրատէ , և սիրտ տայ :

Ի՞նչպէս նարդալու է :

43. 'Եւստ' պէտք է անձաշունչ պատմութեանը տեղեակ ըլլալ , անձային հրաշքները միշտ կարդալով հաւատքին զօրութիւն հասկընալ . վասն զի անձաշունչը անձային բաները կը պատ-

մէ, որ ամէն տղայ պարտական է  
գիտնալու :

Ըստ պատճառաւ անձ հրամայ՝ որ  
հին կտակարանը մովսէս մարգարէն  
և այլք գրեցին հրէից լեզուով. ետ-  
քը հոռմերէն Թարգմանեցին որ  
կարդան :

Իսկ նոր կտակարանը առաքեալ-  
ները գրեցին. և յետոյ ամէն ազգի  
լեզուով Թարգմանեցին. նոյնպէս  
անձաշունչը մեր մէջն ալ Թարգմա-  
նիչները Թարգմանեցին հայերէն  
շատ գեղեցիկ :

Երկրորդ՝ պէտք է կարդալ ժո-  
ղովքներուն պատմութիւնը. ինչ հե-  
րեօրհոսներ ելեր են, և ինչ վիճա-  
բանութիւններ եղած են :

Յետոյ պէտք է աշխարհագրական  
և ազգային պատմութեց տեղեակ  
ըլլալ. որպէս զի լաւ հմուտ ըլլալով  
խրատ ընէ իրեն, և ընկերաց մէջ  
բանիբուն երևնայ :

Ըհա այս պատճառին համար սք  
գեղքը կը հրամէ որ ամէնքը տեղեակ  
ըլլան գրոց. և իմաստուն վարպետ-  
ները կանոն դրած են, որ տղաքը  
գրավարժութի սորվելէն ետև խե-  
լացի պատմութիւններ ալ կարդան, որ

քան սորվելով լաւ խրատվին ուրիշին վարքովը : Շատ աղէկ է ուրիշին փնասովը փորձ ըլլալ, քան թէ իր անձին :

Վ.յս մտքով մենք ալ գրագիտու թէ տեղեկու թիւնը տալէն ետեւ, պատմու թէց տեղեկու թիւը հասկըցուցինք : Վնկէ ետքը օրէնքներուն պատմու թիւը դրինք, և ամէն խրատին ետեւէն ալ կարճ կարճ քաղաքական պատմու թիւններ գրեցինք. որպէս զի խոր տպաւորի սրտիդ մէջ բարի վարքը, ուսումնասիրու թիւը, և աշխարքի հմտու թիւը :

Սակայն ազգային և եկեղեցական պատմու թիւները պէտք է որ Վշտարհապարտու ըն սորվես. որ այս գրքիս երրորդ մասն է. յետոյ պիտի կարդաս :

Աստի նոյն աշխարհագրական պատմու թիւները և գլխաւոր ազգաց տեղեկու թիւները կարգալով սիրտդ պիտի վառի որ նախ չար գործքէն հեռու փախչիս, բարի գործքերու և առաքինու թէց հետեւիս :

Նրկորդ գիտու թի խելք սորվիս, և տգիտու թէ վախնաս ու կատարեալ ըլլաս. ինչպէս որ երևելի

մարդիկ եղած են, իրենց ազգը և քաղաքը ծաղկեցուցեր են : Անանկ որ մինչև հիմա կը պարծին այնպիսի օգտակար և իմաստուն մարդկանց վրան :

Արդ՝ աշխատէ՛ աղէկ միտք առնես նախ՝ հոգևոր պատմութիւնները • երկրորդ՝ բարոյական խրատներն որ անպաշտութեան սէրը վառի սրտիդ մէջ • զի առանց ասոր ոչինչ ես • որ չափ խելք և մեծութի՛ ունենաս ա մենեկին օգուտ չունի :

Ամէն բանէն աւելի աւետարանական պատմութիւններն ու խրատները խոր գրէ՛ սրտիդ մէջ • և չըլլայ թէ ժամանակ անցընելու համար կարդաս , հասկա հոգևոր և առաքինի ըլլալու համար :

Ահա ետքի պատմութիւններէն լաւ պիտի հասկընաս թէ մինչև որ մէկ մարդ մը աղէկ վարք չունենայ՝ ոչ գիտուն կրնայ ըլլալ և ոչ անուանի : Միշտ այսպիսի բարեպաշտ մարդիկ աշխարհք շիներ են , ինչպէս անձաշինչին թագաւորաց պատմութիւնները յայտնի կընեն , որ աղէկ թագաւորները աշխարհք շինեցին , և ախտաւոր թագաւորները կործանեցին :

Արստանդիանոս և Տիկոդոս Թա-  
գաւորները եկեղեցին պայծառա-  
ցուցին, և իրենց ազգը այնչափ փա-  
ռաւորեցին: Իսկ ասոնց որդիքը  
Թոյլ վարքովնին շնաս տրվին:

Տրդատ Թագաւոր բարեպաշտու-  
Թի՞ ծաղկեցուց մեր ազգը. բայց իր  
որդին և Թոռները աւրեցին: Ար-  
դան և Ատհան քաջ զօրապետները  
այնչափ սիրով՝ հաւատքը և ազգը  
փառաւորեցին: Իսկ Աստակ ուրացօ-  
ղը նձային օրինաց դէմ ընելով բո-  
լոր աշխարհք տակն ու վրա ըրաւ:

Արեմն ուշադրու Թի՞ կարգան այս  
բաները՝ օրէնքներն ու ազգային սո-  
վորու Թի՞ներն, որ մեծամեծաց վար-  
քերը իմանալով ըլլաս խելացի, ա-  
ռաքինի, և կատարեալ իմաստուն  
անոնց նման:

### Պատճառքի:

Թուկիդիդէս աթենացին ման-  
կու Թէ առեւը՝ հօրը հետ գնաց հե-  
րոդոտոսին գրած պատմու Թի՞րը մը-  
տիկ ընելու, որ մեծամեծաց առջին  
կը կարգար:

Եւս տղան ուշադրու Թի՞ միտք

դնելով պատմութեան՝ այնչափ սիրտը  
բորբոքեցաւ, որ սկսաւ լալ: Եւս  
բանը տեսնելով Հերոզոտոս ըսաց  
Թուկիդիդէսին հօրը, թէ երանի  
քեզ որ ասանկ բարի բանի նախան-  
ձօղ զաւակ ունիս: Թէ որ այս սրբ-  
տովը մեծնայ, շատ երևելի մարդ  
պիտի ըլլայ:

Իրաւի Թուկիդիդէս մեծ մարդ  
եղաւ. վասն զինոյն սերը միշտ պա-  
հելով տղայական բաները մէկ դի-  
ձգեց, ու տեղեկուէց ետեւէն եղաւ  
բան սորվեցաւ: Երբ որ մեծցաւ գե-  
ղեցիկ պատմագիրք մը շինեց ու ե-  
րևելի պատմիչ եղաւ յունաց մէջ,  
Հերոզոտոսն ալ անցուց:

Թէ խրատ կուզես՝ կատարելութե,

ծնողաց, վարպետիդ՝ եղևր միշտ հնազանդ.

կարգն պատմութե՝ ուշ դիր անցածին,

զի գրված են որ՝ քեզ խրատ ըլլան:

Թէ բարւոյն երթաս՝ բարիք քեզ կուգան,

դուն կըլլաս այլոց՝ խրատ կըթուրթե.

Թէ անկիրթ մնաս՝ չարին հետեւիս,

անշահ պատմութեց՝ կարգը կը գտլիս:



## Զ. Հ Ա Մ Ա Ր

Ի՞նչ է մարդ ըլլալու կանոնը :

44. **Ս**արդ ըլլալու կանոնն է օրէնքը, և օրէնքով մարդս եղած է քաղաքական և ընկերական : Սուտի ա մէն բանէն առաջ պէտք է օրէնքի տակ մտնել. որպէս զի քիչ քիչ քաղաքականութի սորվի ու գազանութիւր ձգէ մարդ ըլլայ. բարիին հետեի և մարդավար ըլլայ :

(Ը) Կպէտ մէկ ծայրէն մէկալ ծայրը մէկէն անցնիլ չըլլար, կանոնով և սովորութիւք առաջ երթալով չարէն բարի կըլլայ. նաև կարգէ դուրս ելլելով բարիէն ալ չար կըլլայ, ինչպէս փորձերը կը տեսնենք շատ տղոց վրան :

Ընոր համար փիլիսոփաները կը սեն թէ մարդս յանկարծ ոչ մտի կրնայ ըլլալ, և ոչ առաքինի. թէ որ տղայ մը մանկութիւն բարի կըրթուի ունենայ, և ընկերուէ մէջ

քաղաքավար մեծնայ՝ բարի կրլլայ օ  
ու քանի ետեկն ըլլայ, այնչափ կա  
տարելու թէ կը հասնի :

Բայց թէ որ չար սովորու թեանց  
հետեւելով վայրենաբարոյ մեծնայ  
ու իր կրթութիւնները ձգէ, կոպիտ  
և անշահ կրլլայ (93) :

Սենեքա փիլիսոփան կըսէ թէ ա  
ռանց վարդապետի կրնայ մուլութի  
սորվիլ և զի մուլութի սորվելու և գէշ  
ըլլալու համար վարպետ պէտք չէ օ  
միայն առաքինութի սորվելու և քա  
ղաքավար ըլլալու համար պէտք է :

Ինչու որ, մանկական բնութիւնը  
գէտ ՚ի չարը վաղելով՝ երբոր աղէկ  
կրթութիւն չունենար՝ ինքիբէն մուլի  
կրլլայ առանց սորվեցնելու : Իսկ թէ  
որ չար օրինակ տրվող վարպետմ՝ ալ  
որ ունենայ՝ ամենաչար գարշելի կըլ  
լայ :

Արեմն պէտք է մանկութե ա  
տենդ լաւ սովորութեանց և բարի  
խրատներու ետեկն ըլլալով աղէկ  
կրթութիւն ունենաս օ ուսկից կը  
կախովի մարդուս կատարելութիւր օ  
թէ չէ՝ մեծութե ատենդ չես կրնար  
գէշ սովորութիւններդ շտկել (92) :

Հիմակուց պէտք է կարգ կանոն

սորվիլ . աղէկը գէշէն զատել , և  
աղէկին հետևիլ : Հիմա պէտք է  
գիտնաս , թէ ի՞նչ է պատճառն որ  
ոմանք ամենուն սիրելի և գովելի  
են , ոմանք ալ ամենուն ատելի :

Ի՞նչ կարգ կանոն ունին ասանկ  
առաքինի մարդիկ , որով կորոշվին և  
կատարեալ կերևնան . և ի՞նչ ան-  
կարգութիւն ունին մովի մարդիկ , որ  
մարդ չուզեր երեսնին նայիլ :

Վերջապէս պէտք է գիտնաս թէ  
ի՞նչ խելացի օրէնք դրած կան զա-  
նազան ազգերու մէջ որ անուանի ե-  
ղած են երկար ժամանակ թագաւո-  
րելով . և ի՞նչ անկարգ օրէնք կան  
եղեր ուրիշ ազգերու մէջն , որ աղէկ  
անուն մը չեն ունեցած աշխարհքիս  
մէջ և շուտով փճացեր են : Այս  
պատճառաւ պէտք եղաւ որ նախ օ-  
րէնքներուն ծանօթութիւն սորվիս  
այս մասին մէջ . և երկրորդ մասին  
մէջ նոյն ազգերուն պատմութիւնը  
կարգաս . որպէս զի կարենաս լաւ  
հասկընալ , թէ մարդս ի՞նչ կանո-  
նով քաղաքական կըլլայ , կամ թէ  
ազգ մը ի՞նչ օրէնքներով ծաղկած  
և բարկըցած է :

( ) րէնքն ե՞նչ է :

45. Որովհետև մարդս վայրենի գազան չէ, այլ մտաւոր, խօսող, և ընկերական. պէտք է որ ամէն բանէն աւելի բարոյական սորվելով բարի վարք ստանայ, և օրէնքի տակ բարի կրթութիւն ունենայ. որով աշխարհք կը շինվի :

Ի զուրկոս և Սողոն փիլիսոփաները մտածեցին թէ ի՞նչ ընեն որ իրենց Ժողովուրդը երևելի ըլլան ու թագաւորութիւն չի վերջանայ : Արհուսն ալ իրենց ազգին յարմար մէյմէկ օրէնք դրին : Առաջինին օրէնքն էր կտրիճ և քաջ ըլլալու, երկրորդին օրէնքն էր գիտուն ըլլալու համար : Ահա երկուսին ուզածն ալ եղաւ, և երկու ազգն ալ անւանի եղան (52) :

Աստի մարդկային միտքը սակասաւոր ըլլալուն համար օրէնքի կրկարօտի, որ կանոն մը ունենայ ու չի սխալի : Անանկ որ իր ազատ գործողութիւնները երբոր օրէնքի տակ կրկատարէ, կըլլայ մարդ կատարեալ : Անոր համար անձ մարդուս երկու

կանոն տրվաւ՝ ներքին և արտաքին :  
 ներքինն է խիղճմըստանքը . արտա-  
 քինն է օրէնքը , որ կը սահմանի , ընդ-  
 կանոսը կանոն չաղաքահան կենաց , որ ԴԵՐ-  
 ՎՈՑ է Տարրս երջանիչ ընելու համար :

Մ. Տա՛ այս օրէնքն է որ մարդկային  
 ընկերութիւնը կը միաւորէ քաղաքա-  
 կանութիւն . օրէնքն է որ մարդս հնա-  
 զանդ և եղբայրասէր կընէ . ինչպէս  
 եղան վայրենի ամերիգայիք , երբոր  
 օրէնք ունեցան ( 451 ) :

Մինչ զի՝ ամէն առաքինութիւն այս  
 կանոնէն կը կախովի . և ամէն մարդ  
 առանց օրինաց բարի չի կրնար ըլ-  
 լալ . վասն զի ով որ օրէնքը սրտէն  
 կը հանէ , ու իր կամքը իրեն օրէնք  
 կընէ . ամէն տեսակ մոլութեց մէջ  
 կիյնի , և աշխարհքին առջև դարշե-  
 լի կըլլայ : Մ. Տա՛ այս է օրէնքը և այս  
 է մարդ ըլլալու կանոնը :

Քանի՛ կը բաժնուի :

46. Օրէնքը իրեք կը բաժնուի .  
 յաւիտենական , բնական , և դրական :

Մ. առջինն է անժային օրէնքն որ  
 գոլոր աշխարհք կը կառավարէ ու կը  
 նախախնամի : Մ. մէնուրն պատւիրանն

տրվելի . որը այսպէս ստեղծեր է ,  
որը այնպէս . որուն առողջութիւն և  
հարստութիւն կուտայ , որուն չի տար :

Արեւին ո՞վ որ նոյնէ եկած բանե-  
րուն չի հաւնելով դէմ կը խօսի՝  
անձային օրինաց դէմ կընէ . և ո՞վ որ  
նեղութիւն մէջ ըլլալով կը տրտնջայ ,  
ան կը բարկացնէ . վասն զի նոյն ա-  
մէնագէտ կառավարութիւն դէմ ը-  
րած կըլլայ : Ասե ո՞վ որ նոյն ծառայ-  
ութիւն չընէր , ինչպէս պէտք է սիրե-  
լով և պաշտելով , նոյն դէմ կընէ :

Ըհա այս օրէնքը քեզ և ամէն  
մարդ կը պարտաւորէ , որ ստեղծող  
ճանչնաս սիրէս ու հնազանդ ըլ-  
լաս . որովհետեւ անոր կարողութիւն  
ողջ էս , և իրեն բարիքը միշտ կը-  
վայելէս , պէտք է որ նոյնպէս ծա-  
ռայութիւն ընես : Հելլենացոյ առջի  
օրէնքն էր պաշտել անձ . և հռոմէ-  
լոսի առջի օրէնքն էր պաշտել հայ-  
րենի անձը : Ասով շատ զօրացան այս  
ազգերը :

### Ի՞նչ է բնականը :

47. Բնական օրէնքը յաւիտենա-  
կան օրինաց մէկ լոյսն է , որ դրեր է  
անձ մտքերնուս մէջ . որպէս զի միշտ

խիղճամտանքին դպչելով կը հասկըցը-  
նէ թէ աղէկ բանը սէտք է ընել, և  
գէշ բանէն փախչիլ :

Որովհետեւ խիղճամտանքը կարող  
է այս լուսով դատաստան ընել, և  
գէշն ու աղէկը որոշելով՝ աղէկին  
հետեւիլ, ու գէշը մերժել: Այս ու  
որ իր խղճին դէմ բան մը կընէ՝ բնա-  
կան օրէնքին դէմ կը մեղանչէ :

Սակայն երբեմն մարդու ս չար կամ  
քը անանկ կաւրի որ բնական լոյսը  
կըխաւարէ, ու խիղճը կը մոլորցնէ :  
Անանկ որ բաղձանքը կատարելու  
համար աղէկը գէշը չորոշէր, միայն  
ուզածը կընէ. և ասով այ դէմ ը-  
րած կըլլայ : Թէպէտ բոլորովին չի  
կրնար այս օրէնքն աւրել, որ միշտ  
խիղճը զարնելով սիրտը հանգիստ  
չէ : Անոր համար անձաշունչը կըսէ  
թէ ամբարիշտ չար մարդիկ հանգըս-  
տու թի չեն կրնար ունենալ :

Ի՞նչ է դրահանը :

48. Դրահան օրէնքը մէկ յաւել-  
ւածմ' է բնական օրէնքին վրա. որ  
կը բաժնըվի անձային և մարդկային :  
Անձայինն է գրաւոր օրէնքն, որ աը-

վաւ մարդուս պահէլու համար :

Սասն զի բաց ՚ի բնական օրէնքէն պէտք կըլլայ որ տէր մը ըստ ժամանակին բան մը կը հրամայէ . ինչպէս պատւիրեց Խժ աղամայ որ այն պըտուղին ծառէն չուտէ . և կամ գրով օրէնք մը կուտայ ժողովուրդին՝ որ անով երթան ու չի մուրին :

Երբոր Խժ աղամն ստեղծեց մտքին մէջ դրաւ բնական օրէնքը . որով իրեն որդին ալ Խժ պաշտելով պարտքերնին կը կատարէին մինչև Մովսէս մարգարէն . և սովոր այս օրինաց դէմ կրնէր այ դէմ կը մեղանչէր . ինչպէս մեղանչեց կայէն եղբայրն սպաննելով :

Բայց երբ մարդիկ բոլորովին կարգէ կանոնէ դուրս ելան ու բնական օրինաց դէմ անխիղճ կը մեղանչէին, երկու հազար տարիէն ետև Խժ գրաւոր օրէնք տրվաւ Մովսէս մարգարէին . որ կըսվի մովսիսական օրէնք : Ըյս օրէնքը Սինա լեռանը վրա մովսիսի գրել տրվաւ ու իսրայէլացոց զրկեց . որ այն օրէնքով երթան ու այլ չի մուրին . ինչպէս են տասը պատւիրանքը , և միւս օրէնքներն որ օրինաց գրքին մէջն են :

## Ո՞րն է առեպարանականը :

49. Վրո տէրն մեր աւելի կատարելագործելով մովսիսական օրէնքը սքանչելի օրէնքներ պատւիրեց աւետարանին մէջ մարդու երջանկուէր համար : Արով թէ յաւիտենական օրէնքը , թէ բնական օրէնքը , և թէ դրական օրէնքը կը հաստատէ , առանկ կատարելու թէ որ անսօժ մարդիկ ալ այս օրէնքին դէմ չեն կրցած բան զուրցել :

Արեմն ո՞վ որ այս օրէնքներուն դէմ մը կրնէ , այ դէմ կը մեղանչէ . զորօրինակ յաւիտենական օրէնքը կը պատւիրէ թէ ամէն զուակ պարտական է իր ծնողքը պատուելու . բնական օրէնքն ալ այս կը հրամայէ :

Իսկ մովսիսական օրէնքին մէջ դրած է թէ հայրդ մայրդ պատուէ որ շատ ապրիս . նմանապէս աւետարանական օրէնքն ալ ասոնք ամէնը հաստատելով կրսէ , թէ ո՞վ որ ծրնողքին ծուռ կրնայի , այ դէմ ընելով կը դատապարտվի :

Այս պատճառաւ դրական օրէնքը կըսվի կտակ կամ կտակարան :

## Պատճառներ :


Մաքսիմիանոսին հալածանաց առ տէնը Ղարուլա անուն տղայ մը կար, որ զարմանալի անձ պաշտուածքը կրթութեամբ էր՝ ամմէն օրէնքներուն տեղեակ :

Երբոր բռնեցին այս խեղճ տղան, դատաւորին առջին հարցուցին թէ ո՞ր անձ պէտք է պաշտել : Ինչալ համարձակ պատասխան տրվաւ թէ երկնի և երկրի ստեղծող Ճմարտան անձ, որ քրիստոնէայք կը պաշտեն : Դատաւորը բարկանալով ըսաց, թէ ո՞վ քեզ այդ բանը սորվեցուց : Տղան ալ ըսաց մայրս սորվեցուց : Ինչատէնը մայրը բերին հոն և մօրն առջին տանջելով յօր տղուն գլուխը կտրեցին : Տանջանքին մէջ մօրմէն ջուր ուղեց. մայրն ալ ըսաց, թէ հոս մի խմեր, որ հոն կենդանի ջուր խմես :

Ան քեզ կտակ՝ հօրդ երկնաւորին,  
անսխալ օրէնք՝ ելլելու երկին :

Ասոնք են միայն՝ կանոն և միջոց,  
թէ հաստատուածքն՝ սրտիդ մէջ պահվեն :

Ահո՛քեղ լոյս մը՝ շխտակ ճամբային ,  
 կատարելութե՛ն՝ երջանիկ կեանքին •  
 Թէ չի խոտորիս՝ աջ և ահեկին ,  
 զաւակ ես ընտիր՝ օրինաց վերին :



## Է • Հ Ա Մ Ա Ր

Ո՞րն է Տարդկային օրէնքը :

50. **Մ**արդկային օրէնքը մարդիկ  
 կը դնեն ժողովուրդոց օգտին հա.  
 մար • որ է կրկին՝ եկեղեցական , և  
 քաղաքական :

Եկեղեցական օրէնքը եկեղեցին  
 դրած է , որ անով մարդիկ բարեկար.  
 գուի ընեն , ու վարձուց տէր ըլլան •  
 ինչպէս են եկեղեցական պատւիրան.  
 ները :

Ըսոնք թէպէտ ան չէ պատւիրեր ,  
 այլ ան եկեղեցին • ան համար դնելուն  
 պատճառաւ ամէն քրիստոնէսայ կը  
 պարտաւորի պահելու • և ո՛վ որ զան.  
 ցառութիւն ընելով կիրակին առանց  
 պատարապի և աղօթքի կանցընէ ,  
 խոստովանանքը կուշայրնէ , և սլաք չի  
 սլաճեր , կը մեղանչէ :

## Ո՞րն է բաղաբանանք :

51. Այս օրէնքը քաղաքական իշխանութիւնը կը դրնէ . ոմանք ընդհանուր ըլլալով ամէն ազգաց մէջ կայ, ինչպէս հաւատարիմ մնալ խոստմունքին վրա, և օտարականին կամ դէսպանին մաս չի տալ, և այլն :

Ոմանք ալ մասնաւոր ըլլալով աւէն մէկ ազգի իրեն յատուկ օրէնք եղած են . որ իր ազգապետը կամ թագաւորը դրած է . անանկ որ ամէն քաղաքացի պարտական է պահելու նոյն տէրութե մէջ . երբոր նոյն տէրութենէն դուրս կելլէ պարտական չէ :

Աւրեմն մէկ մարդ մը ինչ տէրութե տակ որ ըլլայ՝ պէտք է անոր քաղաքական օրէնքը պահէ և անոր հնազանդ ըլլայ անանկ բաներու մէջ որ հաւատքի չի դպչիր . և ով որ անհնազանդ կըլլայ տէրութե դէմ, իրաւունք է որ պատժուի . զորօրինակ մաքս և տուրք տալն է օրէնք քաղաքական, պէտք է պահել :

Ասոնցմէ կը հետևի թէ անձային օրէնքը չի փոխվիր . բայց մարդկային

օրէնքը կը փոփոխի , նաև ատեն ատեն բան կեւեղնայ և բան կը պակսի :

Բնա այս օրէնքներով բոլոր աշխարհք կը կառավարվի , և մարդս կատարեալ մարդ կըլլայ :

Ինչ օրէնքներ կան զանազան ազգաց մէջ :

52 . Նին ատենը ընդհանուր օրէնք մը կար որ մարդասպանը կըսպաննէին , ով որ մէկին աչքը հանէր՝ իր աչքը կը հանէին . և ով որ ստակ գողնար , ստակը կառնէին :

Ասանկ էր մովսիսական օրէնքն ալ . բայց աւետարանական օրէնքը պատւիրեց , թէ որ մէկ երեսիդ զարնեն , դուն մէկալը դարձնուր , որ ըսել է թէ վրէժխնդրու թի մընէր :

Յունաստան օրէնք կար որ սուտերգում ընողին լեզուն կը կտրէին . վասն զի ճշմարտուն գէմ խօսեցաւ :

Նաև սուտ գիր գրողին ձեռքը կը կտրէին :

Նին եգիպտացիք օրէնք դրեր էին որ հայրասպանը զարհուրելի տանջանքներով մեռնի : Իսկ որդէսպանին համար օրէնք կար որ իրեք օր հայրը մեռած որդին առնէ նսաի . որ

որէն զն ամէնքը տեսնեն իր մեռցու-  
ցած օրդին :

Բայց ինքնասպանին մարմինը գա-  
զաններուն առջին կը ձգէին , որ  
ինքն իր անձին գազան ըլլալուն հա-  
մար՝ գազաններուն փորը թաղվի :

Թոսա հին թաթարներուն թա-  
գաւորը օրէնք դրեր էր որ , եթէ օ-  
տարական մը իրենց քաղաքն երթայ ,  
Ղրտեմեայ կուռքին զո՛հ ընեն : Այր-  
բոր Սմբեատէս օտարականը զո՛հ պի-  
տի ընէին , բռնեց նոյն թագաւորը  
զո՛հ ըրաւ , և այն անօրէն օրէնքը  
ջնջեց :

Տրակոն 624 տարի յսէն առաջ օ-  
րէնք գրաւ ակեհնայոց , որ ամէն  
յանցաւոր մեռնի մեծ պղտիկ , նաև  
թեթև գողութիւն ընօղն ալ մահա-  
պարտ ըլլայ : Այս օրէնքը մարդու  
արիւնով գրված էր . և այնչափ մարդ  
մեռցուց որ ակեհնայիք ոչնչացան :

Սողոն փիլիսոսիան տրակոնին օրէն-  
քը վերջընէլէն ետև նոր օրէնք գը-  
րաւ , որ ամէն մարդ քաղաքականու-  
թի սորվի , եղբայրսիրութի ընէ , և  
բարի վարք ունենայ : Ասև ամէն  
ծնօղք պարտական ըլլան տղաքնին  
կրթելու և իմաստուն ընելու :

Մ. յս օրէնքով ոչ միայն աթենա-  
ցիք , այլև բոլոր յունաստանն պայծա-  
ռացաւ . մինչև մէկ հատիկ իմաստուն  
եղան աշխարհէ իս վրան :

Ի հիւրդոս սպարտացին շատ աշ-  
խարհք պըտըտեւէն ետև օրէնք դը-  
րաւ իր ազգին , որ ամենեին արծաթ  
ոսկի չունենան առուտուր չլնեն . և  
բոլոր ժողովուրդը հաւասար ըլլայ՝  
ամենուն պիտանաւորութիւն տէրու-  
թէն հոգալով : Իսկ մարդիկ միայն  
կրթութեան և քաջութեան ետևէ  
ըլլան . այն մարդն ըսվի հարուստ և  
փառաւոր , որ քաջ է և քիչով կրնայ  
ապրիլ :

Մ. յս օրէնքը հաստատեւէն ետև  
Կիրիտ գնաց , և երդում ընել տվաւ  
ժողովուրդին որ մինչև ինքը չի դառ-  
նայ բան մը չի փոխեն . հոն մեռաւ  
ու պատու իրեց որ իր մարմնոյն մոխի-  
րը ծովը թափեն . չըլլայ թէ մարմի-  
նը սպարտա տանին , ու եկաւ ըսելով  
օրէնքը փոխեն : Ալ այսպէս սպար-  
տացիք շատ մեծցան և մեծ բաներ ը-  
րին այս օրէնքով 600 տարի : Մտնյ-  
մէ են հիմա մանեօդ գողերն որ ա-  
ռանց օրինաց մնալով գազանաբարոյ  
եղան :

Հսոմայեցիք 12 տախտակի վրա  
գրած անուանի օրէնք մը ունէին , որ  
ամբողջ պահելով շատ մեծցան :

Հին պարսիկները օրէնք ունէին  
որ Թագաւորին տղաքը առանց կրթ-  
ութեան չի մեծնան , միշտ բան սորվին .  
երբոր 14 տարւան կըլլային՝ չորս ա-  
ռաքինի և իմաստուն վարպետի տակ  
կը կրթէին : Մնոր համար միշտ ա-  
նոնց տէրութիւնը առաջ կերթար :

Մարաց տէրութիւնը օրէնք ունէր ,  
որ Թագաւորին տղաքը հասարակ  
մարդիկներէն վեր սեպվին ու ամէն  
կամբերնին կատարվի , և ամէն մարդ  
զիրէնք գովէ : Մնոր համար անկիրթ  
մնալով շուտով վերջացան :

Մրտաշէս հայոց Թագաւորը շատ  
պիտուական օրէնքներ գնեւէն ետեւ՝  
երկու իշխան գրաւ որ միշտ քովն ըլ-  
լան . Թէ որ բարկուք և սխալմամբ  
անիրաւ բան մը վճռելու ըլլայ , կամ  
Թէ պատժելու մարդուն խնայելու  
ըլլայ , իրեն իմաց տան . և Ժողովուր-  
դին ալ օրէնք գրաւ որ իրար սիրեն  
ու չի նախանձին : Մյս օրէնքներով  
շատ լաւ կառավարեց իր տէրութիւնը :

Չինու մաչինները օրէնք ունին որ  
Թագաւորը նոյ պէս պատուեն . և որ

չափ հնար է իրենց աշխարհքը խաղաղութեան մէջ սրահեն . ամենևին օտար աղգ չի հանդիպընեն իրենց աշխարհքը : Ասե ամէն մարդ բարի վարք ունենայ . որով միշտ խաղաղութե մէջ մնացին ( 203 ) :

Հնաստանցիք օրէնք ունին որ կենդանի չի մեռցընեն . մեռելնին չի լաղեն , երեն . և ամէն տղայ պարտական ըլլայ ծնողաց վարքին նմանելու :

Ստով ոչ դիտութի ծաղկեցաւ իրենց մէջ և ոչ արւեստ . վասն զի որդին հօրը բռնած ճամբայէն դուրս բան չի կրնար ընել , որ նոր հնարքով մը մեծնայ ( 198 ) :

Մերիւպացի դարախոյները օրէնք ունէին , երբոր իրենց թշնամիներէն գերի կը բռնէին , կը տանէին բաց տեղ մը փոսի մէջ կը մարթէին , ու չորս դին պար խաղալով կուտէին ( 440 ) :

Սէքսիքացիք օրէնք ունէին , որ թշնամիները կը տանէին կռատունը դոհ կընէին , ու միտը կուտէին , մորթն ալ փրանին կառնէին խաղալով կը պարտէին :

Իերուցիք օրէնք ունէին որ իրարու զրկում չընեն . և իրարու հետ

խաղաղութիւն ընեն . որով միշտ խաղաղութե մէջ էին , և իրենցմէ մարդ մը խռովութիւն չէր մեռնիր ( 496 ) :

Այսպէս ամբողջութեամբ կերպ կերպ օրէնքներ ունին ( 264 ) :

### Պատմութիւն :

Պիտոզինէս փիլիսոփան ցորեկ առտէն ճրագը ձեռքը գնաց բազմութե մէջ մտաւ չորս դին կը նայէր անդադար ժուռ գայով : Արբոր իրեն հարցուցին թէ ի՞նչ կը փնտրուես . Պատասխան տրվաւ թէ մարդ կը փնտրուեմ :

Օարմացան ամէնքը թէ այնչափ բազմութիւնը չէր աեսներ որ մարդ կը փնտրուէր : Բայց անոր առջին առնոնք մարդ չէին . ճրագով փնտրուածն էր քաղաքական և օրինապահ մարդն , որ շատ դժուար է գտնել :

Հիմա լաւ տեսար՝ թէ մարդս ինչ բան է ,

խեղով օրէնքով՝ քանի՛ ազնիւ է .

Թէ գրածներուս՝ ուշագիր ըլլաս ,


գիտուն կատարեալ՝ սիրուն կերկնաս :

Մարդուս խեղն է լոյս՝ թէ կրթած ըլլայ ,

թէ բան չի սորված՝ խաւար պատած կոյ .

Չանտ՛ այս մութը՝ քեզմէ հեռանայ ,

որ իմատուութիւն՝ միտքը լրանայ :



## Ը. Հ Ա Մ Ա Ր

Ի՞նչ է Տարդուս առջի պարտքը :

53. **Ե**րբոր տղուն խելքը կըսկըսի բացվիլ ամէն բանէն առաջ սիրոյ կիրք մը կունենայ: Ըյս կիրքը միայն կըստիպէ որ թէ՛ ծնողքը սիրէ, թէ՛ զինքը սիրէ, և թէ՛ ստեղծողը. ահա այս է պարտքը: Աստի սէրը կըսվի անդրանիկ կիրք մարդկային սրտի, և անով կը հատուցանէ պարտքը:

Սան զի ընկերուէ մէջ ամենէն հարկաւորն է սէրը. որով կըլլայ բարեկամու թի և միաբանու թի. որուն նշանը անասուններուն մէջն ալ կայ. ինչպէ՞ս մեղուններուն, մրջուններուն, և ուրիշ կենդանիներուն, որոնք շատ, որոնք քիչ:

Ըպա ուրեմն երբոր տղուն բանա կանուիը կը բացվի, ու կըսկըսի բան ճանչնալ, պէտք է բան մը սիրէ. նախ զինքը ճանչնալով կը սիրէ ու կուզէ որ կամքը կատարվի. ետքը ծնողայ

դու թը վայելելով կը ճանչնայ , և կը սիրէ հարկաւ :

Արբոր աղէկ մը ամէն բան կը հասկընայ՝ պէտք է որ աւելի սիրական բան մը գտնէ . բայց կը նայի թէ որչափ որ սիրելու բաներ ունենայ կենացը մէջ՝ ամենեին սիրաբը չի հանգչիր , կուզէ անհուն բան մը սիրել : Այսպէս նիւթական բաներով քիչ քիչ ստեղծողին մեծութիւնը կը ճանչնայ ու կը սիրէ ինչպէս պէտք է : Հայր արբոր հաւատարմի գաւակը լլալով գեղեցիկ ստեղծուածներն որ կը տեսնէր , կը զմայլէր : Ասեատողերուն աղւորութիւնը նայելով սկսաւ հասկընալ և ճանչնալով սիրել ստեղծողը , և որչափ աւելի ճանչցաւ , այնչափ աւելի սիրեց : Անաւանդ այ իրեն բրած աղէկութիւններն ու երախտիքները քննելով վառեցաւ սիրաբը սիրով , մինչև մէկ հատիկ զաւակն ալ զոհ պիտի ընէր ստեղծողին համար :

Այսպէս ամէն երեւելի հայրապետները որչափ աւելի ճանչցան այ բարիքը , այնչափ աւելի սիրեցին և անձային օրինաց հնազանդելով ծառայեցին . վասն զի մինչև որ պատուի-

բանները աղէկ չի պահպան , ճշմարիտ  
 անձսիրութի չըլլար :

Արեմն ով որ կը ճանչնայ անձ , ու  
 չի սիրէ , այս բնական օրէնքին դէմ  
 կընէ . և վայ այն գիտուններուն որ  
 կը պարծին թէ աղէկ գիտենք այ մե-  
 ծութիւն , ու չեն սիրեր անպաշտու-  
 թեամբ :

Ասն զի ով որ կը ճանչնայ , պէտք  
 է որ սիրէ , այնչափ աւելի , որչափ ա-  
 ւելի կը ճանչնայ ու կը վայլէ անհուն  
 բարիքը : Անանկ որ բան մը չի կրնար  
 ըլլալ , որ կարենայ զինքը այ սիրուն  
 հեռացնել . ինչպէս կըսէ Պօղոս ա-  
 ռաքեալ :

Ահա՛ դուն ալ սարտական ես  
 մտմտալու , թէ որչափ այ մեծ բարի-  
 քը վայելէր ես . և որչափ սարտքի  
 տակ ես , երբոր մտածես թէ ստեղ-  
 ծօղոյ քեզ խելք ու միտք տրվաւ ,  
 մարդ ստեղծեց , բարեպաշտ ծնողաց  
 զաւակ ըրաւ . և աշխարհքիս անանկ  
 կողմը դրաւ , որ դիւրին կրնաս կա-  
 տարեալ ըլլալ :

Աւստաւել քեզ ուղղափառ քրիս-  
 տոնեայ ըրաւ , ու արքայուն ալ խոս-  
 տացաւ : Այսպէս մտածելովդ առջի  
 սարտքդ կըլլայ անձ սիրել բոլոր սրբ-

տովղ , և Մստուծմէ վախնալ , ինչ-  
պէս կը հրամայէ և քրիստոնէական  
հաւատքը . թէ չէ ստեղծողիդ օրհ-  
նէնքը չես կրնար առնել , և ինչ որ  
բռնես՝ յաջողութի չես գտներ :

Դարձեալ՝ պէտք է որ հողևոր բա-  
ներու վրա ալ սէր ունենաս , պէտք  
որ ըլլայ՝ նոյ սիրուն համար արիւն  
թափես . հաւատքի վրա փոփոխամիտ  
չըլլաս :

Նաև հողևոր և գիտուն մարդիկը  
պատուես , ու չըլլայ թէ աղէկ մար-  
դիկ միամիտի տեղ դնելով ծաղր ը-  
նես , կամ հեռու փախչիս , նո՛ր կը  
բարկացրնես :

Ինչպէս օձէն վախնալով հեռու  
փախի՞ր գէշ սկզբունքներէն և ան-  
հաւատ մարդիկներէն , որպէս զի  
չըլլայ թէ աստիկանի միաքո , և կոր-  
սրնցնես երջանկութիդ . որ սիրով  
միայն կրնաս ստանալ :

Ուսաւորիչ կըսէ թէ նոյ սիրովը  
կը պահպի հաւատք՝ սրբութի , և կը  
հաստատվի խոնարհութի , հեղութի ,  
և բոլոր առաքինութի :

## Ո՞րն է երկրորդ պարագը :

54. Ընդ թուր սրտով սիրելին ետև  
մարդս պարտական է որ իր պատիւն  
ալ սիրէ . և գէշ վարքով անունը  
չաւրէ ու ամենուն գարշելի չըլլայ .  
վասն զի պատիւն անանկ ազնիւ բան  
է որ մէյմը կորսըվի , այլ տեղը չի  
գար . իբր թէ ինքզինքը կը մեռցնէ :  
Ընս է երկրորդ պարագը :

Աստի պէտք է որ ամէն բան չա  
փով և կանոնով ընելով , առաքինա  
կան կեանք ստանայ : Ասև ամէն  
գործքը մտածելով ընէ , որով կըլ  
լայ խօհեմ : Արիշի չար չի կամենա  
լով զրկում չընէ և այլոց բանին չի  
գայլի . ասով կըլլայ արդար : Փուճ  
բանէ մը վախնալով աղէկ բանէն ետ  
չի կենայ , այլ քաջութիւն կատարէ .  
որով կըլլայ քաջ և արի : Աերջա  
պէս ամէն ուղած բանին ետևէն չըլ  
լայ , պարկեշտ և գովելի բաներուն  
ցանկայ . ասով կըլլայ բարեխառն և  
պարկեշտ ( 65 ) :

Ընս այս չորս գլխաւոր առաքի  
նութիւնն է որ մարդս պատուաւոր և  
ազնիւ կընէ ամենուն առջին . և ա

տոնք չընելով ատելի կըլլայ : Ասոնց-  
մէ կը հետեւի ըլլալ հեղ առանց բար-  
կութե՛ , ճշմարտախօս , և զուարճա-  
խօս . որով մարդուս բնութիւնը կա-  
նուչնայ :

Ուրեմն պարտական էս մանկութե՛  
ատենդ այս առաքինական կեանքն  
ստանաս . պատիւդ աղէկ պահես .  
վասն զի եթէ կորսընցնես , այլ չէս  
կրնար գանել :

Վախ և առաջ ծնողքիդ վարքին  
նայէ՛ , որչափ լաւ բան կը տեսնես որ  
քեզ սիրելի կերևցընէ , ջանա՛ խո-  
նարհուի՛ք ընելու . և որչափ վարպե-  
տեղ խրատ կը լսես , աղէկ գործածէ :

Վան տղաք որ բնական խելքով ա-  
ղէկը գէշէն օրոշեցին . ու իրենց պա-  
տիւր պահելու համար բարի եղան :  
Վան տղաք որ իրենց ծնողաց բարի  
վարքին և վարպետին խրատներուն  
հետեւելով , գովելի եղան : Վան տը-  
ղաք ալ որ վախնալով չըլլայ թէ  
պատժըլին , և ուրիշին առջին նա-  
խատըլին , առաքինի և պատուելի ե-  
ղան : Չ՛անա՛ որ դուն ալ այս իրեք  
կերպով կատարեալ և պատուելի ըլ-  
լաս :

Ասոր համար պէտք է որ ամէն իրի-

կուն ըրած բաներուդ վրա մտածես ,  
 ու դուն քեզի համար տաս : Արբա  
 նին մէջ որ սխալելով դուն քեզ ան  
 պատեցիր, ջանա՛ որ միւս օրը չընես .  
 և որ բանով որ սիրելի եղար , նայէ  
 որ աղէկ կերպով ընելով քեզ սովո  
 բութի ընես աղէկը :

Չըլլայ թէ ծառաներու հետ նրա  
 ախտելես, և անոնց բանին մէջ իյնիս .  
 գիտնաս որ պատիւդ կը կորսըվի :

Արջափ աւելի ծանրութի ունենաս  
 ու պարկեշտ շարժիս , այնչափ աւելի  
 քեզ կը սիրես . և որչափ աւելի հա  
 ւատարիմ ըլլաս , այնչափ պատիւդ  
 կեւելնայ , և պարտքէդ ալ կաղա  
 տիս : Ասան զի պատուաւոր անձին  
 էական յատկութիւն է հաւատարմու  
 թի և երախտագիտութի :

Արբոր ուրիշին աղէկութի կընես՝  
 ուրախացիր . հոգ մը նէր որ ուրիշը  
 քեզ մեծ համարի , այլ նայէ որ դուն  
 մեծ ըլլաս վարքովդ : Ի՞նչ օգուտ է  
 թէ մեծ համարվիս ծնողացդ և զար  
 միդ համար , և դրսէն քեզ բան մը  
 կարծես , երբոր դուն բան մը չես, ու  
 մէկ կատարելութի մը չունիս : Սուտ  
 կարծիքը շուտ կը յայտնըվի , և շու  
 տով ծաղը կըլլաս :

Հին ատենը մէկ ազնուական ան-  
խելք տղայ մը պարծենալով ծաղը  
կրնէ առաքինի աղքատ տղայ մը :  
Պատասխան կուտայ աղքատ տղան ,  
Թէ իմ զարմիս մեծութիւ իսմէ պի-  
տի սկըսի . քու կինդ քեզ պիտի վեր-  
ջանայ , որ մօլի ես . իմ զարմիս ըս-  
կիզբ ես պիտի ըլլամ , դուն ալ քու  
զարմիդ վերջը պիտի ըլլաս :

Ո՞րն է երրորդ պարտքը :

55 . Մարդուս երրորդ պարտքն է  
իր սերը ուրիշին հաղորդել : Միայն  
ինքզինքը չի սիրէ , հապա ուրիշն ալ  
սիրէ , և անոնց բարեացը վրան ալ  
ուրախանայ , ձեռքէն եկածին չափ  
օգնէ , իր գիտցածը և իր բաղդը ու-  
րիշին ալ հաղորդելով : Ասկէ կըլլայ  
բարեկամութիւն , որ է ուրիշին բարե-  
կամենալ , և երկուքն ալ իրար սի-  
րել (147) :

Որովհետեւ ծնօղքը ամենէն աւելի  
զաւակը կը սիրէ և աղէկութիւն կու-  
ղէ . կը հետեւի որ տղան ալ նախ իր  
ծնօղքը սիրէ ու պատուէ ինչպէս  
պէտք է , ամենւին վիշտ մը չի բերե-  
լով սրտին :

Արկրորդ իր մերձաւոր ընկերները,  
 նաև օտարներն ալ սիրէ բարեկամա-  
 կան սիրով և անոնց աղէկուէր վրա  
 ուրախանայ : Աւտի եղբայրսիրուէ  
 օրէնքը կը պահանջէ որ ամէն բան  
 հուսասար ըլլայ զաւկի ու ծնողաց  
 մէջ, երկու եղբօր մէջ, և երկու բա-  
 րեկամի մէջ :

Պիւթագորաս փիլիսոփան օրէնք  
 դրաւ յունաստանին մէջ, որ վերնայ  
 այս խօսքս իմս է, գուհինն է : Ասով եր-  
 բօր մէկ բարեկամը իշխանութե կը  
 հասնէր կը ջանար որ մէկալին ըլլայ :

Բ. հա՛ այս օրէնքներով պարտական  
 են նախ ծնողքդ սիրելու պատուելով  
 և հնազանդելով ինչպէս պէտք է,  
 բոլոր կենացդ մէջ : Մինչև պէտք ե-  
 զած ատենը կեանքդ ալ չի խնայես  
 անոնց համար, որոնք քու կեանքդ  
 քեզ արվին :

Աւ ինչպէս որ մարմինդ անոնց  
 մարմինին մասն է, ասանկ ալ սիրտդ  
 հոգիդ ալ անոնց սրտին մասն ըլլայ .  
 քու աղէկուէթիւնդ անոնց ըլլայ, ան-  
 ոնցն ալ քեզի :

Արկրորդ պէտք է եղբայրդ և բա-  
 րեկամդ քու անձիդ պէս՝ սիրել ա-  
 ոանց օգտի . անանկ որ ոչ աշխարհք

և ոչ մահ կարենայ զանոնք քեզմէ  
զատել :

Եզրիպտացիք այնչափ իրար կը սիրեին, որ երբ մէկ բարեկամը կը մեռնէր, մէկալը անոր մարմինին փատտըված մնալով կը մեռնէր, որ չի զատիլին :

Բայց այսպիսի սէր անձ չուզէր . հասարակ անանկ պէտք է սիրել որ հաստատուն ըլլայ սէրը ժամանակով և դժբաղդու թի՞ չի փոխիլի : Ես և մեռնելէն ետեւ ալ իրարու սէրը պահելով ողջ մնացողը յիշէ բարեկամը ողորմութիւն և բարի գործքով : Եւ այսպէս այս սէրն ալ այ սիրուն հետ կերթայ կը միանայ :

### Պատմութիւն :

Այլ օգոստինոս մօրը համար կը պատմէ թէ զիս այնչափ կը սիրէր որ, օրմը չի տեսնէր՝ խելքը կերթար . եւ թէ հեռու տեղմը երթայի, հարցունէր կը քննէր, և մինչև որ զիս չի տեսնէր, չէր կրնար հանգչիլ :

Երբ կարելի է որ մեռնելէն ետեւ զիս մոռնայ . հարկաւ՝ հիմա այ քով աւելի մեծ սիրով զիս կը սիրէ և ա

ւելի գթալով կը յիշէ : Աս ալ զինքը նոյն սիրով պարտական եմ սիրելու , և անդադար յիշելու . որպէս զի որդիական օրէնքը կատարելով , պարտական չի մնամ :

Ահա քեզ օրէնք՝ որ չի փոփոխուի ,  
 զի ան գրեց՝ սիրան ամէն ազգի .  
 Նախ պէտք է սիրել՝ թագաւորն երկնի ,  
 ապա հայր և մայր՝ ընկեր գրացի :  
 Երանի է քեզ՝ թէ սիրես բարին ,  
 բոլոր միանաս՝ հետն ստեղծողին .  
 Վայ սր կը սիրէ՝ անկարգ բերկրալին ,  
 զուրկ ստեղծողէն՝ որդի գեհենին :



Թ . Հ Ա Մ Ա Ր

Որն է առջի գիտնալու բանը :

56. Մէկ տղու մը առջի գիտնալու բանն է զինքը ճանչնալ , և աղէկ քննել հասկընալ թէ հոգին որչափ որ մեծ է , ու մեծ և ազնիւ բաներ կը խնդրէ . այնչափ ալ մարմինը տկար է դատարկ բաներու կը հետեի :

Մտով կը պարտաւորի մարդս իր հողին ազնիւ պահելու միշտ աղէկին հետեւելով . նաև զանազան առաքինութիւն զարդարելով :

Մյն բաներն որ իրեն անարդանք կը բերեն՝ պէտք է ատել և հեռու փախչիլ : Մյն ընկերներն որ անպատիւ են ու մեծերուն առջին համարում չունին , անոնց հետ պէտք չէ տեսնուիլ :

Իսկ մարմինին կողմանէ , պարտաւոր է որ խոնարհի , պէտք է լաւ ճանչնալ զինքը թէ ամենեւին ոչինչ է . պակասութիւն զատ բան մը չունի , և որ դին նայի խեղճութիւն կը տեսնէ վրան :

Եթէ զինքը աղէկ մը ճանչնայ , ամենեւին չի կրնար մեծամտիլ . սակայն եթէ զինքը չի ճանչնալով սկըսի պարծիլ , մէկէնիմէկ ծիծաղական կըլլայ ամենուն առջին :

Ստան զի ինչպէս ըսինք միայն առաքինի մարդն է պատուելի . թէ որ առաքինութիւն ունի , զինքը ճանչնալով միշտ կը խոնարհի . թէ որ առաքինութիւն չունի , ինչ բանի վրա պիտի պարծի . զի առանց առաքինութեան բոլորովին ոչինչ է :

Ի՞նչ շահ հարուստ ըլլալ, ի՞նչ  
օգուտ ազուր և գիտուն ըլլալ, եր-  
բոր աղէկութի չունի. զի կը նմանի  
այն ջորիին, որ գիրք բարձրված է  
ու ինքը բան չիյտէ. կամ եզոբոսին  
աւանակին, որ ոսկիէ կուռք մը վրան  
առեր կերթար հպարտանալով. բայց  
իրեն ի՞նչ շահ. զի ասով ոչ մէկը ոչ  
մէկալը աղէկ կենդանի կրնան ըլլալ:

Ի՞նչպէս է հպարտ:

57. Հպարտ մարդը ամենեւին զինքը  
չի ճանչնար. իր պզտիկ բանը աչքին  
մեծ կերեւնայ, և մէկէն զինքը վեր  
դնելով կը սկըսի մեծամտիլ այնչափ,  
մինչև ամենուն դարշելի կըլլայ:  
Ս ասն զի զինքը չի ճանաչող մարդը  
կուզէ որ ամէն աղէկ բան իրեն ըլլայ.  
նաև ամէն պատիւ իրեն միայն արժա-  
նի կը տեսնէ: Արիչի վրա աղէկ բան  
մը տեսնէ, կը տրտմի: Բայց սրջափ  
աւելի փառքի ետեւէ կիյնի, այնչափ  
կանարդով: Ինչպէս թիթեռ կենդա-  
նին ճրագին լոյսն որ տեսնէ, խիտտ  
զուարճանալով լուսին կը մտենայ,  
մինչև կերի. այսպէս կըլլայ հպարտն  
ալ:

Ասկէ կը հետեի որ ընկերներուն չի հաւնի, միայն իրեն ըրածին կը հաւնի. ուրիշին սիրաբ կը կոտորէ ամարդութք. ուրիշին պակասութիւնը երեսին տալով մեծ մեծ կը խօսի, մեծ բաներ կուզէ, և մեծ պզտիկ չի նայելով կը մեծաբանէ :

Ա երջասպէս ասկէ կըլլայ ոչ ուրիշը սիրել և ոչ սիրովիլ. չի պատուել և պատիւ չունենալ. անարգել և անարգվիլ. նաև ուրիշին բարի չի կամենալով՝ զուրկ մնալ ամէն աղէկ բաներէն :

Իսկ եթէ զինքը ճանչնայ ամէնը կը սիրէ կըպատուէ, ու ամենուն սիրելի և պատուելի կըլլայ : Անանկ որ խոնարհութիւնը զինքը ուրիշին պարկեշտ կերեցընէ, մինչև օտար ազգերն ալ զինքը կը սիրեն, և բարի օրինակ կառնեն :

Անոր համար սուրբ աւետարանը կը պատուիրէ թէ բարի եղիք որ ձեր երկնաւոր հայրը փառաւորի երկինքը, և դուք ալ բարձրանաք փառքով :

## Ի՞նչպէս է խոնարհը :

58. Մարդս զինքը ճանչնալով միշտ խոնարհու թէ և պարկեշտու թէ մէջ կը պահէ իր անձը, ոչ մէկ կողմը կը ծռի, ոչ մէկալ կողմը. վասն զի չափազանց բան չի սիրէր. որով կըլլայ դովելի և հանգիստ, ոչ հոգ և ոչ վախ կունենայ տեղէմը. միայն կը հոգայ որ պահու թի չընէ, ու առաքինու է տուէն ըլլալով կատարեալ ըլլայ :

Եթէ պատիւ մը տեսնէ, կը հրաժարի. վասն զի լաւ կը ճանչնայ որ ունեցած աղէկու թիր իրենը չէ. և ամէնը նոյ կընծայէ. անոր համար միշտ կը փառաւորի :

Եւ յսպիսի տղան նրջափ որ հոգուն ալնու թիր ճանչնայ, այնչափ ալ զգայական յօժարու թեց անկատարու թիր կը հասկընայ : Եւ ալ գիտէ թէ հոգուն կատարելու թիր նժ է արվեր, և մարմնոյ յօժարու թեց պահասու թիր իրմէն է. ասով մէկէն կը խոնարհի :

Եւ ալ գիտէ թէ իր ստեղծողը և բոլոր սուրբերը միշտ խոնարհ եղան

աշխարհքիս վրոնն . և խոնարհութե  
 օրէնք դրին ամէն քրիստոնեաներուն ,  
 որ պարտական ըլլան պահելու : Աւ  
 որչափ որ խոնարհեցան , այնչափ ալ  
 բարձրացան : որովհետև անձ ամբար  
 տաւան հպարտ մարդը կը խոնար  
 հեցնէ , և խոնարհին շնորհք տալով  
 կը բարձրացընէ :

Արեմն փախի՛ր որչափ կրնաս հպար  
 տութե՛ք և փառասիրութե՛ք . որ ամէն  
 ախտէն գէշ ըլլալով դիւրին կը մանկ  
 բարեօրրտ հոգին և մանկահասաները  
 դիւրին կը թիւնաւորէ :

Բնկերութե մէջ ջանա՛ որ ամենէն  
 վար և ամենէն աւելի բան չգիտցօղ  
 քեզ ձեռացնես , ու ցած ձայնով պար  
 կեշտ խօսիս առանց կեղծաւորութե :

Թէ որ մէկը յանդգնութե՞ք հակա  
 ճառութի՛ ուղէ ընել քեզի հետ , հե  
 ոսկեցիր , մի՛ հետն իյնիր . թէ որ  
 նախատինք ալ տայ , մի՛ փառասիրու  
 թե՞ պատիւդ խնդրէր . որպէս զի ան  
 պատիւ չըլլաս :

Բնդ հակառակն . երբոր ուրիշը  
 քեզ մեծցընելով կը պատուէ , պէտք  
 է որ խոնարհելով անարժան համա  
 րիս քեզ այն մեծարանայր . որով բռ  
 լոր աշխարհքի սիրական կըլլաս :

Եւ այս պատճառաւ գիտուններն ըսեր են թէ ոչ սղտի բարեկամ կըլլայ և ոչ սղտի թշնամի : Առաջես բարեկամ ունենալ ամենուն հետ անոյշ վարովէ, և սարկեշտ խօսէ. ահա՛ ամենուն սիրտը քեզ կը քաշէս :

Աւստուաւել պարտական ես փախ չիլ չար ընկերներէն . վասն զի անոնց հետ տեսնելիլը ոչ միայն է վտանգաւոր, որ կամաց կամաց չար օրինակին կը հետեւի բնութիւնդ, այլ և անոնց հետ տեսնողը քեզ կանարդէ, ու բարի համարումը վրայէդ կը վերցնէ : Բստ առակին թէ, առա՛ ինձ որուն հետ կը կենաս, ես քեզ պատմեմ թէ ինչ մարդ ես . զի ինչ մարդ ըլլալդ ընկերներէդ կիմացի :

Հասա անանկ մարդ ըլլայ քու ընկերդ, որ առաջինի ըլլալով դուն ալ պատուելի երևնաս :

Չանա՛ այս օրէնքները խոր տպաւորես սրտիդ մէջ . որ աշխարհք վրադ աղէկ համարում ունենայ : Պատուէ իմաստուն և բարի մարդիկ . փորձ ծերերուն քով գնա՛ բան հարցուր . տես թէ ի՞նչպէս կեանք անցուցին որ բարի անուն ունեցան :

Չանա՛ հոգիդ գիտութիւնսնուցաւ

նես . իրարու հետ պարապ բան չի  
խօսիս . միշտ ուսումնական երբեմն  
և հոգևոր կամ ուրիշ օգտակար բա-  
ներ ըլլան բերանդ , որ պատուաւոր  
անձն երևնաս :

Ըլլայ թէ քիչ մը բան սորվե-  
լով քեզ բան մը կարծես , ու բան  
գիտցող երևնալ ուզես . և անանկ  
բաւեր ալ գործածես խօսակցուէդ  
մէջ , որով ծիծաղելի երևնաս . զի  
այդպիսի բան յիմար և իմաստակ  
տղոց կը վայլէ :

Գարձեալ պարկեշտ խոնարհուէ  
հետ պէտք է ունենալ մէկ ազնուա-  
կան համարձակութի մը , որ ըստ  
տեղւոյն պատասխան տաս անուշու-  
թիք , չի՛ թէ խլուրտի պէս ծակերը  
մանես :

Մղէկ բան ընելու մի՛ ամբշնար .  
միայն թէ սարկեշտ ըլլայ ըրած  
բանդ . որպէս զի վրադ հպարտուի մը  
չերևնայ , ու յանգուզն չերևնաս :

Սերջապէս որչափ աղէկ քեզ  
ճանչնաս , այնչափ աւելի խոնարհ ,  
պարկեշտ , ազնուական և կատա-  
րեալ կըլլաս : Մնոր համար գիտուն  
ները միշտ խրատ կուտային թէ ծա-  
նի՛ր դէպ :

## Պատմութիւն :

Ղիւռէն Ֆրանսայի մեծ զօրաւ պետմը , որ իր խելքովը և քաջութիւնը բոլոր թշնամիքը սարսափեցուցեր էր , պզտիկուց անանկ բարի և խելացի կըթուածի ունեցեր էր ինքը զինքը ճանչնալու , որ բերնէն մէկ սնտիաւ ուռած բանմը չէր փախցընէր :

Իրեն պատերազմի մէջ ըրած հնարագիտութիւները երբոր հարկ կըլը շար պատմելու , անանկ կը ձեացնէր բանը , որ իբրև թէ թշնամիքը ինքիւրենց խաբւեր են , չէ թէ ինքը մենծ խելքմը բանեցուցեր է : Իր պատերազմները ու քաջութիւնները անանկ կը պատմէր , որ բաց իրմէն դուրս բան չէր թողուր , մինչև լսողները կը կարծէին թէ ինքը տեսնող միայն եղեր է : Պատերազմէ առօք փառօք կը դառնարնէ , ժողովրդեան բարձրաձայն գովութիւններէն , աղաղակէն կը փախչէր , կարծես թէ իր յաղութութեցը վրա կամըչնար : Գովասանք լսելու ատենը զինքը անանկ կերպ մը կը բռնէր մենծերուն առջին , որ կարծես թէ ինք զինքը ար-

գարացնելու կեցեր է . և գրեթէ  
բնաւ չէր համարձակէր թագաւորին  
առջին երևնալ . վասն զի չէր կրօնար  
չի համբերել անոր մեծամեծ գովա-  
սանքներուն , հարկաւ պիտի կենար  
համբերու թի մըտիկ ընէր :


Եսանկ առաքինու թի որչափ սի-  
րելի է նէ , այնչափ դժւար կը դափն :

Մարդ կրալի միայն՝ որ պատիւ ունի ,  
առաքինու թին՝ է պսակ գլխի .

Չինքն ճանչնալով՝ միշտ կը խոնարհի ,  
ամենուն առջին՝ պարկեշտ շնորհալի :

Չանն՝ որ ըլլաս՝ այլոց պատուելի ,  
եղբայրսիրու թի՝ և գործքով բարի :

Մի սուտ պարծանքով՝ կարծեր քեզ յարգի ,  
զի գործքով միայն՝ մարդս է յարգելի :



Ժ . Հ Ա Մ Ա Ր

Ի՞նչպէս կը փոփոխի սերտը :

59 . **Ի**նն ժամանակը տրտունջ մը  
կար թէ ինչո՞ւ նմ մարդուս կուրծ-  
քին վրա ապակի ( ճամ ) մը չի դրաւ .

որ տեսնէինք թէ ի՞նչ բանով սիրտը  
կերպ կերպ կը փոփոխի : Արբեմն  
մէկ բանի մը սաստիկ կը փափաքի ,  
երբեմն կատէ . երբեմն ուրախանա-  
լով կը լայննայ , երբեմն տրտմեւով  
կը կծկի :

Պատճառն այս է որ երբ սիրտը  
սիրելու բան մը կը տեսնէ , անոր կը  
վազէ . երբոր ատելի բան մը կը տես-  
նէ , կծկելով ետ կը քաշվի : Արբ  
ուրախական բան կը տեսնէ կը լայն-  
'նայ' սրտին ոգիքը ընդարձակելով .  
երբոր ցաւալի բան կը տեսնէ , սխմը-  
վելով կը վշտանայ :

Նաև երբոր բարկու թէ բան մը  
կը տեսնէ , արիւնը տաքնալով դուրս  
կուգայ դէպ 'ի երեսը . և երբ վախ-  
նալու բան մը կը լլայ , պաղելով ներս  
կերթայ կը դեղնի , և կը դողայ :

Նշա ասոնք են որ մարդս կը փո-  
փոխեն , սակայն մարդուս միտքը կա-  
ռաւոր ըլլալով պէտք է միշտ այսպի-  
սի կիրքը չափու մէջ պահել , և  
ամէն բան կանոնով ընել , որ կիրքը  
չի խռովէ միտքը և անկարգ բան մը  
թող չի տայ ընելու : Արովհետև  
այսպիսի ատեն մարդուս սրտին մէջ  
մէկ պատերազմ մը կը պատահի .

միտքը երբոր բարի բան մը կը տեսնէ, կուզէ որ ընէ. բայց սիրտը կը բաղձայ որ այն ձգէ ու մարմինն ուղածն ընէ :

Օրորինակ կիրակի օրը կը տեսնես որ մէկ քանի տղաք իրիկվան ժամ կերթան, միտքդ կը հաւանի թէ բարի բան է, պէտք է ընել : Մէյմ՝ ալ կը նայիս որ քանի մը տղաք ալ միատեղ գերեզմաննոցը կերթան. անոր ալ սիրտդ կը բաղձայ որ միատեղ երթայիր, ու քիչ մը զուարճանայիր :

Միտքդ դէմ կելլէ սրտիդ թէ ի՞նչպէս ո՞յ տունը ձգեմ ու գերեզմաննոցն երթամ : Միտդ կը պատասխանէ թէ ես միշտ եկեղեցին կերթամ, մէկ օրմ՝ ալ դուրս երթամ զուարճանամ, ես ալ մարդ եմ :

Նորէն միտքդ կըսէ թէ հոգին առաւել է քան զմարմին. մարմնաւորին համար հոգեօրը ձգել մեծ անկարգութի է : Միտդ կըսէ, թէ իրաւ է, բայց ես ալ հոգեղէն եմ. միշտ հոգեօրին ետեկն պիտի ըլլամ. թէ որ քիչ մը զուարճանալով չորս դիս չի նայիմ կը մաղձոտիմ. պէտք

է երբեմն ասանկ բաներ ալ ընել :

Միտքդ դարձեալ կաղաղակէ թէ մարմինը որչափ գիրնայ՝ հոգին կը տկարանայ . մարմնաւոր զուարճութիւն մէյմը սովորութիւն եղածին պէս ետքը չիգար . կամաց կամաց կը սկսի ա մէն կիրակի երթալ . և երթալով կերպ կերպ բաներ և չար ընկերներ կը տեսնէ , ու վերջապէս կը կորսըվի :

Ըհա՛ այսպէս այս պատերազմը երկար կերթայ , թէ որ կրթըված ըլլաս առաքինութիւն , կիրքդ ինչ որ առաջդ դնէ մտիկ չես ըներ , մտքիդ և հոգւդ կը հետեիս . ինչպէս մեծամեծ հոգւոր անձինք ու գիտուններն ըրին , թէ չէ՛ մէկ անգամ մը սրտիդ բաղձանքին հետեիս , չարը քեզի սովորութիւն կըլայ ու կերբը կը տիրէ մտքիդ :

Ընկէ ետե խելքիդ եկածը կընես , և մարմինիդ բաղձանքը կը կատարես . քիչ մը բանով կը բարկանաս , ընկերօջոց սիրտը կը կոտրես , խոնարհելու տեղը կը հպարտանաս , ուրախանալու տեղը կը տրտմիս ուրիշին բարեացը վրա : Ա՛յ երջապէս ա մենդուն զըւելի և գարշելի կըլլաս :

ոչ պատիւ կը մնայ վրագ և ոչ մէ-  
ծու թիւն :

Ըսով կըլլայ անարգութիւն վասն  
զի որչափ մարմինին հետեւի մարգ,  
այնչափ անպիտան կըլլայ. և որչափ  
մտքին հետեւի, այնչափ առաքինի  
կըլլայ և հոգևոր :

Ինչո՞ւ համար է այս ներշնչ :

60. Մարդս հոգիէ ու մարմինէ  
կազմած է. ինչպէս որ կամք և հո-  
գևոր բաղձանք ունի. այսպէս ալ  
մարմնաւոր կիրք պիտի ունենայ. որ-  
պէս զի անով աղէկ բանին հետեւի  
ու գէշ բանէն հեռու փախչի :

Բայց պէտք է որ սրտին բաղձան-  
քը միշտ մտքին իշխանութե՞ տակն  
ըլլայ որ կանոնի տակ մնայ. թէ չէ՞  
ինքնագլուխ եղածին պէս ապրու-  
տամբ ծառաներուն պէս անկարգու-  
թիւ կասկանին :

(Ը) Ի պէտք շատ անգամ մարմնաւոր  
բաները այնչափ կը շարժեն միտքն  
որ բոլոր մարմինը կը խռովեն. բայց  
միտքը կարող է զայն զսպել, որ հան-  
դարտ կենայ :

(Թ) Ի չէ՞ ախտաւոր եղածին պէս դա

տու՛մն ալ կապականի , աղէկը գէշ  
կը տեսնէ , գէշը աղէկ կը տեսնէ .  
ամբընալու տեղը կը պարծի . աղէկ  
բան ընելու կամբընայ . և այսպէս  
ամէն ուզածն ընելով կըլլայ մով  
և գարշելի :

Մնկէ ետև ուզէ ալ զինքը չի կըր-  
նար շտկելու , թէպէտ և ծերանայ :  
Մնենեին ուրիշ հոգ չընէր . միայն  
կը ջանայ իրեն բաղձանքը կատարել :

Մյսպէս էին այն երկու չար ծե-  
րերն որ շուշանը դատապարտեցին .  
որոնք ոչ ծերութիւն ամբըցան , ոչ իշ-  
խանութիւն խպնեցան , ոչ ժողո-  
վուրդէն քաշվեցան , և ոչ նյւմէ վախ-  
ցան . այլ առանց ամօթի այն սոսկա-  
լի չարութիւնը և զրպարտութիւնը ըրին  
անմեղին վրան :

Իսկ առաջինի մանուկը Ղանիէլ ,  
թէպէտ տղայ էր և անփորձ , բայց  
մանկութե ատենը կըրթըված ըլլա-  
լով այնչափ միտքը արթուն և լու-  
սաւոր էր , որ հասկըցաւ անոնց չա-  
րութիւն ու ազատեց անմեղը , և խոյ-  
տառակ ըրաւ չար ծերերը :

Մսոր վրա մէկ գիտուն վարդա-  
պետ մը կըսէ . թէ որ միտքդ ար-  
թուն է և տարիքդ քիչ , մանկու-

Թիդ քեզ շնաս չի տար . ինչպէս էր  
 Գանիէլը . բայց Թէ որ միտքդ ար-  
 Թուն չէ և հասակդ ծեր, ծերու-  
 Թիդ քեզի օգուտ մը չընէր . ինչ-  
 պէս էին այն ծերերը :

### Ինչո՞ւ Դժ-ար Կը յաշուէին :

61. Թէ միտտօկդէս երևելի իշխա-  
 նը ամէն կը Թու թի սորվեցուց իր  
 զաւկին . անանկ որ սոսկալի ձեւերը  
 կը սանձէր . բայց չի սորվեցուց որ  
 ինքը զինքը սանձէ , և իր կրից յաղ-  
 Թէ : Ընոր համար մտի անպիտան  
 եղաւ տղան , և հայրնալ ամենուն  
 մեղադրելի եղաւ :

Ըսանկ տղաք ամէն բան կը սոր-  
 վին և սոսկալի աշխատաւոր բաներու  
 ձեռք կը զարնեն . բայց ի՞նչպէս չեն  
 կրնար այսչափ բանը գիտնալ : Ընոր  
 համար իրենց ախտը անյաղթելի կը-  
 մնայ և դժւար կը շտկին , զի չեն բ-  
 րած կը Թու թիւն : Աստի անկիրթ  
 մնալն է դժւարութե պատճառը :

Գանի՞ տղաք կան որ խելքէ չան-  
 ցած բաներու հետ ըլլալով՝ կը ջա-  
 նան և անհնարին աշխատանքով  
 ձեռք կը ձգեն : Արջափ տղաք ե-

բաժնու թի սորվելու համար գիշեր  
ցորեկ կը մաշին . բայց առաքինի ը-  
լալու համար և բարին հասկընալու  
համար ամենեին հոգ չեն ըներ . ու  
րով միայն պիտի կատարեալ մարդ  
ըլան :

Աստի յայտ է թէ կամքը կը խաբ-  
վի մարմնաւոր բաներէն , ու հոգևո-  
րէն կը պահէ , հեշտութիւն ալ իշխե-  
լով մտքին և կամքին վրա , գերի կը-  
նէ իրեն , և կը կործանէ : Ահա առ-  
կեց է դժւարութիւն :

Ետ անգամ ծնողքն ալ աղէկ  
չի կրթելով թէ միատոկղէսին նման՝  
ուրիշ ամէն մարմնաւոր բան կը սոր-  
վեցընեն տղուն իրենց պարծանք հա-  
մարելով . բայց հոգ չեն ըներ բարի  
վարք և մարդկութի սորվեցընելու .  
որով միայն կրնան մարդ ըլլալ : Անոր  
համար ետքը շատ կուլան իրենց  
վաւկին վրա անօգուտ տեղը :

Արեմն ջանա՛ կրիցդ չի հետեւիս ,  
որ հոգիդ գերի չըլլայ բաղձանքիդ .  
ամէն բանի մէջ անկարգ կամքդ կ'առ-  
րէ . մանաւանդ անանկ ատեն որ  
միտքդ ալ կը վկայէ թէ քեզ անար-  
գանք պիտի դայ ու անպատիւ պիտի  
ըլլաս :

Վասն զի կիրքն է որ մարդն անասուն կրնէ . քանի՞ անգամ բարկացող մարդ տեսար որ գազանի պէտկատղած էր ու միտը կը խածնէր . քանի՞ անգամ ճամբուն վրա ընկած գինուղներ տեսար , որ մարդկուէ ելած շանը հետ կը խօսէին . ոչ ըրածնին գիտէին և ոչ խօսածնին :

Քանի՞ կատղած գազան կըլլան այն կնիկներն որ վրէժ խնդրելու համար չըրածնին չի մնար , մինչև երբեմն իրենք զիրենք ալ կը մեռցնեն . վասն զի կիրքը այնչափ կը կուրացընէ , որ միտքը այլ չի կրնար բարին առաջը դնել , ու չարէն փախ չի :

Մհա այսպէս կըլլան մտի . որ թէ պէտ առջի բերանը պղտի զանցառութենէ մը կըսկըսի , բայց քանի կերթայ՝ այնչափ կը զօրանայ որ երկրորդ բնութի կըլլայ :

Արեմն ասկէ ետև բոլոր ջանքը լլայ՝ առջի բերանը յաղթելու կը լիցդ . թէ որ մէյմը միտքդ իշխել տաս կրիցդ վրա , անկէ ետև դիւրին կը յաղթես ամէն բանի , մինչև բոլոր շարժմունքդ չափի տակ դնելով կատարեալ կըլլաս : Արսեն թէ այն

է անիրաւ իշխանն , որ իր վրա իշխա-  
նութի չի կրնար ընել :

Պատճառքն :

Պղատոնին աշկերտը Վարդիլուն՝  
մէկ սոսկա ի ալէկոծութե մը պա-  
տասէցաւ , որ քիչ մնաց պիտի խըղ-  
զըվէր : Բայց ազատէլէն ետև եր-  
բոր տուն դարձաւ ամէն բանէն ա-  
ռաջ պատ շինողը կանչեց , ու իր  
տանը երկու պատուհանը գոցել ար-  
վաւ որ դէպ 'ի ծովը կը նայէին :


Երբոր իրեն հարցուցին , թէ ի՞նչ  
կընես . պատասխան տվաւ թէ մար-  
դուս կիրքը հոգուն չի յաղթելուն  
համար պէտք է նախ առիթներէն  
փախչիլ . որպէս զի նորէն փորձու-  
թե մէջ չիյնի :

Ուստի կրնայ ըլլալ որ որ մը այս  
պատուհաններէն դէպ 'ի ծովը նայե-  
լով ինձի փորձութի գայ , ու կիրքս  
շարժի նորէն ծովը մանելու . անոր  
համար գոցեցի որ նորէն վտանգի  
մէջ չիյնիմ :

Արդ թէ որ իշխես՝ բաղձանքիդ վրան ,  
 մարմնոյդ աշխարքին՝ ես յաղթող իշխան :  
 Հուտով կը հասնիս՝ կատարելութե՛ ,  
 իբր դանիէլ՝ մանուկ խոհական :

Այս ըլլայ քեզի՝ օրէնք սիւսուական ,  
 որ չըլլաս դերի՝ կրիցըդ բռնական .

Եթէ թոյլ թողուս՝ միանդամ՝ միայն ,  
 աեսնես թէ գլխուդ՝ ինչ բաներ կուզան :



ԺԱ. Հ Ա Մ Ա Ր

Խնչպէս կը չափաւորի Տարդ :

62. Ինականաբար ամէն մարդ  
 բարիին կը ցանկայ , և ինչ որ ընէ՝  
 բարի կարծելով կընէ : Եւ թէ ամէն  
 ըրած բանը բարի է , հապա բարի կե-  
 րևնայ իրեն . վասն զի շատ անգամ  
 միտքը կը խաբւի բաղձանքէն ինչպէս  
 ըսինք :

Իսկ բաղձանքը մարմնաւոր բանե-  
 րու ցանկալով չարը բարի կարծելով  
 կընէ . թէ սկտ երբեմն մաքին ու  
 բաղձանքին մէջ բնական կռիւ մը  
 կը մտնէ , սակայն շատ անգամ բաղ-

ձանքը կը յաղթէ մտքին, և այսպէս  
կըլլայ չար :

Բայց երբոր միտքը կանոնաւորեալ է, բաղձանքն ալ երբոր կանոնաւոր կըլլայ, միաբան դիւրին կը գործեն բարին, և այն կըլլայ առաքինութիւն, և որչափ որ այսպէս կանոնաւոր գործեն, օրէնքն իրենց սովորութիւն կըլլայ. և ասանկ չափաւորելով մարդը բարի վարքով կատարեալ կըլլայ :

Իսկ եթէ ոչ միտքը կանոնաւոր ըլլայ, և ոչ բաղձանքը, անատենը մէկէնիմէկ չարին կը հետեւին և կըլլայ մոլութիւն. և որչափ աւելի սովորութիւն ըլլայ՝ այնչափ աւելի միտքն ու բաղձանքը կասկականին, և կըլլան մոլի ակտաւոր :

Աստի երբոր միտքը զօրանալով բաղձանքին չի հետեւիր, կըլլայ չափաւորութիւն, և մարդս բաղձանքին չի հետեւելով կըլլայ ժուժկալ և առաքինի. իբր թէ ինքզինքը չափի կանոնի տակ կը սլահէ : Օրորինակ բաղձանք կուգայ քեզ որ չի նստիս, ժուռ գաս գեղեցիկ դաշտին մէջ. բայց մտածելով թէ ծնողքդ չեն ուղեր, և ծնողաց կամքին դէմ ը.

նելն է չար . երբոր կամայդ կը յաղ-  
թես ու չես ըներ , կըլլաս առա-  
քինի . և եթէ միայն պարտէզը  
ժուռ գալով շատանաս , կը չափա-  
ւորես բաղձանքդ , կըլլաս ժուժ-  
կալ :

Ի՞նչ ոյժ ունի բաղձանքը :

63. Որչափ աւելի թոյլ ըլլայ մարդ ,  
այնչափ կը սաստկանայ բաղձանքը ,  
և ամէն գործողութեան մէջ միշտ  
բաղձանքը առաջ վազելով՝ իբր բռ-  
նաւոր մը կը յաղթէ խելքին , բայց  
բնական օրէնքն ու խիղճը մտքին  
լոյս տալով՝ կը զօրացնեն . որով կը  
յաղթի բաղձանքը :

Աւ որովհետև դժւար է այս յաղ-  
թութիւնը , անոր համար պատուելի և  
ազնիւ կըլլայ կըթըված մարդը . մա-  
նաւանդ մանկութե ատենը , երբոր  
կամքը կոտրելով սովորութի կրնէ  
իրեն . անատենը առանց աշխատա-  
նայ կատարեալ կըլլայ : Աւ ընդ հա-  
կառակն , թէ որ մանկութե ատենը  
չափի տակ չըլլայ ու օրէնքէ դուրս  
ընէ , մէկէն բաղձանքը կը տիրէ , ու  
անբանի կարգ դասելով՝ կրնէ մտլի .

անանկ որ մեծութե ատենը այլ չի  
կրնար շտկիլ :

Ըսոր համար բարկասիրտ մարդը  
ոչ ամօթ կրնայի և ոչ մեղք, ամէն  
բանէն աւելի կը ցանկայ որ զարնէ  
կոտրէ. նոյնպէս դինէմուլ մարդուն  
աշխարհք բաշխես աչքին շերեւար,  
իր բոլոր բաղձանքն է դաւած մը  
գինին : Ինչու որ բաղձանքը տիրէր  
է, և չար սովորութիւր իրեն բնական  
եղեր է : Արեմն նոյն կանոնը պէտք  
է միշտ ունենալ. որպէս զի միտքը չի  
յաղթ ըլլի, և միշտ մարմնաւոր բա-  
ներուն վրա տիրէ :

Ի՞նչ կանոնով էլլայ :

64. Գիտունները այս երկու կա-  
նոնս կուտան, համբերէ՛, հրաժարէ՛.  
այսինքն որչափ կամքիդ դէմ բան  
կըլլայ, և որչափ ծանր բան քեզ կը-  
հանդիպի, համբերէ՛ :

Եւ ան որչափ խիղճմտանքի և կա-  
նոնի դէմ բաներու բաղձանք կու-  
գայ՝ հրաժարէ՛, մի՛ մօտենար, հե-  
ռու՛ փախիր : Ըհա այս երկու կանո-  
նով ամէն մարդ կրնայ ըլլալ համբե-  
րօղ՝ ժուժկալ՝ կիրթ՝ և կատարեալ :

Սակայն կայ արիւնային տաք բը-  
նութի՛ մանաւանդ մանկանց վրա ,  
որ առանց մտածելու մէկէն իրենց  
բաղձանքին կը հեռուին : Ընոր հա-  
մար միշտ կը խաբովին :

Կան մարդիկ ալ որ հանդարտ ըլ-  
լալով՝ աղէկ կը մտածեն , և մտածե-  
լով՝ կամքերնին կը կոտրեն համբե-  
րելով և հրաժարելով , ուստի շու-  
տով կատարելութե՛ կը հասնին :

Կան անհամբեր մարդիկ , որ մե-  
ծամեծ վշտաց կը համբերեն , ու  
պզտի բանով կը բորբոքին . մինչև  
կանանց և տղոց ծաղր կըլլան . կան  
մարդիկ ալ որ այնչափ թոյլ և փա-  
փուկ սորվեցուցած են զիրենք , որ  
բանի մը չեն դիմանար . որ շատ ա-  
մօթ բան է ընկերութե՛ մէջ :

Ուստի ո՛վ որ չի հրաժարի անպա-  
տիւ և ամօթալի գործքէն՝ ախտաւոր  
կըլլայ , և ո՛վ որ ուրիշի քաշածին  
նայելով չի համբերէր՝ մեղադրելի  
կըլլայ :

Իսկ ո՛վ որ կը բաղձայ իր կամքը  
կատարելու՝ չի կրնար բարի և պատ-  
ւելի ըլլալ . և ո՛վ որ փափկութե՛ հե-  
տեւելով նեղութե՛ կը փախչի՝ տկար  
և մեղկ կըլլայ , և անով շատ անգամ

էեանքին ալ փնաս կը բերէ ու շուտ  
կը մեռնի :

Արդ՝ պէտք է որ այս երկու կանոնը լաւ միտքդ առնուս և միշտ սրբա-  
տիդ մէջ գրած մնայ . որպէս զի կամ  
քիզ դէմ ինչ բան որ ըլլայ , չի  
տրտնջաս , ուրիշի երես չի դարձը-  
նես ու նեղանալով պատասխան չի  
տաս , որ մեծ ամօթ է :

Ինուծիւնդ որչափ խառնի՞ դուն  
համբերէ՞ . չըլլայ թէ անխելք կնիկ  
ներուն պէս չուզած բանդ որ ըլլայ՝  
սկըսիս լալ . որ մարդկուծէ դէմ է ,  
և մարդու չի վայլեր փուճ բանի հա-  
մար լալ :

Նաև որչափ սիրելի բան մը տես  
նես , նախ մտածէ՞ թէ վայելուչ և  
բարի՞ է . եթէ անվայել բան է ,  
դուն քեզ ըսէ . հրաժարէ՞ : Թէպէտ  
բնուծիդ , կամ բաղձանքդ չուզեր  
ետ կենալ , մտիկ մընէր : Միայն  
մտքիդ հետեւէ՞ , որ բարին կը ճանչ-  
նայ . միշտ կամքդ խորտակէ՞ , որպէս  
զի այր կատարեալ ըլլաս :

Աչ դիր ասոնց՝ կը տեսնես որ ա-  
ռաքինի մարդիկ միշտ այս կանոնով  
կատարեալ եղած են : Նաև ման-  
կուծէ ատենէն զիրենք կը թելով՝

մեծութեան ատենը սլափաբար գտեր  
էն բարի սովորութիւնը :

Ուրեմն միշտ ջանա երևելի մարդ-  
կանց հետեւիլ . երբ որ կիմանաս թէ  
պատուաւոր տղայ մը կայ , որ աղէկ  
անուն ունի , ու ամենուն գովելի է ,  
նայէ՛ թէ ինչ կատարելութիւն ունի .  
անոր հետեւի : ( ) Երինակ ըլլայ քեզ  
կապիկը . որ իրեն նման անբան կեն-  
դանիները բանի մը տեղ չի դնելով՝  
չուզեր անոնց նմանիլ : Այլ մարդու  
կատարելութիւնը զգալով , միշտ կը-  
ջանայ մարդու գործք ընել , և մար-  
դու նմանիլ :

Այսպէս դուն ալ անսլիտան ման-  
կանց վարքին չի նմանիս . հապա՛ ա-  
ռաքինի և խոհեմ մանկանց . որոնց  
վարքին հետեւելով քեզ միշտ չափի  
մէջ պահես , մինչև որ կատարելու-  
թեան աստիճանին հասնիս :

### Պատմութիւնք :

Խելացի մարդ մը երկու զաւակ  
ունէր , մէկը մանչ խիստ գեղեցիկ ,  
մէկալը աղջիկ խիստ տգեղ : ( ) Ի մը  
մանչը հայլին նայելով սկսաւ մեծ  
զուրկել և պարծենալ քրոջը վրան :

Իսկ քոյրը դժւարելով՝ գնաց հօ-  
րը վրան լալով եղբօրը զուրպածները  
սրատմեց : Հայրը երկուքն ալ կանչեց  
առջին՝ քսաւ : Կուզեմ որ երկուքդ  
ալ միշտ հայլիին մէջ նայիք :

Իսկն սրգեակ սրջափ գեղեցկու-  
թիդ կը տեսնես, ջանա՛ որ չար սո-  
վորութի՛ կրիցդ հեռուելով աղւոր  
տեսքդ չաւրես, ու խայտառակ չըլ-  
լաս : Իսկն ալ ա՛ղ ջիկս ագեղու թիդ  
տեսնելով բարի սովորու թեանց հե-  
տեւէ՛, ու կամքդ կտարելով լաւ վարք  
ունեցի՛ր, որ հոգիդ գեղեցկացնես :

Ջանա՛ որ բարեաց՝ հեռուդ ըլլաս,  
և մի նմանի՛ր՝ անժուժկալ մանկանց .  
Ձի այս կանոնով՝ պիտի մօտենաս,  
բարեկիրթ վարուց՝ իմաստուն արանց :  
Այս երկու խօսքս՝ միշտ միտքդ մնան,  
որ դուն ալ հասնիս՝ անանկ մեծութե .  
Գեղէն հեռացի՛ր՝ բարւոյն հեռեւէ՛,  
մեռցնւր չար կամքդ՝ բարի կրթութի՛ :

## ԺԲ. Հ Ա Մ Ա Ր

Ի՞նչ է բարեխառնուելի :

65. Բարեխառնուելիները չափաւորող առաքինուելի է, որ աւելի կը չափաւորէ մարդուս կիրքը. նըչափ բռնաւոր կիրք ըլլայ, պէտք է որ աւսով չափաւորի և կանոնի տակ մտնէ :

Որովհետեւ մարմինը մարմնաւոր բաներու կը փափաքի, հոգին ալ հոգեւորին : Իսկ բարեխառնուելիը կանոն կը ըլլայ որ՝ ոչ մէկը և ոչ մէկալը չափէ դուրս կիրք մը չեն կրնար ունենալ :

Օրորինակ մտին կուզէ ամէն կամքը կատարել ուտելով խմելով. թմրածն ալ բան մը չուզէր ընել. իսկ բարեխառն մարդը երկուսին մէջը բռնելով չափով կը կատարէ պիտանին և վայելուչը :

Իհաս՛ յայտ է թէ այս առաքինուելիին ալ մարդուս բաղձանքը կը կանոնաւորէ. անանկ որ ոչ ունեցած

ատենը սաստիկ կուրախանայ, և ոչ  
չունեցած ատենը սաստիկ կը վշտա-  
նայ: Ա՛յ ցուրտ և ոչ սաստիկ տաք,  
այլ բարեխառն. և միշտ միակերպ  
թէ՛ սիրաը, և թէ՛ դէմքը:

Սկրատ փիլիսոփային համար կը-  
սեն թէ ոչ հարսնիքին օրը այլայլե-  
ցաւ, և ոչ մեռած օրը. վասն զի բա-  
րեխառնութիւն կը թըլած ըլլալուն  
համար, ոչ ուրախութե՛ն կիրքը տի-  
րեց վրան, և ոչ մեռնելու վախը:

Ա՛նոր համար հարսն ու մահը իրեն  
առջին մէկ էին. թէպէտ սրտին կիր-  
քը զանազան էր. բայց իր կատարե-  
լութիւնը տօր էր ամենուն:

Ա. յսպիսի մարդիկ շատ դժուար կը  
խռովին. ոչ սաստիկ կուրախանան և  
ոչ սաստիկ կը տրտմին, սրչափ մեծ  
բանի մէջ ըլլան. թէպէտ սրտերնին  
կեւլէ: Ահա ոչ բարկութիւն կը կատ-  
ղին, և ոչ անբանի նման կը թմրին.  
այլ միշտ չափաւոր և բարեխառն են  
ամէն բանի մէջ:

Իրաւի, պէտք է որ ամէն կենդա-  
նի կիրք ունենայ, ուստի կիրքը յան-  
ցանք չէ մարդուս. հապա չափի մէջ  
չի պահելն է յանցանք: Ա՛նոր համար  
պարտական է աղէկ վարել և իշխել

կրից վրան, որպէս զի կատարելու  
թէ հասնի :

Մերիզայ աղգ մը կայ, որ անբզ-  
գայ անբանի նման է, մարդիկ ալ  
կան որ գազանի նման կատղած իրար  
կուտեն ( 424 ) :

Ի՞նչպէս նշանայ բարեխառն :

66. Մրիտտուէլ կըսէ թէ մանկու  
թէ ատենէն կըթուլթիւն ընելով  
մարդս դիւրին բարեխառն կրնայ ըլ-  
լալ : Որովհետեւ չար սովորութիւնը  
որչափ որ դիւրին կրնայ ստանալ,  
այնչափ ալ դժւար կրնայ ձգել սովո-  
րութի ըլլալէն ետեւ :

Ուստի ջանալու է որ բարի սովո-  
րութիւն բնական ըլլայ մանկութե  
ատենդ և ոչ չար սովորութիւնը, որ  
առանց կըթուլթիւն ալ կըլլայ : Ի՞նչէ  
ետեւ դիւրին կրնայ տղան ժառանգ  
ըլլալ առաքինութե և ամէն բարու-  
թեան :

Մէկ տղայ մը անատենը կըսկըսի  
բարեխառն ըլլալ, երբ կըսկըսի ա-  
մըջնալ. որ նշան է թէ ամօթխա-  
ծութիւն բարի վարք պիտի ունենայ :

Որովհետեւ ամօթը կորսընցուցա-

ծին պէս պատիւն ալ կը կորսընցնէ :  
Եթէ ամէն մարդ պարտական է իր  
պատիւը պահելու , ապա պէտք է որ  
բարեխառն ըլլայ :

Հերակլէս երկու ճամբու վրա կե-  
ցած կը մտածէր թէ որ ճամբան եր-  
թայ . զի մէկը դէպ 'ի վար կերթար ,  
որ զանազան ծաղիկներով զարդար-  
ված էր . մէկալը դէպ 'ի վեր , որ  
փշալից էր : Ար երկու աղջիկ նըս-  
տած էին , մէկը ուրախ , մէկալը  
հանդարտ . ուրախ աղջիկը կը յոր-  
դորէր որ ծաղկալից ճամբան երթայ .  
մէկալն ալ կը խրատէր որ դժւար  
ճամբան երթայ , որպէս զի իրեն բա-  
րի ըլլայ , ու չի մոլորի :

### Ի՞նչ կը նշանակէ :

67. Այս ճամբան կը նշանակէ մար-  
դուս բաղձանքն ու միտքը . և երկու  
աղջիկներն են հեշտութիւր ու հա-  
մեստութիւր : Հերակլէսն է սիրար ,  
որ անկիրթ ըլլալով չիյտէ թէ որ  
ճամբան երթայ :

Բաղձանքը կը հրաւիրէ ծաղկանց  
մէջէն դէպ 'ի վար երթալ . միտքն  
ալ կը հրաւիրէ դէպ 'ի վեր երթալ ,

որ թէպէտ դժւար ճամբայ է, այլ վերջը բարի է :

Եւ յսպէս շատ տղաք այս ճամբուն վրա մտածելով դժւար ճամբան դաջին ու երևելի եղան : Այլ շատ տղաք ալ խաբովելով դիւրին ճամբան դաջին ու կորան :

Եւ հա այն է աւետարանական նեղ ճամբան, ուր շատ տղաք և աղջկունք տկար բնութիւն բարեխառնութեան ճամբան երթալով փառաւորեցան, մինչև թագաւորները զարմացուցին. շատ մեծ մարդիկ ալ այն հանգիստ ճամբան երթալով անարդիւնեցան :

( ) ր մը գէշ կնիկ մը Սահրատ փելիսօփոյին ըսաց, թէ դուն այսչափ բան գիտես, բայց ես քեզմէ շատ գիտեմ. վասն զի դուն ինձի հետևողներուն մէկը չես կրնար քեզ ձգեր, ես բոլոր քու աշկերաններդ կրնամ ինձի ձգել :

Պատասխան տվաւ իմաստունը թէ զարմանք չէ. զի դիւրին է քարը վար ձգել քան վեր նետել : Սակայն թէ որ բարեխառնութիւն կրթըված ըլլային, մէկը չէր կրնար իրեն ձգել :

Եւ յս սպէս ըլլալով պարտական ես հիմակուց բարեխառնութե հե-

տուխիլ : Արչափ զուարճալի բան տես-  
նես , մի սաստիկ կիրք ցցնելով ու-  
րիշին յայտնի ընէր ուրախութիւն .  
և որչափ չուզած բանդ ըլլայ , վրադ  
տրամուծի չերենայ . նաև որչափ  
սիրած կերակուր ըլլայ , չափով կէր  
որ ընկերներդ չիմանան սիրելդ :

Իսկ թէ որ ուրախութեան տեղմ'  
ըլլաս՝ ընկերներուդ մէջ մի՛ թմրած  
կենար . նոյ բարեացը վրա նայելով  
չափով զուարճացիր : Եւ այլոց  
սէրն ու պարգևը անոյշ դէմքով և  
ծիծաղ երեսով ընդունէ :

Սա՛ն զի ինչպէս որ չափազանց  
ուրախութիւնը բարեխառնութեան դէմ  
է . այսպէս ալ չափազանց թմրու-  
թիւնը տմարդութիւն է : Իսկ դու այս  
երկու ծայրէն հեռու կենալով բա-  
րեխառնութեան հետեւէ . իբր թէ ա-  
մէն գործքիդ մէջ բարի խառնէ . ո-  
րով կը հասնիս կատարելութեան այն-  
չափ լաւ , որչափ որ հիմակուց կը-  
մտնես այն համեստ ճամբան :

Պատճառներ :

Ընկիւղիատէս երևելի զօրապետը  
Ընկենացոյ պատերազմին մէջ այն .

չափ չափաւոր և բարեխառն էր, որ  
բոլոր զօրայր բարի օրինակ մը եղած  
էր. որով միշտ կը յաղթէր :

Բայց երբոր դառնար հայրենիքը  
կուգար՝ փափկութեց և չար սովոր  
ութեանց հետևեցով, այնչափ մոլի  
ախտաւոր կըլլար որ առակ էր ե-  
ղած, թէ մի և նոյն անձը ինչպէս  
երբեմն առաքինի, երբեմն մոլի կըլ-  
լայ : Նաև ինչ զարմանալի բան է  
սովորութիւնն, որ մարդս այսչափ  
կը փոփոխէ :

Բարեխառն համեստ՝ վարքն ընես քեզ դաս,  
մաքուր խօսքերով՝ աղնիւ երևնաս .

Չի խօսքով բարքով՝ մարդս կը յայտնի,  
սարկէշտ շարժմունքով՝ կըլլայ նազելի :

Անկիրթ համարձակ՝ բնաւ չերևնաս,  
ամօթխած գունով՝ դէմքդ ըլլայ ներկած .

Այս է մեծ նշան՝ մարդավար մանկանց,  
սսով մեծերուն՝ սիրական կըլլաս :

## ԺԳ. Հ Ա Մ Ա Ր

Ի՞նչպէս է առաքինին :

68. <sup>Յ</sup>ին մտապահները օրէնք ու  
 նէին որ ամէն մարդ մէկ չափով գօտի  
 կատէ մէջքը : Այլ որ գէր էր կը սրտա-  
 ժէին թէ որկրամուլ է . և աւելի  
 վատուժն ալ մէկալ ծայրը խոտորած  
 կը համարէին : Ի՞հա այսպէս է ա-  
 ռաքինին , որ ոչ մէկ ծայրը կը խոտո-  
 րի և ոչ մէկալ ծայրը : Աւտի այս  
 օրէնքս կը պարտաւորէր առաքինի-  
 ներն որ ոչ մէկ ծայրը խոտորին և ոչ  
 մէկալը , այլ չափաւոր և միջին ճամ-  
 քան երթան , որ կըսվի միջաստիճան-  
 նութիւն :

Օրորինակ թէ որ մէկը ամէն  
 քանի մէջ վախկոտ է , կամ աւելի  
 համարձակ առանց վախի , մնլի է .  
 թէ որ ըստ տեղւոյն չափաւորէ կիր-  
 քը՝ առաքինի է . որով կըլայ արիւ-  
 թիւն :

Թէ որ ուրախութե և տրտմութե

մէջ թմբած կը մնայ ու ամենևին չի  
շարժիր , անբարեխառն է . բայց թէ  
որ ըստ տեղւոյն ուրախանայ և տրամի  
չափով ինչպէս ըսինք , կըլլայ առա-  
քինի :

Թէ որ առանց մտածուէ գործէ ,  
կամ թէ խորամանկութե ամէն բա-  
նի մէջ սատանու թի բանեցընէ , մո-  
լի է . բայց թէ որ չափաւոր մտածե-  
լով ընէ , խոհեմ է :

Թէ որ ազատութի ընէ , կամ թէ  
մտնելով շուշուրի ընէ՝ մոլի է , իսկ  
թէ որ ըստ տեղւոյն գործածէ իրեն  
և ուրիշին ազէկութեք համար , ա-  
ռաքինի է :

Եւ այսպէս սով որ միջին ճամբան  
կերթայ , ու իր կիրքը կը չափաւորէ  
թէ բարկութե մէջ , և թէ փռաասի-  
րութե և մարդահաճութե մէջ՝ կըլ-  
լայ առաքինի . և սով որ կրից հետեւե-  
լով մէկ ծայրը կը խոտորի , կըլլայ  
ախտաւոր :

Ստանկ մարդուն քանի որ սարիքն  
եւեղնայ , նոյն ախտն ալ հետը կե-  
ւեղնայ , մինչև բնական լոյսը խառա-  
լելով խիղճմտանքին ալ գէմ կընէ  
չարաչար : Իբր զի՝ խիղճը միշտ լոյս  
մը կուտայ , որ չի խոտորի շխտակ եր-

Թայ • իսկ երբոր մէկ կողմը կը խա-  
տորի, հարկաւ կը մոլորի առաքինու-  
Թէ գէմ ընելուն համար :

Ինչպէս պիտի որոշէ :

69. Ըմէն մարդ բնական լուսով  
կրնայ որոշել միջին ճանապարհը ա-  
ռաքինուԹէ, և մոլեկան ծայրերը •  
բայց նախ պէտք է սրտէն հեռացնէ  
կիրքն ու չար սովորուԹիւները: Արոնք  
ոչ միայն առաքինուԹիւր կը խափա-  
նեն, այլև բնական լոյսը խաւարելով  
միջոցը կը կորսընցնեն :

Քանի՛ մարդիկ կը տեսնենք որ  
կուլան կողքան իրենց մոլուէր վրա •  
բայց չար սովորուիւր Թող չի տար որ  
առաքինուԹէ միջոցը գաննեն :

Քանի՛ մանկունք իրենց ընկեր-  
ներուն գեղեցիկ խրատներ կուտան,  
և առաքինուԹէ ճամբայ կը սորվեց-  
նեն : Սակայն իրենք չար սովորուԹիւր  
ախտաւոր ըլլալով՝ անկարգ կապրին:

Եստ անգամ մեծ եղբայրը պզտի-  
կին զարմանալի բաներ կը խօսի, բայց  
ինքը ծոյլ և դատարկ Ժուռ կուգայ:  
Ըսանկներուն կրտն Թէ բերնէդ  
մինչև ահանջդ քանի՞ մղոն է՝ որ չես  
լսէր խօսածդ :

Որչափ դժւար ուսումներ և ար-  
ւեստներ, մարդս կը սորվի, ու առա-  
քինութե ճամբան չի կրնայ սորվիլ,  
յայտ է թէ սովորութիւնը բնութիւն  
ըլլալով իրեն՝ կը խափանէ :

Ինչպէս կըլլայ սովորութիւն :

70. Եւստ սղաք եղան որ երբոր  
նաւ մտան ու ծովուն ահագին ալիք-  
ները տեսան, սոսկալով կիսամեռ ըն-  
կան, և օրերով անշունչ մնացին :  
բայց քանի մը օր անցնելով սկսան  
սորվիլ, ու բանի մը տեղ չի դնել :  
Նաև քանի մը անգամ ճամբայ ընե-  
լով անանկ քաջ նաւապետ եղան,  
որ աշխարհք պտրտեցան :

Ուրեմն թէ որ առաքինական դործ-  
քերը քիչ քիչ սովորութիւն ըլլան կըր-  
թութիւն՝ օրինակով՝ և փորձով, ան-  
տարակոյս կրնան ըլլալ բնական :  
Ինչանկ որ դիւրաւ կըլլայ մարդս ա-  
ռաքինի այս ճամբով :

Ինչա դուն ալ ասանկ միշտ բարի  
անունդ առնելով դիւրին կը սորվիս  
առաքինական կեանքը . մինչև բնա-  
կան կըլլայ առաքինութիւն . և սովո-  
րութիւն կըստանաս ու զած բարիքդ :

Սակայն պէտք է միշտ ջանաս բարի սովորութեց հետեւելու . լսած և տեսած բարի բաներուն ետեւէն ըլլալու : Արչափ անգամ որ կը լսես թէ բարի զաւակները օրհնեմք և գովեստ կանեն . պէտք է անոնց վարքին նմանիլ : Եւ երբ կը տեսնես որ չար զաւակները կը պատժուին անեծքով , պէտք է սոսկալով դուն քեզի գաս :

Երբ որ կը կարգաս գեղեցիկ պատմութիւներ առաքինի մանկանց , ջանա՛ որ անոնց հետեւելով սովորութիւններէս քեզ անոնց առաքինութիւնը . որով կըլլաս սիրական զաւակ ծնողացդ , խաղաղասէր և գովելի :

Մինչ զի ամենուն առջին մեծանունը ըլլալով տեղէմը կասկած և վախ չեսունենար : Արովհետեւ մեղադրելու անշահ սովորութիւն մը չունիս միջին ճամբայէն չի խոտորելուդ համար :

Ղեկ մտածէ՛ թէ մանկական սովորութիւնդ միշտ հետդ կաճի : Աւտի թէ որ բարի սովորութիւններնաս՝ հոգիդ օրէ օր կը զօրանայ . և առաքինի վարքով այնչափ կը լուսուորի որ հրեշտակի նման կըլլաս :

Իսկ թէ որ չար սովորութիւն ստանաս , միշտ վատ և անսխտան կըլլաս ,

մինչև մարդ չուզէր երեսդ նայիլ  
զգուելի վարքիդ համար :


Բայտ ասանկ ճանչնալով պարտա-  
կան ես ամէն բանէն առաջ՝ առաքի-  
նուէ միջին ճամբան սորվիս . և նոյն  
բարի սովորութեց հետևելով, առա-  
քինի և կատարեալ ըլլաս :

### Պատճառքի :

Սոկրատ փիլիսոփան մանկութեան  
այնչափ բարի սովորութիւնքը կր-  
թեր էր որ կատարեալ առաքինի ե-  
ղած էր : ( )ը մը աշակերտները ժող-  
վեր դաս կուտար , ուրիշ փիլիսոփայ  
մը եկաւ հոն . որ անոր դէմէին գը-  
ծագրութեքը նայելով կանչեց , թէ  
կերպարանքէդ կերևնայ որ դուն ախ-  
տաւոր մարդ ես :

Աշակերտները երբոր այս խօսքս լսե-  
ցին , անանկ տաքցան , որ մարդը ախ-  
տի ծեծէին : Բայց Սոկրատ մէկէն  
զանոնք արդէլեց ըսելով թէ իրաւ է  
խօսքը . ես բնականաբար պիտի ախտա-  
ւոր մարդ ըլլայի , թէ որ բաբի սովո-  
րութիւնքը զիս չի կրթէի . սրով ամէն  
դէշ բնութիւններս շտկեցի , և առաքի-  
նու թեց հետևեցայ :

Այ որ հեռևի՛ չար սովորութեանց ,  
 վասթար գործքերով՝ միտքն է խաւարած :  
 Գէշ գործքն է իրեն՝ բնութի մը եղած ,  
 զուրկ ամէն տեսակ՝ առաքինութեանց :  
 Փախի՛ր չար գործոց՝ սրչափ որ կրնաս ,  
 չըլլայ թէ քիչ քիչ՝ բնութի ստանաս :  
 Եթէ հեռևիս՝ միանգամ միայն ,  
 չես կրնար ձգել՝ չարաչար կերթաս :



### ԺԴ. Հ Ա Մ Ա Ր

Ի՞նչպէս պիտի պաշտենք անձ :

71. Ա՛յ ծաշունչը այսպէս կը հրահանայ . որդին կը փառաւորէ իր հայրը , ծառան կը վստմայ իր տիրոջմէն , ուրեմն թէ որ ես ձեր հայրն եմ , ո՞ր է իմ փառքս . թէ որ ձեր տէրն եմ , ո՞ր է իմ պատիւս :

Ա՛րդ անձապաշտ ըլլալու համար պէտք է սրտանց և հոգւով երկրպաղուութի ընենք ստեղծողին . նաև սիրելով և դողալով պէտք է իր պատւիրանները պահենք , և իր օրհնքներուն ծառայենք :

Ս ասն զի բաւական չէ միայն պատ-  
ւիրանները պահել և մեղքէն հեռու  
փախչիլ . հապա պէտք է ծառայել ի-  
րիկուն անտու տված բարիքները յի-  
շելով և աղօթք ընելով, ինչպէս իր  
մեծութեը կը վայլէ :

Սք Եղիշէ վարդապետնիս կըսէ թէ  
սլ մարդ խեղճ գլուխդ ժողով ,  
տես թէ ինչպիսի մեծ պատիւ ունե-  
ցար, մինչև հայր կըսես ստեղծողիդ ?  
Ըսալ մտածէ թէ հօրդ մեծութեը  
քեզ պիտի յարմարցնես , որ ամենքը  
հասկընան թէ ճշմարտապէս որդի  
նոյ ես :

Ըհա՛ այսպէս պէտք է նձ պաշ-  
տել , չէ թէ սովորութի եղածի պէս  
միտքդ հաղար փեղ ըլլալով . զի այս-  
պիսի աղօթք և պատարագ ընդունե-  
լի չեն նոյ , թէ որ դուն քու աղօթքդ  
չես լսեր , նձ ինչպէս լսէ :

Թէ որ մեծ մարդու մը հետ խօսիս  
կըսկըսիս կարմրիլ և ուշ դնելով պա-  
տասխան կուտաս . ապա նրջափ աւե-  
լի երբոր նոյ հետ կը խօսիս աղօթքով-  
նք և բարի վարքով առջին ելլել պէտք  
է , և ոչ ուրիշ կերպով :

Սեր նք Յակոբ մծբնայ հայրա-  
պետը կըսէ թէ շատ գեղեցիկ է ա-

ղօթքը թէ որ ընօղը բարեգործ ըլլայ . ընդունելի կըլլայ աղօթքը , թէ անձ հետն ըլլայ . լսելի կըլլայ աղօթքը , թէ որ ընկերին ներում ըրած է :  
 Թէ չէ՛ ի՞նչ օգուտ դրսէն ջերմեռանդ երենալ , ու ներսէն ուրիշը չի քաշել , ընկերը ատել , բարի վարք չունենալ զուրկ առաքինութի :

Սայ անոր որ ասանկ սրտով կը համարձակի այ առջին երթալ ու աղօթել . որովհետև ջերմեռանդ աղօթքն է մէկ լար մը այ հետ կապած , որ անձ դէպ ՚ի մարդը կը քաշէ . և մարդը դէպ ՚ի երկինքը կը ձգէ :

Մ. Ժողաշարուէ դէ՞ է աշխարհիս Ռեծու  
 Բիւնը :

72 . Թէ որ մեծութիւնը անձապաշտութե՛ դէմ ըլլար , անձ չէր տար մարդկանց , ինչպէս տվաւ Մ. քրահամու . և ուրիշ նահապետներուն , որ որչափ աւելի մեծցան , այնչափ աւելի ջերմեռանդ և անձապաշտ եղան :

Ուրեմն փառքն ու մեծութիւնը ոչ անձապաշտութե՛ դէմ է , և ոչ առաքինութե՛ : Մ. յլ գաղջութիւնն ու աշխարհասիրութիւնն է հակառակ անձապաշտ

տուէ , որ շատ մեծատուններու վրա տիրած է :

Մինչ զի կը կարծեն թէ մեծ մարդ ըլլալով պարտական չեն առաքինի ըլլալու : Բայց ասանկներուն տք աւետարանը կրտէ , թէ վայ ձեզ մեծատանց զի ընկալայք զմի թարու թիւն ձեր :

Արեմն պէտք է մանկուէ ատենդ կը թըվիլ ջերմեռանդ աղօթքներով , որպէս զի բնական ըլլայ քեզ անձպատու թիւ , և չըլլայ թէ թուլանալով պազի : Սասն զի մոլու թիւ չի կրնար մօտենալ առաքինի հոգուն , որ անձպատու թիւ զարդարված է :

Բճապաշտ սիրտը ամէն գործքին մէջ իր բարեպաշտութիւնը յայտնի կընէ : Մանաւանդ աղօթքին մէջ սիրտը կը բորբոքի որ անձային տեսութիւն արժանի ըլլայ : Արչափ փառք մեծութի տեսնէ , աչքին չերեար , ու մարմնաւոր բանի համար հոգևորէն չի հեռանար . նաև անձպատու թիւ համար ամէն բան կատէ , մինչև իր կեանքն ալ չի խնայէր :

Աստի անոնք որ կամ մեծուէ համար , կամ հանգստութիւն համար , և կամ մարդկային նկատման համար

հողեօրէն կը պաղին , մոլի և անպի-  
տան են : Կարծեն թէ անով բարակ  
և գիտուն պիտի երևնան . չիյտեն  
թէ ամենուն ատելի կըլլան կոշտ և  
անշահ վարքով : Իբր զի՝ ստեղծողէն  
հեռու ըլլալով ո՞ւր պիտի հանգիստ  
և մեծութի գտնեն , և ի՞նչ փուճ մե-  
ծութի է ունեցածնին , որ քիչ ատե-  
նէն պիտի անցնի ու իրենք ալ հող  
պիտի դառնան :

Ո՞ւր են այն մեծատուններն որ  
կարծէին թէ միշտ հոս պիտի մնան ,  
շատոնց ամէն մեծութիւնին ձգեցին  
գացին , ու անուննին ալ չի մնաց :

Սակայն բարի գործքն ու յօժարա-  
տութիւր միշտ կը մնայ , և յաւիտեան  
պատուելի է առաքինին :

Սարգիս վարդապետնիս կըսէ , թէ  
ի՞նչ այլ մեծ երանութի կրնայ ըլ-  
լալ , քան զայն , որ մարդս ցաւալի  
մարմնով նոյ պատուիրանը կատարէ ,  
ու երկնային թագաւորութիւնը ժա-  
ռանգէ :

Ի՞նչպէս պէտք է պատուել նա :

73 . Իմաստունները կը հաստատեն ,  
թէ նա՞ յաւիտեան պատուելի է քան զո՞ւ

տարմուծիւն կըլլայ , և ոչ ճշմարիտ  
բարեկամութի : Ասե ոչ տղան բարի  
զուակ կրնայ ըլլալ , և ոչ հայրը բա-  
րի ծնողք :

Եթէ այս այսպէս է , պէտք է որ  
դուն ալ հիմակուց աղէկ սովորուի  
ընելով անպաշտուէ հետեիս ամէն  
բանէն առաջ : Ար որ ըլլաս և ինչ  
բանի մէջ ըլլաս սովորական աղօթքդ  
չի ձգես :

Նոյնպէս ընկերներուդ հետ ըլ-  
լալով աղօթք ընելու համար ամօթ  
չի դայ քեզի , որ է սատանայական  
նկատմունք : Մանաւանդ պարծելով  
ծառայէ՛ նոյ . դուն եղիր ուրիշին օրի-  
նակ , նայէ՛ որ առջինն ըլլաս նոյ ծա-  
ռայութե մէջ :

( ) Երեսակ առ դաւիթ մարգարէին  
անպաշտութիւնն որ համարձակ կը  
խաղար տասանակին առջին տունց  
նկատման . մինչ զի երբոր զինքը ծաղը  
ընել ուզեցին , պարծելով ըսաց թէ  
ստեղծողիս առջին կը խաղամ ալ կը-  
ցաթ կեմալ ամենայն սիրով :

## Պատմութիւն :


Մեր տէր Պ և ոնդեանք քահանաները հաւատքի համար բռնեցին Պարսկաստան տարին , մութ և թաց տեղ մը բանտը դրին :

Ի այց անոնք անանկ ջերմեռանդ սրտով աղօթք և պաշտօն կրնէին , որ այն խաւար բանտը լուսով լեցված էր :

( )ը մը մոգպետը ( շէյխիսլամը ) ելաւ գիշերանց գնաց բանտին դռանը ծակէն նայեցաւ , թէ ինչ կրնեն : Երբ որ այն զարմանալի լոյսը տեսաւ , դուռը զարկաւ ներս մտաւ , գնաց տրեւրուն մէջ նստաւ ու հաւատքի եկաւ , և անոնց հետ աղօթք ըրաւ լալով :

Յետոյ զանոնք իր տունը տարաւ , խորան շինեց , նոյն գիշերը մկրտվեցաւ և հաղորդվեցաւ : Եւ յնչափ հոգևոր ջերմեռանդ եղաւ , որ անոնցմէ առաջ մարտիրոս եղաւ մեծամեծ հրաշքներով :

Ջերմեռանդ եղեր՝ ջերմ աղօթքներով,  
 որ ան լսէ՝ ձայնդ գլխաւով.  
 Թէ սրտանց կանչես՝ ամենաբարին,  
 իւր ողորմութիւն՝ կը հասնի շուտով:  
 Ինչպէս ամէն օր՝ կը վայլես բարին,  
 պէտք է որ պաշտես՝ յաճախ ջերմադին,  
 Որչափ երախտիք՝ ճանչնաս արարչին,  
 այնչափ արժանի՝ կըլլաս սր շնորհին:



## ԺԵ . Հ Ա Մ Ա Ր

Ինչպէս էլլայ գիտունն:

74. **Շ**ատ երեւելի գիտուններ եղան,  
 որ տղայութեան ատենը հասկըց-  
 վեցաւ որ իմաստուն և խոհեմ պիտի  
 ըլլան:

Սակայն այնչափը բաւական չէր.  
 հապա ջանքով և ուսմամբ միայն կըր-  
 նային գիտուն ըլլալ. ուստի մինչև  
 որ գիտութեան ետեւ չընկան, իմաս-  
 տուն չեղան:

Մասն զի՝ ինչպէս մինչև որ մարդ  
 բաղձանքը չի չափաւորէ, և բարի  
 վարք չունենայ՝ տուարիւնի չըլլար, այս.

պէս մինչև որ միտքը ուսմունքով չի  
կատարելագործէ՝ գիտուն չըլլար :

Որովհետև միտքն է մուտ կամ  
դուռն , ուր հետզհետէ պէտք է  
մտնել ամէն ճանաչմունք և տեղե-  
կուիք , որպէս զի հմուտ ըլլայ ամէն  
բանի :

Եթէ ուսումնական բաներու տե-  
ղեակ ըլլայ , գիտուն կըսվի . եթէ  
անձային և բարակ բաներու հմուտ  
ըլլայ , իմաստուն կըսվի :

Ուրեմն գիտուն ըլլալու համար  
պէտք է ամէն բանի ուշ գնել , և  
պատճառը հարցընել քննել , նաև ա-  
ղէկ բմբռնել . որով միտքը ուսումնա-  
կան հմտութիւն կը լեցվի , և երևա-  
կայութիւն մէջէն փուճ բաները կը  
վերնան :

Նոր համար պէտք է գիտուննե-  
րու հետ կենակցիլ , և անոնց հարցը-  
նելով ամէն բանին պատճառը գիտ-  
նալ ու անանկ միտք պահել , որ պէտք  
եղած տեղը՝ կարգաւ հասկըցնէ ու-  
րիշներուն :

Նաև շատ հարկաւոր է սորված  
բաները երբեմն յիշել կարգաւ և  
ինքնիրեն մտածել : Վանոն է թէ տե-  
սած բանին վրա անդրադառնալն է

յեօան (պիլէի), որ ամէն գուշ միտքը  
կըսրէ :

Օ որորինակ ինչպէս որ մարմինը  
նախ կահուղ կերակուրներ ուտե-  
լով, ետքն ալ հաստատ և զօրաւոր  
կերակուր ուտելով կաճի և կը կա-  
տարելագործի . այսպէս ալ հոգին  
նախ վանազան խրատներով և ուս-  
մամբ կրթովելով, ետքն ալ գիտնա-  
կան տեղեկութիւններ սորվելով՝ խո-  
հեմ և կատարեալ գիտուն կըլլայ :

Սահայն թէ որ գիտութե՛ն ուշ չի  
դճեն , ու հարցընելու բաները չի  
հարցընեն , տեսած բաներուն սրտ  
ճառը չի քննեն չի հասկընան , նաև  
գիտուն խոհեմներէն հեռու փախ-  
չին , տգէտ կը մնան . ու անբանի  
նման կապրին աշխարհքիս վրան :

Արոնք գիտութե՛ն համը չեն առած ,  
գիտուններուն յարգն ալ չիյտեն ,  
իրենք յիմար են , կուզեն աշխարհք  
ալ յիմար մնայ :

Ինչո՞ւ չի է գիտունը :

75 . Արովհետև ամէն բանին պատ-  
ճառը քննել և հասկընալ դիւրին  
բան չէ , մանաւանդ տղոց միտքն ալ

փութ բաներով զբաղած է, գիտուն  
համը չիյտեն որ ետևէն ըլլան. և ա-  
նանկ մեծնալով տգէտ կը մնան. ու  
միշտ տգէտը կը շատնայ, և գիտունը  
քիչ կըլլայ:

Իսկ մեծատանց տղաքը անհոգ և  
թոյլ ըլլալով ոչ միայն գիտութեան  
չեն հետևիր, այլև գիտութիւնը կա-  
տեն, գիտունին երեսը չեն նայիր.  
նաև վար մարդու հմուտ տղաքն ալ  
չի քաշելով վար կը զարնեն. որպէս  
զի իրենց տգիտութիւնը չերևնայ, և  
գիտունները պատուելով իրենք ան-  
պատիւ և յիմար չըլլան: Սակայն ու-  
զեն չուզեն յիմար ըլլալով անպա-  
տիւ են:

Ի կիսանոս թագաւորը տգէտ ըլ-  
լալուն համար գիտութիւնը ժանտախտ  
կը կոչէր, որպէս զի իր տգիտութիւնը  
գէշ չերևնայ. ասանկ կըսեն ամէն  
տգէտները:

Իսկ վեսպասիանոս թագաւորը թէ  
պէտ գիտուն չէր, բայց գիտունի սի-  
րելով գիտունները քովէն պակաս  
չէր ընէր, և անով գիտութիւն կարօտ  
չէրաւ:

Մյսպէս պէտք է ըլլալ. թէ որ  
տղայ մը մանկուէն ատենէն գիտուն

խելացիներուն հետ մեծնայ, անհնա-  
րին է թէ տգէտ մնայ. ինչպէս որ  
ըլլայ՝ բաւական հմտութի կունենայ:

Եւստի թէ բնականաբար գրասեր  
ալ ըլլայ, ու գիտուններուն քով յա-  
ճախելով բան հարցրնէ, անատենը  
աւելի դիւրաւ գիտուն և խոհեմ  
կըլլայ:

Սակայն նախ պէտք է գրագրուն  
և քերականունէ ետեկն ըլլալ. ետքը  
համառօտ ուսումնականութի կար-  
գալով պատճառները միտք առնել,  
որով կըլլայ քիչ քիչ ուսումնական.  
և որչափ մեծնայ, այնչափ շատ պի-  
տանի հմտութիւններ կը ստանայ:

Եւ որովհետև ակունք կան որ  
մէկզմէկէ աւելի յարգ ունին. այս  
պէս ալ գիտութի գիտուն վրա աւե-  
լի յարգելի և պիտուական է. զորօրի-  
նակ փիլիսոփայութիւր քան զքերա-  
կանութիւր:

Եւստի բնական բաները՝ անա-  
սուններն ալ կը տեսնեն և կը զգան.  
զորօրինակ անձրև չեկած կը զգան որ  
ալիտի գայ, սակայն ուսումնական  
չեն, և ոչ ընդունակ ուսման. զի  
միայն միտքն է ընդունակ գիտուն.  
որ կարողութիւն ունի ամէն բանին

պատճառը քննելու և հաւանելու :

Նաև ամէն բան խելքով իրար կը բաղդատէ . և ժամանակը քննելով շրջանները կը գտնէ , մինչև գալիքներուն ալ տեղեակ կըլլայ :

Ապա ով որ այսպէս չի մեծնար , անբանի նման տգէտ կը մնայ . և որչափ որ տղայութեան տեսնը անկիրթ կը մնայ , ետքն ալ այնչափ կոպիտ կըլլայ :

Ի՞նչ է իմաստութի :

76. Իմաստութիւնը լոյս է մտայ , որ այնչափ կը լուսաւորէ և սրատես կընէ միտքն որ ամէն հմտութի և գիտութի սորվելէն ետև , կըսկըսի մտքէ վեր բաներու ալ խելք երկնցընել . վերացեալ բաներ քննել . ամէն բանին էութիւնը հասկընալ . մինչև հրեշտակներուն էութիւնը և հոգիին կարողութիւնը քննել . նաև անձային անձաւեւի կատարելութիւնները զանազանել և անձաբանել : Ահա այս է իմաստութի :

Ալ այսպէս բնական խելքով կըրնայ հասկընալ թէ անձ կայ . վարձուց հատուցմունք կայ , և մարդու հոգին պէտք է որ անմահ ըլլայ , թէ-

պէտ անհաւատ ըլլայ, ասոնք կրնայ  
ճանչնալ :

Ըսով սմանք հին կուսպաշտ փիլի-  
սոփաներէն հաստատեցին, որ ան  
կայ ստեղծող երկնի և երկրի. և  
մարդու հոգին չի մեռնիր. նաև հա-  
տուցմունք պիտի ըլլայ, արդարնե-  
րուն հանգիստ, և մեղաւորներուն  
պատիժ :

Իմաստու թիւն այնչափ մեծ բան է,  
որ Պիլթագորաս փիլիսոփան վճռեց  
թէ մարդու իմաստուն ըսել չի վայ-  
լէր, հապա միայն այ կը վայլէ. մարդս  
որչափ գիտուն ըլլայ, իմաստասէր ը-  
սելու է. որովհետև իմաստու թիւն է  
այ նմանու թիւ. իսկ իմաստասէրն է  
իմաստու թիւ սիրող :

Ըրդ՝ զասոնք լսելով պէտք է ջա-  
նաս գիտուն և իմաստասէր ըլլալու,  
ժամանակդ պարապ չանցընես տղայ-  
ական բաներով. կարգաւ ամէն  
հմտուէց տեղեակ եղիր. որով կըր-  
նաս քիչ քիչ իմաստասէր ըլլալ, որ  
է այ նմանու թիւ :

Ատան զի ինչպէս որ ան բոլորովին  
հոգի է, բոլորովին միտք է. այսպէս  
դուն ալ բոլորովին հոգի կը դառ-  
նան. մարմնաւոր բաներէն կը վեր-

նայ միտքդ և ուսումնական բաներով  
կը զուարճանայ : Մինչ զի՝ ամէն  
խօսքդ անոյշ և գեղեցիկ կը լայ , և  
ամէն շարժմունքդ սրարկեշտ և քա-  
ղաքավար : Արչափ որ մարմինդ սնունդ  
առնելով կածի , այնչափ ևս աւելի  
հոգիդ իմաստու թիւ կը զօրանայ լու-  
սուորելով :


Սարգիս վարդապետը կըսէ , թէ  
ինչպէս տգիտու թէ խաւարը կը կու-  
րացնէ միտքը , այսպէս գիտու թեան  
լոյսը կը լուսաւորէ հոգին . և ինչ-  
պէս որ առանց կերակուրի կը մեռնի  
մարմինը , այսպէս առանց գիտու թէ  
հոգին չի կրնար կենդանի մնալ :

Պատճառնի :

Մեծ մարդու մը տղայ մանկու թէ  
ատենը ամենեին ուսման սէր չունէր .  
երբոր մեծցաւ տգէտ թանձրամիտ  
մնաց : Ըյս հաստ մարդը իր արձա-  
նը փորել տրվաւ ամենեին նման իր  
կերպարանքին :

Օր մը այս արձանը ցցուց իր մէկ  
բարեկամին հարցընելով թէ արդեօք  
աղէկ կը նմանի՞ ինձի : Ընալ պա-  
տասխան տրվաւ թէ բոլորովին նման  
է քեզի :

Թէ ցանկաս ըլլալ՝ հոգևով շնորհալի,  
 գիտութի սորվէ՝ որ լոյս է սրտի •  
 Որչափ աւելի՝ ետեէն ըլլաս,  
 այնչափ գեղափայլ՝ սիրուն կերևնաս :  
 Եթէ սէր ձգես՝ գիտնոց և ուսման,  
 խմաստուն կըլլաս՝ կիրթ և խոհական •  
 Թէ փուճ բաներու՝ ետեէն ըլլաս,  
 տգէտ թանձրամիտ՝ անշահ կը մնաս :



## Ժ. Զ. Հ Ա Մ Ա Ր

Ի՞նչպէս էլլայ խոհեմ :

77. Բաղաքական ընկերութեան  
 մէջ ամէն բանէն աւելի խոհեմութիւն  
 է հարկաւոր : Սակայն խոհեմ ըլլա-  
 լու համար սկէտք է ամէն գործքը կա-  
 նոնով և մտածելով ընել • ոչ խաբէ  
 և ոչ խաբվի, և ամէն բան ըստ տեղ-  
 ւոյն և ըստ ժամանակին ընելով բա-  
 րոյապէս բարի կըլլայ :

Իբր զի՝ խոհեմը նախատես ըլլա-  
 լով մտաց լուսով՝ առաջ ամէն սլա-  
 րագաները քննէ ու անանկ ձեռք կը  
 զարնէ • միշտ խելքով գործելով և  
 խօսելով :

Բայց ինչպէս որ մէկ ճշմարտութի մը լաւ ճանչնալով գիտուն չըլլար, հապա ամէն ճշմարտութե տեղեակ պիտի ըլլայ. այսպէս ալ մէկը մէկ խոհեմ գործքմ' ընելով խոհեմ չըլլար, հապա պիտի գիտնայ խոհեմութե գործել ինչ որ ըլլայ:

Եւ ճա' ասոր համար ալ պէտք է երկար ժամանակ կրթութի ունենալ. որպէս զի ամէն բանի մէջ անդրադարձութի ընելով խոհեմութե գործէ. կրիցը և բաղձանքին չի հետևի. միշտ մտածելով թէ այս գործս ինչպէս կրնայ աղէկ լմըննալ, և ոմանց բանը ինչո՞ւ գէշ եղաւ, ոմանցը աղէկ: Եւ յետոյ ունեցողը կրնայ հասկընալ, թէ աղէկ գործքը լաւ նախատես ըլլալով և մտածելով սկըսուած է. գէշ գործքը առանց մտածելու եղած է:

Թէպէտ տեսանք տղաք, որ մանկութե ատենը խոհեմութի մը կերևնար վրանին. բայց անանկին մտածութիւնը անփորձ և խակ ըլլալով, գործքերնին ալ խոհեմութե չըլլար. բայց եթէ ըստ պատահման:

Ինչպէս կենդանիներուն մէջ ալ կան, որ անկատար խոհեմութի մը

կերևնայ վրանին. ինչպէս են մըջուն  
ները, մեղուները, և աղւեսը. որ  
խելք չունենալնուն համար առանց  
մտածելու կրնեն, որով ոչ երբէք կըր-  
նան խոհեմ ըսիլ: Ասան զի միայն  
բնական լուսով կրնեն, որ ուրիշնե-  
րէն աւելի ունին:

Ասան կենդանիներ ալ, որ խոհեմ  
մարդիկներէն խոհեմութի կը սոր-  
վին. ինչպէս է շունը, կապիկը, որ  
կըթութի և սովորութի շատ բան կը  
սորվին: Սէպէտ խոհեմութի չեն  
կրնար գործել. վասն զի միտք չունին,  
հասկա միայն կըթութի է. որ դիտ-  
յածնին ուրիշ կերպ չեն կրնար դար-  
ձընել:

Ըսոնց նման են տղաքն ալ. սա-  
կայն խոհեմ մարդը մէկ բանին վը-  
րա շատ կերպ մտածական ընելով և  
գործք գործքի հետ բաղդատելով,  
հազար կերպ կը փոխէ մտքին մէջ,  
ու վերջապէս որն որ բարի կը ճանչ-  
նայ կը գործէ խելքով:

Ո՞րն է կանոնը:

78. Խոհեմութի գլխաւոր կանոնն է  
ամէն բանին վախճանը գիտել. միշտ

նայելու է որ գործքը կ'ա՛յ իրեն և կ'ամ այլոց օգտակար ըլլայ , մարդու վնաս մը չի բերէ : Անանկ որ ինչ վախճան որ ունի վախճանին հասնի . որպէս զի գործօղը պզտիկ իյնելով ծաղր չըլլայ :

Վնենք թէ մեծաւոր մը օրէնք պիտի դնէ . նախ մտածելու է որ այն օգտակար ըլլայ այլոց և պահվի միշտ . թէ որ օգտակար չըլլայ , քիչ ատենէն կը վերնայ , ու դնօղը ծաղր կըլլայ :

Վոյնպէս թէ որ բան մը պիտի ընես ընկերներուդ առջին , նայէ որ ըրածդ օգտակար բան ըլլայ , և ինչ վախճանաւ որ կ'ընես՝ անանկ կարգոււորէ որ վախճանին հասնի , թէ չէ ծաղր կըլլաս :

Պէտք է նաև հանդարտ գործել , և խորհուրդը ամենուն չի յայտնել . և միշտ ամէն բանին վերջը մտածելով նայիլ թէ այս բանէն ինչ կը հետևի . և միշտ մեծին խորհրդովն երթալ :

Ասով ամէն տրղայ կը պարտաւորի իր մեծին հնազանդ ըլլալ . և ինչ որ ընէ , պէտք է մեծին հարցընել , և անկէ խրատ առնել . որպէս զի չի

սխալի . նաև խոհեմութե՛ն ճամբան  
տորվելով եփի ինչպէս պէտք է :

Սասն զի տղան երբոր խոհեմութի  
չէ սորված ու խորհրդով բան չընէ ,  
մեծնայ նէ՛ իր տունը խոհեմութք չի  
կրնայ կառավարել , և խոհեմ գործք  
չի կրնար ընել :

Սանաւանդ եթէ մեծ բանի մը  
մէջ մտնէ , ամենեին անընդունակ  
կըլլայ , ու շատ անխոհեմ բաներ ը-  
նելով մեծ փնաս կը բերէ և գարշելի  
կըլլայ :

Եւ յս է պատճառն որ ոմանք թէ-  
պէտ մեծ բաղդի կը հանդիպին . բայց  
անխոհեմութք քիչ ատենին մէջ կը  
կորսընցնեն , ու չամբընալով ալ կը  
տրտնջան . որուն պատճառը իրենք  
են :

Իսկ ոմանք փոքր գործքի վրա ըլ-  
լալով՝ անանկ խոհեմ կը շարժին ու  
հանդարտութք լաւ կը կատարեն , որ  
քիչ ատենին մէջ կը մեծնան անւա-  
նի կըլլան :

Սակայն գլխաւոր կանոններուն  
մէկն ալ այն է , որ միշտ պէտք է  
նայել խոհեմներուն գործքին . և ա-  
նոնց վարքին և կերպին նմանիլ . հար-  
ցընելով և քննելով թէ ի՞նչ ճամբ

բայ բռնեցին որ անւանի եղան : Իսկ  
 ի՞նչ ըրին անխոհեմ մարդիկ որ ա-  
 նարդ մնացին , ու գովելի գործք մը  
 չունեցան :

### Ո՞վ կըսէ խոհեմ :

79. Ընկերացի ճշմարիտ խոհեմ ,  
 որ գիտէ քննել ժամանակը , տեղը ,  
 և անձը : Ասան զի բան կայ որ հիմա  
 ընելը գէշ է , բայց ատենին որ ընէ  
 աղէկ կըլայ : Իսկ կայ որ հոս ընէ  
 աղէկ չըլար , տեղն որ ընէ , աղէկ  
 կըլայ . խօսք կայ որ տեղն որ խօսի՝  
 մեծ բանի տեղ կանցնի , ուրիշ տեղ  
 որ խօսի աղէկ չըլար : Արդապետ-  
 ները կըսեն թէ ազամ ատենէն  
 դուրս պտուղը ուտելով աս խեղճու-  
 թիւը ինչաւ :

Խոհեմ մարդը գիտելով զանազան  
 միջոցներն լաւը կընտրէ , ու այնպէս  
 կը գործէ : Արովհետեւ խոհեմ միտքը  
 վախճանը գիտելով միջոցն ալ կը  
 գտնէ . որպէս զի անով կարենայ հաս-  
 նիլ վախճանին : Աստի խոհեմին  
 միտքը գիտուն ըլլալով և սիրտը բա-  
 րի , ոչ տգիտութիւն և ոչ չարութիւն  
 կրնան սիրտը փոխել . միշտ օգտակար  
 բանի հետ կըլայ :

Թէ որ վախճանը բարի ըլլայ ու միջոցը չար . գործքը բարի չի կրնար ըլլալ . գործքինակ թէ որ մէկը անուն ստանալու համար , կամ ողորմութի տալու համար ուրիշին բանը գողնայ՝ անխոստէմ և չար կըլլայ գործքը : Աւրեմն խոստէմ գործքին վախճանն ալ բարի պիտի ըլլայ միջոցն ալ :

Խոստմը ինչ գործք որ ընէ՝ մէկէն չորոշէր , և մտածմունքն ալ մէկէն չի փոխէր . այլ ծանր կըսէլով , և աւմէն պարագան մտածելով կը գործէ . որպէս զի ըրած բանին վրա չի զղջայ :

Եւ այս պատճառաւ , թէ որ դիպւածով ձախորդ բան մը հանդիպի , չի պաւիր . որովհետեւ ամէն բան առաջուց հասկըցած է , և դիտելով իմա պած է գալիքը : Եւ ալ դիտէ որ ձուխորդութիւն ու յաջողութիւն եղբայր ըլլալով ամէն գործքի մէջ կրնան հանդիպիլ :

Այ ուրիշին խեղքին և ոչ իր անձին կը վստասի . այլ խեղքով կըսէլով ամէն բանին ճամբան կը գտնէ . որովհետեւ իր դիտողութիւն և բնական լոյսը իրեն կառաջնորդէ , որ խոստէմ գործէ :

Նաև ծերոց խրատին տկանջ դնէ .

լով, և այլոց եկած փորձանքին նայե-  
լով կը կառավարվի և այնպէս կը  
վճռէ, թէ այս բանը հնար է նաև  
սրտաշաճ և օգտակար, ուրեմն ընէմ:

Ըրդ՝ այս կանոնները աղէկ միտքդ  
առնելով ջանա՛ որ ասկէ ետև այս կա-  
նոններով շարժիս • խօսքդ գործքդ  
կշռով ըլլան, և ամէն բանին վախ-  
ճանը մտածելով ընես • որպէս զի  
ետքը չի զգջաս, որ քեզ միշտ անար-  
գուի բերելով ծաղր չըլլաս ամենուն:  
Իսկ թէ որ խոհեմու թք գործես, ը-  
րած գործքդ միշտ գովելի կըլլայ,  
դուն ալ փառաւոր և երջանիկ մարդ  
կըլլաս:

### Պատճառներ:

Դիտնեօրոս տեսնելով մէկ վիլլե-  
սոփայ մը հարցուց թէ ի՞նչ ունիս  
ծախու: Ընալ ըսաց թէ Իմաստուներ:  
Կորէն հարցուց թէ ի՞նչ գին կու-  
զես: Պատասխանեց թէ վեց հարիւր  
դուռուշ: Հանեց մէկէն ստակը տը-  
վաւ: Փիլիսոփան ըսաց՝ թէ ամէն  
բանդ խոհեմու թք ըրէ՛ վերջը մտա-  
ծելով:

Դիտնեօրոս բանի մը տեղ չի դնե-

լով սիրտը նեղացաւ . և միշտ նոյն  
 խօսքը բերանն էր կըսէր : ( ) մը  
 խորհուրդ կար որ ածիլվելու առենը  
 սափրիչը գլուխը կտրէ . բայց երբոր  
 լսէց Վիոնէսիօսէն թէ խոհեմուք  
 վերջը մտածէ , կարծեց թէ թագա-  
 ւորը բանն իմացեր է . ուստի մէկէն  
 վախնալով յայտնեց իրեն . որ նոյն  
 փիլիսոփային խօսքով ազատեցաւ :

Այս ըլլայ քեզի՝ խրատ և պատգամ,  
 արթուն և խոհեմ՝ եղիր յարժամ .  
 Ինչ գործք որ ընես՝ նախ լաւ մտածէ ,  
 մինչև որ հասնիս՝ վերին աստիճան :  
 Թէ փոքրին մէջը՝ չըլլաս խոհական ,  
 խոհեմ չի շարժիս՝ ինչպէս է արժան .  
 Ինչ պիտի ընես՝ մեծ բաներուն մէջ ,  
 Ինչպէս կը հասնիս՝ կառարելու թէ :

## ԺԵ . Հ Ա Մ Ա Ր

Ի՞նչպէս պէտք է կենակցիլ :

80. Կենակցութե մէջ ամէն բանէն աւելի հարկաւոր է ճշմարիտ և շիտակ սրտով իրարու հետ վարվիլ . վասն զի մարդս մարդով պիտի ընկերութի ընէ . և մտքին բանը պիտի իրարու հաղորդէ :

Երբոր հաւատարմութի և շիտակութի չի կայ , ամէն բան կը խանգարի . նաև պէտք կըլլայ մարդկային ընկերութիը ձգել ու անասներուն հետ կենակցիլ , որ խաբէբայ և կեղծաւոր ընկերէն լաւ են :

Եւ որովհետև ամէն մարդ կը փափաքի բնականաբար , սրտին ուրախութինն ու տրտմութիը այլոց հասկըցնել , որպէս զի սիրտը հանդի . և ամէն մարդ կը ցանկայ ուրիշին բանը լսել . անանկ որ մարդուս երկու աչքն ու երկու ականջը գրեթէ միշտ այս բանիս ետևէն են :

Սակայն անատենը սիրտը կը հանգ-  
չի, երբոր ճշմարիտը կը լսէ. և անա-  
տենը կը զուարճանայ ընկերին վրա,  
երբոր շիտակ սրտով կը վարվի հեար,  
և իր խօսքը աղէկ մտքով կը լսէ:

Թէ չէ՝ ի՞նչ օգուտ ընկեր և բա-  
րեկամ ունենալ, երբոր երեսանց է  
միայն իրեն կենակցութիւնը. ի՞նչ շահ  
այնպիսի բարեկամէն, որուն գործ-  
քը ուրիշ և խօսքը ուրիշ է: Շատ  
անգամ գործքը բերնին հակառակ  
կրնէ:

Կան որ ուրիշի հաճոյ ըլլալու հա-  
մար հազար կերպ կը փոխվին. կան  
որ իրենց շահին համար երբեմն սու-  
տը ճշմարիտ կրնեն և ճշմարիտը  
սուտ: Արեւոյաշտութիւն ու կեղծա-  
ւորութիւն այնչափ տիրեր է մարդ-  
կային ընկերութե մէջն որ հաւա-  
տարմութիւն վերցրվեր է, և բարե-  
կամութիւն խանգարեր: Բնանկ դրեր  
են մտքերնին թէ հիմա այսպէս ընել  
պէտք է, և կեղծաւորութե անունը  
ստութիւն քաղաքականութի կամ փու-  
լիթիքա դրեր են:

Բնոր համար իմաստունները կը  
սեն թէ մեծ բան է հաւատարիմ  
մարդ գտնել. որ ճշմարտութիւն ճշմա-

րիտ սրտով խօսի . և ոչ թէ ստով  
 ներկելով կամ փոխփրխելով : Ս ան  
 զի ճշմարտասէր մարդը շիտակն իրեն  
 սովորու թի ըրած է , ու ամէն գործ  
 քը խօսքը շիտակ կրնէ , և ամէն բա  
 նին մէջ հաւատարիմ է :

### Ի՞նչպէս կըլլայ ճշմարտութիւն :

81. Ճշմարտութիւն և հաւատարիմ  
 մարդիկ ամէն բանի մէջ համարձակ  
 և ազատ կերևնան . միշտ շիտակին կը  
 հեռակին : Ոչ շահի համար կը խօսին  
 և ոչ մեծու թեան , այլ արդարու  
 թեան :

Դնոր համար դատաստանի մէջ  
 դատուորները ճշմարտութիւն մարդ  
 կը փնտրեն , և մէկէն կորոչեն ճշ  
 մարտութիւնն ու ստախօսը :

Ըւելի անհաւատարիմ կրնեն զի  
 բենք անոնք որ սովորու թի ըրած են  
 ամէն բանի մէջ երդում ընել . որ  
 կենակցու թի և հաւատարմու թեան  
 դէմ է :

Ս ան զի այս չար սովորու թի միշտ  
 կասկածելի կրնէ մարդը . և մէկէն  
 կիմացի թէ անանկ մարդը ճշմար  
 տութիւն չէ : Իբր զի՝ պէտք է որ ճշմար

տողթին ստուգէ խօսքը , չէ թէ եր-  
դումն :

Ճմարտախօսը միշտ կը դիտէ տե-  
ղը և ժամանակը . որչափ և ո՛ւր պէտք  
է խօսիլ . չըլլայ թէ աւելորդ խօս-  
քով սուտ մտնէ և չափազանց խօսի :

Որովհետև մարդս պարտական է  
որ սուտ չի խօսի , բայց ամէն ճըշ-  
մարիտը ամէն տեղ և ամէն մարդուս  
զուրյել պէտք չէ . հապա խօհեմու-  
թք պէտք է շիտակ երթալ : Ըսկէ  
կը հետևի թէ ճմարտախօսը խօհեմ  
կըլլայ , ու վայլած բան կընէ : Ասն  
զի շատ ճմարիտ խօսք կայ , որ կամ  
ուրիշը վատանուն կընէ և կամ զին-  
քը . կամ ուրիշին մնաս կը բերէ , և  
կամ իրեն : Աստի հարկ չի կայ ամե-  
նուն յայտնել , և ո՛ւր որ ըլլայ զուր-  
ցել :

Պէտք չէ ամէն բարեկամի և ամէն  
ազգականի խորհուրդ յայտնել , կամ  
ճմարիտը խօսիլ : Հապա պէտք է  
միշտ անկեղծ մարդկանց հետ պարզ-  
մտուք երթալ . և խորամանկ մարդ-  
կանց զգուշանալ : Ըհա՛ այս կերպով  
ոչ ճմարտութիւր կը խանդարի , և  
ոչ սուտզրոյց կըլլայ :

Եսաև կենակցուէ մէջ շատ ամօթ

բան է զինքը գովել, և իր աղէկ բանն  
ալ ճշմարտութիւն մեծցընել. հապա  
ասանկ պարագայի մեջ առանց պար  
ծելու եղածը պատմելու է, միշտ  
պզտիկցընելով:

(Թ) է որ զարմին վրայով ալ խօսք  
բացվի պիտի պարզ բառերով աստի  
ճանր և մեծութիւնը պատմել առանց  
պարծանքի և առանց ուրիշը պզտիկ  
ձգելու. որպէս զի գովեստ և մեծա  
մտութիւն չերենայ:

Ղճմարիտ ընկերական մարդը ա  
նանկ ըլլալու է, որ դէմքին վրա ճրջ  
մարտունի յայտնի երևնայ անկեղծ  
առանց նենգութե. իբր զի՝ կեղծա  
ւոր և խաբէբայ մարդկանց աչքը՝  
ունքը և դէմքը միշտ կը խաղան, և  
կերպ կերպ կը փոխվին:

Ղճմարտասէր մարդը թէպէտ  
տգեղ ըլլայ, չի փափաքիր զարդար  
վելու. միայն կը ջանայ գիտութիւն և  
խմաստութիւն անանկ զարդարել հո  
գին, որ ամենուն գեղեցիկ կերևնայ.  
որովհետև մարդուս գեղեցկութիւնը  
հոգւոյն վրա է, որ չանցնիր:

(Թ) է որ ազնուական է, չի պարծե  
նար, այլ կը ջանայ նախնեացը նմա  
նիլ, որ անպատիւ չերևնայ. (Թ) է որ

վար ցեղէ է, կամ աղքատ քաղաքէ,  
իրեն ամօթ չի բերեր, սիրով կը  
տեսնելի ազգակցաց հետ, ոչ իր  
ազգը կուրանայ, և ոչ քաղաքը:

Միշտ կը ջանայ, որ բարի համբա-  
ւով և առաքինի վարքով ազնուա-  
կան ընէ իր ազգն ու քաղաքը: Անոր  
համար ճշմարտութիւն համարձակ կը  
խոստովանի, թէ այն քաղաքէն և  
այն ազգէն եմ, և անով աւելի պատ-  
ւաւոր և ազնիւ կերևնայ. զի շատ  
աղէկ է պղտի քաղաքին մեծ մարդն  
ըլլալ, քան մեծ քաղաքին պղտի  
մարդը:

Ինչով կը խանգարի ճշմարտութիւնը:

82. Ճշմարտախօսութիւն ստով, սուտ  
պարծանքով և կեղծաւորութիւն կը  
խանգարի. և ասով հաւատարմութիւն  
ալ կը վերնայ. որ շատ մնասակար  
ախտ է ընկերութե:

Աստի ո՞վ որ սովորութիւն ըրած է  
իրեն այս ախտերը, ամենուն ատելի  
է. և մարդ չուզեր երեսը նայիլ և  
մէկ խօսքը լսել: Սասն զի ինչ որ  
ընէ՝ չեն հաւատար. ճշմարիտ ալ խօ-  
սի, սուտ կերևնայ:

Ըսանկ մարդը ճշմարիտ բան ալ  
ունենայ, այնչափ կը մեծցընէ, որ կը  
խանդարի. և երբեմն այնչափ կեղ-  
ծաւորելով կը սղտիկցընէ, որ ան-  
հաւատարիմ կերեւնայ:

Իւ այսպէս իր բանը կամ խօսքը  
ուրիշին յայտնելով ոչ միայն ընկե-  
րական գուարձութի չըլլար, այլ և  
անհաւատարմութի մը առաջ գալով  
իր աստիանած մտքէն, կըլլայ ծաղը  
և բամբասանաց պատճառ:

Ըյս սովորութի սրչափ որ առա-  
ջուց թեթեւ կերեւնայ, այնչափ ժա-  
մանակով կը զօրանայ, և բոլորովին  
ճշմարտութիը կը հեռանայ իրմէն,  
ու սուտը կը տիրէ ընդունի վրա:

Ըմէն մարդու բան կը խոստանայ,  
բայց բան մը չի կատարէր, շատ մեծ  
բաներ խօսելով խօսք կուտայ, բայց  
փոքր բան մը գլուխ չի տանիր:

Իաւ սրչափ որ ջանայ կեղծաւո-  
րութի և սուտ պարծանքով մեծ և  
խոհեմ երեւնալ, այնչափ ցած և ան-  
սլիտան կերեւնայ:

Կեղծաւոր մարդուն սիրտը ուրիշ  
է՛ բերանը ուրիշ. դրսէն ուրիշ է ներ-  
սէն ուրիշ. միտքը ուրիշ է խօսքը ու-  
րիշ: Որչափ որ խոնարհ կերեւնայ

դրսէն , այնչափ հպարտ է սիրտը . որ  
չափ անոյշ և բարեպաշտ կերևնայ ,  
այնչափ գազան է : Մանաւանդ եր-  
բոր սուտը իրեն սովորական գործիք  
ըրած է , ու ամէն տեղ կը բանեցընէ  
իբր ներքին բարեկամ և սրտանց սի-  
րելի ձեանալով :

Ամէն մարդու կըսէ թէ քեզ ամե-  
նէն շատ կը սիրեմ . և ամենուն խոր  
հուրդ կուտայ որ անոնց բերնէն բան  
որսայ , և ամենուն սիրտը շահի :

Ա երջապէս ամէն գործքն ու խօս-  
քը ստով կը ներկէ , և որչափ աւելի  
ընէ , այնչափ անարգ կըլլայ :

Այն անոր որ լուսին խաւար կըսէ ,  
և ասանկ կեղծաւոր սուտերով ճըշ-  
մարտութի դէմ կընէ . չիյտէ թէ իր  
պատիւնն ու համարումը կը կորսընց-  
նէ և նայ դէմ կը մեղանչէ , որ է իրեն  
վաստակն ու շահը :

Արեմն ջանա՛ որ այս մտլութի հե-  
ռու փախչիս . վախցիր չըլլայ թէ  
քեզ սովորութի ըլլայ . հիմակուց  
ճշմարտասէր եղիր . ամէն բանդ ճըշ-  
մարտութի սրտով և շիտակ սրտով  
առանց կեղծաւորութե այլոց հետ  
կենակցէ , ինչպէս կը վայլէ մարդ-  
կութեան :

Անանկ շարժէ որ ամենուն առջին  
մեծ համարում ունենաս : Աթէ,  
միանգամ սուտ խօսիս , բոլոր յար-  
գուհիդ և անունդ կաւրի , և անանկ  
խօսքդ գետինը կիյնի , որ անկէ ետև  
ճշմարիտ ալ զուրցես , մարդ չաւ-  
տար :

Չըլլայ թէ ընկերներուդ հետ  
կեղծաւորութիւն վարվիս , և ամէն  
բանդ ամենուն մի յայտներ , որ ան-  
կարգութիւն մը չի հետևի : Միշտ  
սուտը ատելով ճշմարտասէր եղիր ,  
սուտ պարծանքը քեզմէ հեռու ըլ-  
լայ . որով աղէկ անուն ստանաս , և  
մանկութե ատենդ կատարեալ մարդ  
երևնաս : Ով որ ճշմարտութի կը-  
խօսի , ան լեզուին վրա ունի , կըսէ  
որ վարդապետ մը :

### Պարտաւեր :

Կեղծաւոր մարդ մը կուզէր որ  
մէկ գիտունի մը հետ բարեկամ ըլ-  
լայ : Արբեմն երբեմն կերթար զա-  
նազան սուտ խօսքերով երեսպաշ-  
տութի կընէր :

Բայց կընայէր որ՝ գիտունը իրեն  
երեսը չուզէր նայիլ , ու միշտ իր

ուսմանը հետ էր: ( )ը մը տեսաւ  
 թէ գիտունը զուարճանալով կը-  
 կարդար, ըսաց թէ Խր իմ այս սը-  
 չափ գիրք կարդալ կը սիրես. երա-  
 նի՞ թէ ես ալ այդ սիրական գրքե-  
 ըուդ մէկն ըլլայի:

Ինչալ պատասխան տրվաւ, թէ  
 շատ աղէկ կըլլար. երանի՞ թէ օրա-  
 ցոյց ըլլայիր, որ տարւէ տարի փո-  
 խէի:

Այս խրատն ըրէ՝ քեզ մեծ բարեկամ,  
 մտքեզ չի հանես՝ կարգս շատ անգամ.  
 Անկեղծ ճշմարիտ՝ որչափ որ ըլլաս,  
 այնչափ մեծանուն՝ պատիւ կունենաս:  
 Թէ ճշմարտութե՛ն ետեւէն չըլլաս,  
 ուռտ պարծանքներով՝ քեզ պատուել ջանաս.  
 Շատ չանցնիր անարգ՝ անպիտան կըլլաս,  
 ամենուն աչքէն՝ պէտք է որ խնաս:

## ԺԸ. Հ Ա Մ Ա Ր

Ի՞նչպէս հըլլայ մարդավարութիւն :

83. Արոյճետե մարդուս կը վայլէ ընկերութիւն, և իրարու հետ քաղցր կենսակցութիւն, որ կըլլայ մարդավարութիւն մէկզմէկ սիրելով և հաճոյ ըլլալով : Ինոր համար Մըխատուէլ ըսաց՝ թէ, ընկերութիւն չսիրող մարդը կամ անձ է, և կամ գազան. վասն զի այ կը վայլէ որ իր անբաւութիւնը ուրիշի կարօտ չըլլայ, իսկ գազանը իրար ատելով չսիրէ ընկերութիւն :

Մ. յս է սլատճառն որ մարդուս տրվեցաւ խօսք և գիր. խօսքով սըրտին կիրքը կը յայտնէ ընկերին, և գրով հեռուէն կը յայտնէ սիրտը բարեկամին :

Քանի՞ գեղեցիկ է երբոր բան մը կընես, կամ կը պատմես՝ ու ուրիշներուն հաճելի և գովելի կըլլայ, կամ թէ քու խորհուրդդ և խելքդ

ընկերիդ կը յայտնես , ան ալ բան  
կը սորվի :

Սակայն մարդոս երկու բանով աւե-  
լի մարդավար կըլլայ՝ գործքով և  
խօսքով . որովհետև կուզէ որ զինքը  
և գործքը գովեն , պէտք է որ գովե-  
լի ըլլայ գործքը և խօսքը , լսողը  
տեսնողը հաճի , ու զինքը գովէ :

Կաև պէտք է վախ ունենայ , չըլ-  
լայ թէ իր խօսքով և գործքով պըզ-  
տիկ իյնի , ու նախատվի : Աստի ով  
որ գովեստ ունենալու սէր չունի ,  
պզտիկ իյնելէն ալ չի վախնայ ու չա-  
մըջնայ , համարձակ չարագործ կըլ-  
լայ և անհաճոյ :

Իսկ մարդավար երևնալու համար  
պէտք չէ ստուծիք ուրիշը գովել ,  
կամ անկարգ բանով և կեղծաւո-  
րուծիք այլոց աղէկ երևնալ :

Հապա շատ հարկաւոր է ուրիշին  
կատարելութիւնը գովել , և հակա-  
ռակ բան մը չընել ընկերոջը . միշտ  
ուրիշը մեծցընելով անոյշ խօսիլ , և  
սիրտը շահիլ բարեկամութիւն :

## Ինչպէս հըլլայ սիրելի :

84. Մարդավարը միշտ կընայի որ այլոց կամքին դէմ բան չըլլայ, և զինքը կը ջանայ ուրիշին յարմարընել, իր հաւասարին հետ անկեղծ բարեսրտութիւն կը վարվի, իրմէ պըզտիկին հետնալ անոյշ քաղաքավարութիւն խոնարհ կը ձեանայ: Մեծերուն քով հնազանդ և լուռ կընստի, ծերոց հետ ծանր, և տղոց հետ զըւարթ խօսքերով կը վարվի, որով կըլլայ հաճելի և սիրելի ամենուն:

Եւ թշնամիին հետ ալ անանկ անոյշ խօսքերով կը վարվի՝ որ սիրտը կը շահի, ու կը յաղթէ իրեն: Ինչ որ մէկէն ծանր խօսքմը լսէ՝ անանկ անոյշ կը պատասխանէ որ բերանը կը դոցվի:

Ինչպէս հակառակասէր մարդ մը հարցուց մէկին՝ թէ ո՞ր աչքը աղէկ կը տեսնէ, աջը, թէ ձախը. տեսաւ որ հակաճառութիւն պիտի ընէ, այսպէս պատասխան տրվաւ, թէ այն աչքը աղէկ կը տեսնէ՝ որ քեզ հաճոյ է: Եսով իր մարդավարութիւնը յայտնեց, ու անոր բերանը դոցեց:

Ուստի իմաստունները այսպէս  
դրին՝ թէ սիրելի ըլլալու համար  
պէտք է որ մարդս ըլլայ մարդավար .  
որով կարենայ զինքը շտկել, և քա-  
ղաքավարութիւն ուրիշը շահիլ ամե-  
նուն սէրը իրեն քաշելով :

Մարդավարին ամէն բանը պէտք  
է որ կարգաւորեալ և մաքուր ըլ-  
լայ, խօսքը անոյշ և ճշմարիտ, շարժ-  
վածքը ծանր և ազնուական, լաթե-  
րը մաքուր, և բոլոր գործքը կանո-  
նաւոր, գրած թուղթը գեղեցիկ և  
խոնարհ խօսքերով զարդարած . մին-  
չև տեսնողը պէտք է որ սիրէ և գովէ  
մարդավարութիւնը համար, որ կըր-  
թած կերեւնայ, հասուն, առաքինի,  
և ազնիւ :

Ի՞նչո՞ւ ամէն մարդ սիրելի չէ :

85. Ո՛վ որ չի ջանար ուրիշին հա-  
ճոյ ըլլալու, և քաղաքավարութիւն  
կրթւիլու, հարկաւ կոշտ և հակա-  
ռակօղ կըլլայ . ո՛չ ժամանակը կը-  
նայի, ո՛չ տեղը, և ո՛չ անձը :

Ո՞ր զի այլ քաղաքավարութիւն պէտք  
է ռամիկներուն մէջ, և այլ քաղա-  
քավարութիւն մեծամեծներուն մէջ :

Բան կայ որ ընտանութե մէջ մարդավարութիւն է, օտարականի քով կոշտութիւն, բան կայ որ մէկ աղջին կամ քաղաքին մէջ մարդավարութի է, ուրիշ տեղ տմարդութիւն :

Նինիմաչիններուն մէջ ծումըուկելով բարե տալը քաղաքավարութի է, մեր մէջ անքաղաքավարութիւն (205) : Ուրեմն զգուշանալու է ամէն տեղ և ամէն խօսքին և գործքին մէջ՝ որ զըզվելի բան մը չընէ, այլ վայելուչ և գեղեցիկ :

Սակ պէտք չէ սովորութի գուրս բան ընել, կի՞ զանազան շարժմունքներով խօսիլ, կնկան պէս ծումըուկելով քալել, և չափազանց կերպով ուրիշը սիրել երեսպաշտութի :

Պէտք չէ ուրիշին կարծիքին հակառակիլ, և խօսքը կտրել. պատուաւ որ մարդիկ չի մեծարել, կամ ուրիշին աղէկութիւր չուղենալ և տրբամիլ, որ մեծ տմարդութի է և մեղք :

Վիտգինէս փիլիսոփային հարցուցին թէ՞ ո՞ր գազան աւելի կատղած է. պատասխանեց թէ՞՝ ընտանիներուն մէջ երեսպաշտը, և վայրենիներուն մէջ չարախօսը :

Երեսպաշտը ուրիշին մոլութիւնը  
գովելով, կամ չափազանց ուրիշը  
մեծցընելով սուտ կըխօսի, և մար-  
դափարութե՛ք դէմ կընէ:

Իսկ չարախօսը ուրիշին ամէն բա-  
նը վար կըզարնէ հակառակելով, և  
գալանի նման ընկերը խայթելով  
ատելի կըլլայ, մինչև ամէնքը իրմէն  
կը փախչին: Սի՛ որ գովելի բան մը  
խօսին՝ վար կըզարնէ, թէ՛ վար զար-  
նելու բան մը խօսին՝ ինքը կը գովէ:

Հակառակասէր մարդը կոշտութի՛ւն  
ամէն բանին կընէրհակի. ոչ ճըշ-  
մարտութի՛ի կընայի, և ո՛չ սուտ,  
ինքնիրեն օրէնք կըդնէ, կը վերցը-  
նէ: Ս՛անաւանդ երբոր այս չար սո-  
վորութի՛ր կը զօրանայ՝ հակառակու-  
թե՛ հոգին կը տիրէ վրան, անանկ  
որ՝ միայն իր խելքն ու կարծիքը ա-  
մենէն վեր դնելով միշտ կը ջանայ իր  
խելքը մեծցընելու:

Ասկից կը հետևի ատելու թի՛ նա-  
խանձ և չարահամու՛թիւն: Աւրիշին  
բանը վար կըզարնէ, վասն զի ինքը  
չի կընար ընել, ուրիշը կատէ՛ որ ու-  
ռաքինի է, իրեն մեծ ուրախութի՛  
է այլոց ներհակ ըլլալ, և ճշմարիտը  
սուտ երևցընել:

Եւ յա ախտը անկիրթ ուսումնա-  
 կաններուն մէջ ալ կը գտայի, երբոր  
 իր ձեռքէն չի գար գիրք շինել բան,  
 մը գրել, ուրիշին գրածը վար կը  
 զարնէ, թէպէտ գիտէ որ գէշ բան  
 է, բայց հակառակութի ընելը իս-  
 րեն մեծ մտիթարութի է: Ասե-  
 գիտէ որ իր սուտը պիտի անարգ-  
 վի՛ հոգը չէ, միայն թէ հակառակի  
 այլոց:

Եւ որ՝ ասոնք լսելով ջանա՛ որ մար-  
 դավար ըլլաս, ամենուն հետ անոյշ  
 վարվիս, ամենեին հակառակութի և  
 տմարդութի չընես, յարմարէ՛ քեզ  
 անձին, տեղին, և ժամանակին. որ  
 պէս զի գործքդ և խօսքդ քեզ ամե-  
 նուն սիրելի և գովելի ընէ:

Եւ հա ասկէ մեծ ուսում չիկայ, ա-  
 մենուն հետ յարմար և անոյշ քաղա-  
 քավար և ցանկալի ըլլալով՝ ամենուն  
 սիրտը շահիլ, և մեծանուն երևելի  
 ըլլալ մարդավարութի:

### Պատճառքի :

Եւ մարդավար սպանեօլ մը զինքը  
 բան մը կարծեւով կը խօսէր նէմցելու  
 մը հետ, և միշտ կը ջանար իր կար-  
 ծիքը և խելքը մեծցնել:

Սէրջը սկսաւ իրենց լեզուն դժ-  
վել, և իրենց ազնուութիւն ու մե-  
ծութիւնը առաջ բերել, և նկմցի  
լեզուն վար զարնել:

Ըստ վիճաբանելէն ետև սպա-  
նեօլը նկմցիին ըսաց՝ Թէ ձեր լեզուն  
այնչափ իիսա և հաստ է, որ կար-  
ծեմ Թէ անձ նկմցի լեզուով սպառ-  
նացաւ ադամայ, ու դրախտէն վը-  
սքնտեց:

Նկմցէն ալ անոր պատասխան ար-  
վաւ, Թէ ձեր լեզուն ալ այնչափ կա-  
կուղ և բարակ է, որ կերևնայ Թէ  
սատանան սպանեօլի լեզուով Նւան  
խարեց:

Թէ ամենուն հեա՝ լաւ վարվել կուզես:

ամէն մարդու հեա՝ լաւ յարմարէ՛քեզ:

Անանկ քաղցր ըլլայ՝ բո կենակցութիւն,

որ օտարք տեսոյդ ցանկան մեծասէս:

Թէ մարդավար ես՝ անոյշ կընես քեզ,

Թէ անմարդավար՝ միշտ ատելի ես:

Մինչ զի մօտ մարդիկ՝ քեզմէ կը փախչին,

որ ծանր խօսքով՝ վիշտ մը չի բերես:

## ԺԹ. Հ Ա Մ Ա Ր

Ինչո՞վ ազնիւ կերևնայ Տարդ :

86. Ազնիւ և բաղձալի ըլլալու համար՝ մարդուս ամբնալու կիրք մը տրված է, որպէս զի ամօթալի բան մը չընէ, ու չանարգւի, այլ պատկառելով խօսի մեծին հետ :

Օրհնալի աւելի ամօթխած և ամբնատ ըլլայ տղան՝ այնչափ աւելի անոյշ և ազնիւ կերևնայ, մինչև ոչ երբեք պատիւը կրկօրսընցնէ, այլ միշտ կեւելցնէ :

Թէ որ սխալմամբ պակասութիւն մը գործէ, արիւնը երեսը վազելով՝ իբր թէ կարմիր գունով կը դոյցէ, որ անպատիւ չըլլայ :

Անոր համար երբոր հարցուցին փիլիսոփային՝ թէ ո՞ր դոյնն է աւելի գեղեցիկ. պատասխան տրվաւ, թէ ամբնալու գոյնը ամենէն գեղեցիկ է :

Թէպէտ ամօթն է բնական՝ որ ա.

մէն մարդ ունի, բայց ամբընալը հարե  
կաւոր է մարդուն, անանկ որ ամբը-  
կոտու թիւը նշան է աղէկ ըլլալու, և  
անամօթու թիւը նշան է չար և մոլի  
ըլլալու:

Արովհետև պարկեշտը միշտ վախ  
ունի որ վատանուն և անարգ չըլլայ.  
անոր համար կը ջանայ որ ամօթ բան  
չընէ. և այնպէս աղէկ սովորութիւն  
ազնուութի մը կունենայ, ու առա-  
քինի և սիրելի կըլլայ:

Դիողինէս փիլիսոփան տղայ մը  
տեսաւ, որ պակասութիւն ընէլէն ե-  
տև կարմրեցաւ: Օտրայիւր ըսաց  
տըղաս, առաքինութե՛ գոյն տեսայ  
երեսդ:

Թի որ չամբընար ըրածին վրայ,  
նշան էր թէ այլ չպիտի շտկըվէր, և  
քանի մեծնար գէշ կըլլար:

Ինչո՞ւ ամօթ կուգայ:

87. Ինչպէս որ աղէկ բանը պար-  
ծանք կը բերէ, այսպէս գէշ բանը  
բնական վախ մը կը բերէ որ անպա-  
տիւ չըլլայ:

Իբր զի մոլութիւն է վատանուն և  
ամօթալի, նաև չունի համեստու-  
թի. ուստի տղայական բնութեան

աւելի յարմար է ամբննալ, որպէս զի ամօթալի բան մը չընէ, ու ազնուականութիւն չի կորսընցնէ :

Ըստ պատճառաւ տղան ամբնաւ լու ատենը երեսը կը գոցէ՝ որ զինքը չի տեսնեն : Ասն զի այն ամօթը բնական խոստովանանքմնէ իր յանցանքին գէշութիւն :

Սոկրատէս փիլիսոփան կը փափաքէր որ տղոց սիրտը մաքուր և պարզ ըլլայ, բերանը լուռ քիչ խօսի, և երեսը ամբնչկոտ : Իսկ ծերոց սիրտը խոհեմ, խօսքը անոյշ, և դէմքը ծանրաբարոյ : Ըհա այսպիսի տղան կըլլայ ազնիւ և սիրելի, ծերը խոհեմ և ցանկալի :

Ուրեմն մարդ եղօղը պէտք է ամբնայ մեծամեծաց առջին, որպէս զի համարձակ չըլլայ և ամօթալի բան մը չընէ : Աս ակտք է ամբննալ իր գործքէն, թէ և տեսնող չըլլայ, և ինքն իրմէն :

Ինչ որ տղուն սիրտը մաքուր է և երեսը ամբնչկոտ, բանմ՝ ընելու աւտենը կընայի որ ամօթ և անպատուութի չի գայ իրեն. և որչափ աւելի մտածէ, այնչափ աւելի ամօթը թող չի տար որ ազնուականութիւն և

պարկեշտութեան դէմ բան ընէ :

Մանաւանդ որ տղան իր մեծէն , իր ծնողքէն , օտարներէն աւելի կամընայ : Ընոր համար գիտունները կանոն գրեր են , որ ամէն մարդ գործք մ' ընելու առէնը՝ պէտք է միտքը դնել թէ մեծ մարդ մը կ'ոյքով :

Մանաւանդ թէ ամէն քրիստոնէայ պարտական է որ հաւատայ թէ անձ ամենաբարին ամէն բան յայտնի կը տեսնէ , և ամէն տեղ ներկայ ըլլալով ամէն ծածուկ խորհուրդ յայտնի է իրեն : Եւ ասով չար գործքէն հեռու կը փախչի , ու ամընալու բան չընէր :

Ըթենայիք տաճար մը շինեցին ամօթին , որպէս զի թէ որ տղումը քով մարդ ալ չըլլայ՝ տաճարը միտքը բերէ ու վախնայ , և ամընալու գործք չընէ :

Եւս առաւել մեր մանկանց կը վայլէ , որ այսպիսի խորհրդով իրենք իրենցմէ ամընան , պարկեշտ սորվին և ամենեւին անամօթ բան մը չընեն լռութեամբ :

## Ի՞նչպէս է լեւեւ :

88. Ի իրբ մարդը ինչ որ ընէ չաւ  
մընար անասունի նման, որով կըլ-  
լայ աներէս. անանկ կը սպառուի ե-  
րեսն որ՝ կըսկսի սպարծիլ ալ :

Ը առ տղաք եղան որ մարդու ե-  
րևնալու ատենը կը կարմրէին, եր-  
բոր ամօթը մէկ դի դրին, ոչ մեծ  
նայեցան և ոչ վարպետ. մինչև իր  
մեծերը աչքերնին կը դոցէին որ ա-  
նոնց չարութիը չի տեսնեն, իրենց  
տեղը օտարները կամընային :

Ը առ աղջիկներ անանկ սպար-  
կեշտ և համեստ էին որ արեգակին  
կամընային երևնալու. բայց երբոր  
երեսնին սպառուեցաւ, դուրս կել-  
լէին, բայց սպար կը խաղային, անանկ  
որ սպարկեշտ մարդիկ այն կողմէն  
չէին անցնէր : Տէս թէ չար սովորու-  
թիը ի՞նչ աստիճան անամօթ կընէ  
մարդը :

Ը սոր ներհակ շատ անսպարկեշտ  
տղաք յորդորանքով և բարի սովո-  
րութի անանկ սպարկեշտ և ազնիւ ե-  
ղան՝ որ ուրիշի օրինակ կուտային :

Ը որդ՝ ջանա՛ որ դուն ալ սպարկեշտ

և ամբողջութիւն ըլլաս, մեծերու քով հա-  
մարձակութի չընես, որ ազնուութիւն  
չի կորսընցունես, և մեծերուդ ա-  
մօթ չի բերես:

Չըլլայ թէ մեծ մարդուն խօսքին  
և կարծիքին դէմ խօսիս. միշտ պատ-  
կառանք մը ունենաս, որով սիրելի  
կըլլաս ամենուն, և ազնուութիւն մը  
կըստանաս:

Ամէն բանէն առաջ միտքդ դիւր  
թէ անձ քովդ է, ամէն գործքդ և  
սրտիդ շարժմունքը կը տեսնէ. վախ-  
ցի՛ր և ամբօջի՛ր ստեղծողէդ:

Ո՛ր որ ըլլաս՝ միտքդ դիւր թէ՛  
վարպետդ և ծնողքդ քովդ են. ո՛ր  
որ ըլլաս՝ դուն քեզմէ ամբօջի՛ր. վ՛ր  
դի տղու բնութե՛ն շատ յարմար է ա-  
մօթը, կըսեն իմաստունները:

### Պատմութիւն:

Պողեմոն ատենացին մանկութե՛ն  
ատենը չար սովորութե՛ց հետևելով  
այնչափ անարդ և մոլի եղաւ՝ որ իր  
անկարգութե՛ր վրա կը պարծէր:

( ) ր մը լըբութե՛լ էլաւ՝ Քսենոկրատ  
փիլիսոփային դպրատունը գնաց, որ  
ծաղը ընէ վարժապետը, և տղա-

քը ճամբէ հանէ . սակայն երբոր  
լսեց փիլիսոփային խրատներն որ  
սարկէշտութե և ամօթխածութե  
վրա կուտար, սկսաւ ամրջնալ . և ա-  
մրջնալով ճամբայ եկաւ, ու դարա-  
տունէն դուրս չելաւ, մինչև որ ե-  
րևելի իմաստասէր՝ սարկէշտ և ա-  
ռաքինի եղաւ փիլիսոփային նման :

Մեծ է թէ մեծաց՝ սիրելի ըլլաս ,

ամենուն առջին՝ պատիւ ունենաս .

Պարկէշտ շարժմունքով՝ ամօթխածութի ,


այս գանձը միայն՝ պիտի ըստանաս :

Երբոր խելացի՝ մեծ մարդ մը տեսնաս ,

մտիկ դիր խօսքին՝ կեցիք ուր որ կաս .

Դուն մի նմանիր՝ այն անմիտ մանկանց ,

որ ծերոց քովէն՝ կը փախչին կամաց :



## Ի . Հ Ա Մ Ա Ր

Ի՞նչպէս կըլլայ անոյշ լեզուն :

89. Ընոյշ լեզու մարդուն կենակ-  
ցութիւր քաղցր ըլլայ պիտի՝ ամենուն  
զինքը յարմարցընելով ինչպէս է մար-

դավարը : Սակայն մասնաւորապէս  
պէտք է որ խօսակցութիւն անոյշ և  
խելացի ըլլայ :

Սրաքանչիւր մարդու հետ ինչ  
կերպ խօսակցութիւն ընելու է՝ աղէկ  
պիտի դիտէ , մինչև ամէնքը զինքը  
պատուեն , և խօսքը լսելու բաղձան :

Սասն զի կենակցութե մէջ հար-  
կաւոր է ուրախ խօսիլ և զուարճա-  
նալ . իրարու տրտմութիւն փարա-  
տել , և սրտին ուրախութիւնը ուրի-  
շին հաղորդել :

Սուտի անոյշէզու մարդուն կը  
վայէ՝ որ սովորական կերպով սարդ  
չի խօսի , այլ գիւտ գտնէ , ու նոր  
կերպով բան զուրցէ՝ որ անոյշ իյնի :

Օրորինակ թէ որ ըսես թէ՛ գի-  
տութիւն մարդուս միտքը կըբանայ ,  
հասարակ խօսակցութիւն է . բայց թէ  
որ ըսես՝ գիտութիւն ոչ միայն լոյս է ,  
այլև աչք է՝ որ առանց անոր կոյր և  
խաւար կըմնայ միտքը . ահա այս  
կերպս անոյշ կըձգէ խօսքը :

(Թ) է որ բարեկամիդ ըսես թէ՛ ես  
քեզ այնչափ կը սիրեմ՝ որ կարծեմ  
թէ երկուքնիս մէկ ենք , հասարակ  
խօսք է . թէ որ ըսես՝ բարեկամն է  
միւս ես . երկուքս մէկ հոգի ըլլալով

կը կարօտինք մէկ ընկեր մը ունենալ,  
որ գէթ երկու հոգի ըլլանք :

Ընխրատ ընկերիդ համար կրնաս  
ըսել թէ՛ այս տղան անանկ երկաթ  
է որ ոչ տաքու թի՛ կը կակղնայ , և ոչ  
ծեծելով կը շահի :

Տգէտ կոշտ մարդուն համար կըր-  
նաս ըսել թէ՛ ահա այս է աշխարհքիս  
ծանր բեռն , որ մեծ լեւներէն աւե-  
լի ծանրու թի՛ կուտայ իրեն :

Երկու ընկեր իրարու հանդիպե-  
ցան մէկը կոյր , մէկալը կուզ ( խամ-  
պուռ ) . կոյրը ասոր ըսաց թէ՛ ի՞նչ-  
պէս անտանց բեռնաւորած ես . ան  
ալ պատասխան տրվաւ , իրաւի առ-  
տու է եղեր , վո՞ղի դեռ պատու հանդ-  
չես բացեր :

Երկու դաս ընկեր իրար որ տեսան՝  
մէկը մէկալին ըսաց , ահա ծաղկոց  
պարարտ , ուր ինչ որ կը ցանես բարդ  
( դադմէր ) կը բուսնի : Ընալ պա-  
տասխան տրվաւ թէ վարպետ պար-  
տիզպանը ամէն կոշտ հողը պարարտ  
կընէ , կը ջանամ որ ոչ վարպետս պա-  
րտոյ հանեմ , և ոչ խօսքդ :

Ի՞նչ կերպով խօսելու է :

90. Նախ նկատելու է անձը , տեղը , և ժամանակը . հասարակօրէն մեծամեծներուն առջինն չի վայելէր այս կերպ խօսակցութիւն ընել , այլ միայն հաւասար ընկերներու մէջ՝ որպէս զի զուարճանալով իրարու միտքը բացվի :

Ամէն տեղ չի վայելէր այսպէս խօսիլ . ուրախական զրոյցքի և հարկիքի մէջ խօսելու է ժամանակով և չափով , որ անոյշ կիյնի , առանց ուրիշը ծաղր ընելու , և ուրիշին վիշտ բերելու , նաև առանց պարծանքի և մեծաբանելու : Արքեմն Ազոբոսին առականերէն ալ խելացի օրինակներ բերելով խօսքի մէջ անոյշ կիյնի . զորօրինակ , տգէտ մարդու օրինակ բերես աքաղաղն որ հատ մը գարին մարգըրիտէն մեծ համարեցաւ . և այլ գեղեցիկ առականերով թէ որ խօսքդ զարդարես , անոյշ կիյնի և համարում կունենաս : (Տէս եղո՞՞ . 31)

Սակայն զգուշանալու է որ անյարմար օրինակ , և անյարմար տեղ չի գործածես այսպիսի եղանակ , ոնց զի

անոյշէզու ըլլալու տեղը՝ անհամէ-  
զու չըլլաս, ինչպէս շատ պակասա-  
միտներ կան որ չեն զգուշանար :

Ընոր համար մարդու հետ խօսակ-  
ցութի չըրած աւելի համարում ու-  
նին, երբոր կըսկըսին անհամ կեր-  
պով խօսիլ՝ ունեցած համարումն ալ  
կերթայ :

Եւս առաւել մեղադրութե ար-  
ժանի են անոնք որ անոյշէզու երե-  
նալու համար ուրիշին պակսութիւնը  
առաջ կըբերեն ու կը խայթեն, որ  
է գաղանի բնութի :

Մանաւանդ պէտք է ամէն մէկ  
անձին հետ յարմար կերպով զուար-  
ճանալ, մեծին հետ ուրիշ կերպ  
պէտք է շարժիլ, պզտիկին հետ ու-  
րիշ . գիտունին հետ ուրիշ կերպ,  
տգէտին հետ ուրիշ . հարուստին  
հետ ուրիշ կերպ, աղքատին հետ  
ուրիշ . եկեղեցականին հետ ուրիշ  
կերպ, աշխարհականին ուրիշ :

Ի՞նչ է ծաղրն :

91. Ծաղրն և խեղկատակութիւն  
է հակառակ անոյշէզուին՝ որ առաջ  
կուգայ տգիտութե, վասն զի բարակ

խելք կուզէ գիւտ գտնել, և անոյշ  
խօսակցութիւններ, ուստի կըսկըսին  
ծաղրաբանութիւններ :

Ոմանք ալ այսպիսի կատարելութիւն  
չունենալնուն համար, ամենեւին երեւնին չի խնդար, և ուրախական  
բան բերաննուն չեւէք . շատն ալ  
գաղանի պէս ընկերութիւն կըփախչին,  
և ուրախ խօսակցութիւն կատեն, վն  
զի թշնամի են ընկերութիւն :

Սակայն աւելի ցած են ծաղր ըն-  
հօղները, որոնք շատխօսութիւն ոչ  
միայն զգովելի են ուրիշին վիշտ տալով,  
այլև անշնորհք և աներես, փոխանակ  
սիրովելու ատելի կըլլան կծու և սնա-  
մօթ խօսքերով :

Եւ այս ատու շատ դժուարաւ  
կըշտի, վասն զի ծաղր ընօղը կար-  
ծէ թէ՛ գիտութիւն է բրածը, չիյտէ  
թէ՛ ասպականած և պակասաւոր է  
խելքը :

Ըրդ՝ ջանա՛ զգուշանալ ասանկ  
մնասակար ատեն, որ մարդու հետ  
կաճի ու չի վերջանար . չար սովորու-  
թիւն անոյշ կուգայ, բայց ետքը կի-  
մացվի դառնութիւն . ի՞նչ օգուտ որ  
մտութիւն կը դառնայ :

Պէտք է որ քաղցր ըլլայ վարմունքդ

և խօսքդ , ամէն տեղ , և ամէն բանի մէջ յարմար և զգուշաւոր եղիր խելացի խօսքերով , անոյշ բարբ և աւոյշ լեզու ըլլալով :

Որչափ բարակ մտածես , այնչափ հոգիդ կը բարկընայ և կը լուսաւորի : Ընանկ որ ամէնքը կը ցանկան խօսքդ լսել և քեզ մեծարել :

Կանոնաւոր ըլլայ գնացքդ . ջանա՛ խելացի և աւոյշ մարդիկներուն հետ գտլիլ , անոնց խօսքը լսել , որպէս զի անոնց նմանելով ըլլաս երեւի , և մարդավարուէ՛ հետ ստանաս աւոյշ խօսք և բարբ :

Կաև հեռու կեցիր կոշտ և խեղկատակ մարդիկներէն՝ որ անոնց չի նմանիս , ու անպիտան չըլլաս . ինչպէս երկրորդ մասին խրատներէն աւելի հմուտ կըլլաս ( 92 ) :

### Պատճառներ :

Պաղտասար թագաւորը ասորոց՝ մեծ հարկիբմ՝ ըրաւ , և ամբարտաւանուք ծաղը ընելու համար բերել տրվաւ հոն երուսաղէմայ տաճարին՝ որ բաներն , ու սկսան նոյն բաներով գինի խմել , և անկարգու թք զուարճանալ :

Նայիս պատին մէջէն մարդու ձեռք  
մը գուրս ելաւ, և սկսաւ պատին վրա  
գրել՝ Թէ անձ քու Թագաւորու Թիր  
քեզմէ պիտի առնէ, ուրիշին տայ :

Այս զարհուրելի հրաշքն որ տե-  
սան՝ անանկ ամէնքը սարսափեցան  
որ Թագաւորին խելքը գլխէն գնայ,  
բայց ինչ շահ, շատ չանցաւ այս մար-  
դարէութիւնը կատարվեցաւ, և Թագա-  
ւորու Թիրը փճացաւ :

Ծաղը ընող մարդիկ՝ ծաղը են ուրիշին,  
ինչ որ կը ծաղրեն՝ անոր մէջ կէյնին .  
Որչափ մեծ խօսքով՝ այլոց վիշտ բերին,  
նոյնչափ վիշտ իրենց՝ պիտի պատահին :

Մի ասանկ անարգ՝ գործոց հետեւիր,  
որ անարգ չըլլաս՝ այլ մարդ բարեկիր .  
Նայէ՛ որ այլոց՝ պակասը գոցես,  
որ քու պակասութե՛ն ցաւակից գտնես :

Ս փաճան

Ա. Մ Ա Ս Ի Ն :


## Յ Ը Կ Կ

Լ <sup>ա</sup> նուանութի . . . . .	86 .
Լճութ . . . . .	87 .
Լնոյշէպու . . . . .	89 .
Լուսաբնութի . . . . .	68 .
Լուսագանութի . . . . .	31 .
Լճաշունի . . . . .	43 .
Լճաշարութի . . . . .	71 .
Լաւաճաշէպու . . . . .	18 .
Լաւաճանի . . . . .	63 .
Լանասաբէղճութի . . . . .	36 .
Լաւրէլասանութի . . . . .	65 .
Ղաբարութի . . . . .	74 .
Ղաբր հայոց . . . . .	8 .
Ղաբագրութի . . . . .	2 .
Ղաբաճարագրութի . . . . .	55 .
Ղաբասարութի . . . . .	76 .
Ղաբանասանասարութի . . . . .	56 .
Ղաբու , խօսի . . . . .	14 .
Ղաբութի . . . . .	88 .
Ղաբեճութի . . . . .	77 .
Ղաբարագրութի . . . . .	58 .
Ղաբեճագրութի . . . . .	12 .
Ղաբար . . . . .	91 .

Աննն Տարրչումբ	44
Անննչումբ	80
Արք	59 65
ՆաՏբերումբ	64
Նեւաճբումբ	13
Նայարարումբ	57
Նարարաւաննումբ	32
ՆՆՏարարաւաննումբ	81
Մարարաւաննումբ	83
Չարարումբ	62
Պարարումբ	41
Պարար Տարրոյ	53
Սերելումբ	84
Սոլումբ	70
Սարումբ	82
Տարարումբ	10
Քերարաննումբ	24
Օրէնք	45
Օրէնք Տարրոյ	50









ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐԱԳՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

19/II



